


№16



ԻՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ՍՏՐԻԱՐԶՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՓ
ՆՐՈՒՍԱԳԷՄԻ

ԾԹ ՏՄՐԻ

Թ

1985



ՄԻՈՆ

ԱՄԱԱԳԻՐ
ԿՐՕՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ
ԵՔ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1985

Սեպտեմբեր

Թիւ 9

1985

September


No. 9

SION

VOL. 59

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



202-93

10137-860

St. James Press, Jerusalem

ՓՈՒՍԸ ԽՄԲԵԳՐԱԿԱՆՆԵՐ

«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱԳՆԱՊԸ»

Գ.

Մեր Խմբագրականներու շարքը, ինչպէս յայտնե՛ր էինք, պիտի ընդգրկէ, զլիսուորաբար, մեր վերլին երեսուն տարիներու ազգային ոլբերգութիւնը, Անթիլիասէն—Երուսաղէմ և անկէ վերջ, վերբերելու բոլոր սաղրանքները, չըսելու համար դաւադրութիւնները անոնց՝ որոնք այսօր անամօթաբար ազգանուէր և եկեղեցասէր կը ներկայանան, մերկացած իրենց ազուէսի մորթէն և զինուած՝ աստկած զայլի ակռաներով:

Կարդացի «Զարթօնք»ի 5 Յուլիս 1985ի Խմբագրականը, «Երուսաղէմի Տագնապին միակ լուծումը» խորագրով: Տօնքիշոթ և լրբաբարոյ խմբագիրը, իր թառէն վար ինկած հաւու նման թափահարելով իր թեկերը կը կանչէ անմտօրէն, կրկնելով պղծաշուրթն, աւապակաբարոյ և վտարուած դիմակաւորին ամբաստանութիւնները Ռամկավար թերթերու, առանց փաստ մը ներկայացնելու:

«Յղիշէ Պատրիարքին անձը, զործն ու կենցալը ծանօթ են մեզի: Անոր ելևէջող կեանքին բազմերես և տխուր ծալքերը՝ նոյնպէս շատ բան չունին մեզմէ ծածուկ: Ո՞վ չի գիտեր նաև թէ Պատրիարքը լեռնակուտակ գումարներ անդադար մտխեց բախտախաղի սեղաններուն վրայ կամ օտար ոստաններու հաճոյքի վայրերուն մէջ, ազգին դրամէն, Պատրիարքաբանի գանձէն»:

Անխելք զրաբան, ի՞նչ փաստ ունիս այս ըսածներուդ: Մոմը դո՞ւն բռնած էիր Պատրիարքի ըրածներուն տտեն: Մոմը ձե՞ռքդ էր թէ ոչ դրած էիր երրորդ սեռի պատկանող արհեստակցիդ յետոյքին վրայ, որ այնքան հաճոյքով և ախորժակով կը սիրես պատմել:

Յետոյ, Յղիշէ Պատրիարքին օրով ազգը ե՞րբ լեռնակուտակ դրամներ զրկած է Երուսաղէմ, կամ Աթոռը տարիներով պարտքէն զատ ի՞նչ գումարներ ունեցած է որ Պատրիարքը գանոնք մսխել կարենար: Տժգոյն լաբախաղաց և երիցս գարշելի արարած, յանուն խարդախ և ծախուած էութեանդ կը հարցընենք քեզի, զիտե՞ս և կը հաւատամ ըսածներուդ, զորս կը ժպրհիս յայտարարելու, բաներ մը ըսած ըլլալու համար: Միթամոնի հիւանդութենէն բռնուած քօղածածուկ, ախտաբանական զրգիռներով լեցուն, որ կամովին այս սուտերը կը յերիւրես: Մօրսութեան գացող այս ստաբանները տարօրէն հաճոյք կը զգան այս կարգի եղջերուաքաղային հէքիթթներ հիւսելու: Անգամ մը ևս կրկնեմ, անբան արարած, քառասուն տարիներ շարունակ հերոսաբար ես եմ ծառայեր և պարենաւորեր Սուրբ Աթոռը, ոչ թէ, մտխեր գոյութիւն չունեցող գանձերը:

Հին ճարտասանութեան մէջ «զինքենէ տրամախոհութիւն» կոչուած ձև մը կար, որ կը նշանակէր իր զգացումները, համոզումներն ու բարոյականը ուրիշներու վրայ տարածելու և ըստ այնմ դատումներ ընելու եղանակը, որ սփեստութեան ամենէն գեհնիկ կեիպն է՝ պարզապէս: Կը մտածեմ թէ Ռամկավար թերթերու պարսաւազրերը անգիտակցօրէն այդ կերպն է որ կը կիրարկեն:

իրենց աչքին կազմութեան կամ ակնոցի գոյնին համաձայն տեսնելու մարդերը և իրենց ըսել ուզածէն աւելի ըսել չուզածնին հաստատելու անդրտակցաբար:

Ըսած ենք ու նորէն կը կրկնենք թէ անձնական և մեղապարտ հաշիւներով ի գործ դրուած վարկարեկուսի այս փորձերը ընդդէմ խթանի նետուած աքցաններ են լոկ: Աւելին՝ ոգեսպառ զալարումներ, անդառնալիօրէն ընկղմած պատրանքներու: Հրապարակը իրենց սուտերով ողողող այս թշուառամիտները ձախողելու դատապարտուած իրենց արարքներով կը կարծեն թէ պիտի կրնան շուրջ գինիի, սուտը ճշմարտութեան փոխել: Որքո՞ն տեղին է հոս յիշել խօսքը օտար զրագէտին. «Կը գգամ թէ շատ կարևոր պտուտակ մը թուլցած է տեղ մը, ընկերային կարգուսարքին մէջ»: Տակաւին յստակ չէ թէ այս տազնապի ետին միայն անձերու փառասիրութիւններն ու վրիպումնն են որ թուլցուցին այդ պտուտակը, թէ ոչ խորհրդաւոր ձեռք մը իր մատները կը խալցնէ տարիներէ ի վեր խաղաղ ապրող այս Հաստատութեան ստեղծաշարին վրայ, յարուցանելու համար այժմու խլացուցիչ ժխորը: Այդ սխտանշումը յետոյ:

Այսօր քիչ չէ թիւը անոնց՝ որոնք կորուսած արժանապատուութեան, սրբութեան, արդարութեան, օրէնքի և պարտաւորութեան ամէն զգացում, «Մաքայթի» վնասներու նման կ'աղաղակեն. «Էլաւը գէշ է և գէշը լաւ»: Արժանապատուութենէ և բարոյականէ զուրկ մարդոց կանչն է ասիկա, ինքզինքնին պատահականութիւններու ծախած, բարիին ու չարին տարբերութիւնը մոռցած մարդոց կողմանք լուսնին դէմ, իրենց լսնոտած տրամադրութիւնները մեղմելու հեռաւոր ակնկալութեամբ:

Գիծը ծուռ տանողներու նկատմամբ արգահատանք ունինք միայն, ըլլան անոնք ազնուութեան շուքեր կամ կուսակցականներ, որովհետև կը հաւատանք թէ անոնք բոլորը կը տառապին մտաւոր չքաւորութենէ, աւելին՝ տէր չեն իրենց անձերուն, գանոնք ծախած և կամ չարութեամբ լեցուցած ըլլալուն համար: Տարիներէ ի վեր յարակրկնուած սուտերն ու զրպարտութիւնները ճիշդ է թէ չեն յաշողած շեղեցնել ճշմարտութիւնը իր ուղիէն և արդարութիւնը իր ընթացքէն, սակայն այս կարգի վսխուքները կու գան աճեցնել մեր գգուանքը տակաւին մարդեր կոչուած արարածներու նկատմամբ:

Աւելին, «Այսօր ո՞վ չի գիտեր Սաթրապի աճուրդի հաստատութեան մէջ վաճառքի հանուած ազգային մեր գանձերը, եղիշէ Պատրիարքի գրաւոր արտօնութեամբ»: Հա, հա, հա, «թուլանամ ի ծախուէ», պիտի ըսէր մատենագիր Մայրազմեցին:

Ձեռագիրներու գողերը ծանօթ են շատերու, մանաւանդ Ռամկավարներուն: Աւանակաբարոյ զոնշական, եթէ ձեր պաշտպանեալը և դուք, որ ցարդ իր սուտերը կլլած էք հալած իւրի պէս, ունենայիք գրաւոր փաստք թէ Պատրիարքը ամենադոյզմ չափով մասնակից եղած է ձեռագիրներու առուծախին, Կաթողիկոսական Կոնգակէն աւելի մեծ օրջաբերակաւնով պիտի յայտարարէիք գայն, եւ մոմակալներով ու բուրվառներով եկեղեցիներու եւ ակումբներու բեմերէն պիտի յայտարարէիք: Բանի մը տող վար պիտի կարդաք թէ ո՞վ է ձեռագիրներու գողը և դեռ ուրիշ շատ մը բաներու, որոնց ցուցակը ճշդած է Ս. Աթոռոյ Պատ. Տնօրէն Ժողովը, միջազգային ոստիկանութեան յանձնելու

համար: Հետևաբար թոքապատառ կը պոռամ, անուշիկ սրիկաններ, «Զարթօնք» շուրջ հաւաքուած, յիշատակուած գոյգ նամակներուն վաւերականները կ'ուզեմ, ոչ թէ գոյգ 'ը աւագակներու յերիւրանքները: Այլապէս յաջորդ Խմբադրակա- նով պիտի չափեմ լախքը ձեր յետոյքներուն, իրաւունքով և արդարութեամբ:

Լոզան, 3 Մայիս 1983

«Կը փափախիմ Զերդ Ամենապատուութեան ուսուցչութեան յանձնել հետեւեալ վկայութիւնը հարցի մը շուրջ, որ մութ մնացած է սարիներէ ի վեր, գուցէ այս ձեւով կարենամ իմ համեստ նպաստս բերել նւարութեան հաս- նելու գիւտին:

«Ստորագրեալ արտօնագրով հնագիտական առարկաներու վաճառորդ եմ եւ կը բնակիմ Լոզան եւ Զուիցերիական ֆաղափացի եմ: Ծանօթացայ Շահէ Սրբազանին գործի կապակցութեամբ, որովհետեւ ան հնագիտական առարկաներու հաւաքիչ է եւ իմ ծանօթութիւնս իրեն հետ կ'երկարի մինչեւ 1961: Կ'ուզեմ հոս արձանագրել սարօրինակ պատմութիւն մը, որ պատահեցաւ 1968ին, որուն սարդութիւնը կ'ըմբռնեմ միայն հիմա, Երուսաղէմէն գողցուած ձեռագիրներու հարցով եւ կորսուած ուրիշ հինգ ձեռագիրներու պարագան եւ Շահէ Սրբազանի խնայող դերը այս հարցին մէջ:

«Շահէ Սրբազանի Զուիցերիա յանախակի այցելութիւններէն մէկու մը ընթացքին, 1968ին, ինծի բերաւ երկու հին հայկական ձեռագրեր (Ասուածաւունջներ), մէկը մեծ ծաւալով եւ միւսը փոքր: Շահէ Սրբազանը ինծի հարցուց թէ կրնայի՞ յանախորդ մը գտնել այս ձեռագիրներու վաճառման համար: Գայ հնագիտական առարկաներու վաճառական մը, որ մասնագէտ էր ձեռագիրներու եւ հնասփայններու: Այս մասնագէտը, քննելէ յետոյ ձեռագիրները, յայտնեց թէ երկուքին ալ առաջին էջերը կը պակսին: Մասնագէտը, ծանօթ ըլլալով Սաքըպիի հարցին, պահանջեց պատշտական արտօնագիր անձէն՝ որ ցոյց տար աղբիւրը եւ պատկանելիութիւնը, եւ լիազօրագիր մը: Այս պայմանները փոխանցեցի Շահէ Սրբազանին, որ ինծի տուաւ լիազօրագիր մը, որուն մէջ կը յիշուէր թէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի համար որեւէ արձէ՛կ չեն ներկայացներ այս ձեռագիրները եւ թէ ես լիազօրուած եմ վաճառելու: Հնագէտ վաճառականը գոհացաւ այս լիազօրագրով եւ սկսաւ կապ հաստատել հետախնդրող յանախորդներու հետ:

«Օր մը, Ամերիկացի մը, Պր. Ասամս, հանրային գրադարանի մը տնօրէնը, Ամերիկայէն Լոզան եկաւ գնելու այս ձեռագիրները: Հնագէտը իմացուց ինծի Ասամսի մասին եւ իր ներկայութեան ցոյց տուի իրեն երկու ձեռագիրները: Պր. Ասամս պատշտականութիւն յայտնեց վճարելու 800,000 Զուիցերիական Ֆրանք, երկու ձեռագիրներուն համար: Հեռաձայնեցի Երուսաղէմ, Շահէ Սրբազանին, եւ յայտնեցի վճարուած գինը: Սրբազանը պատշտականեց թէ 1,200,000 Ֆրանքէն պակաս չէր ընդունիր եւ թէ երկուքը միասին պէ՛տ է ծախուէին:

«Քանի մը ամիսներ յետոյ, Շահէ Սրբազանը Զուիցերիա եկաւ եւ առաւ ինձմէ ձեռագիր երկու Ասուածաւունջները: Տակաւին իմ մօտ կը գտնուին

յիշուած երկու ձեռագիրներու թիվները : Կ'ուզեմ անլցնել այս առընչութեամբ թէ Շահէ Սրբազանը ինձմէ խնդրեց որ իրեն համար կարգադրեմ Լոզանի ոմրային բաժնի ոստիկանութենէն քանի մը պաշտօնական թուղթեր եւ վկայագրեր, որոնք իրեն համար անհրաժեշտ կը թուէին ըլլալ :

«Այս դէպքէն քանի մը տարիներ ետք, Շահէ Սրբազան ինձի բերաւ վարագոյր մը, մէկուկէս մէթր, ոսկի թելերով աւխտաւուած : Շահ յստակ էր որ կը պատկանէր Ս. Յակոբի, որովհետեւ կը կրէր կեդրոնական մօթիճ մը, որ Ս. Յակոբի գլուխն էր, երկու հրեշտակներու կողմէն կրուած : Կար նաեւ հայերէն արձանագրութիւն մը, 1883 թուականով : Շահէ Սրբազան ինձմէ խնդրեց որ ծախեմ այս վարագոյրը եւ ուսագրութիւն ընեմ, որ հայերէն արձանագրութեան հետք չմնայ : Ես թելերը սկսայ փակել, բայց յանկարծ անդրադարձայ այս արտօրինակ առաջարկի իմաստին եւ մէկ կողմ դրի վարագոյրը : Այս թանկարժէք վարագոյրը ցակաւին իմ ֆոլս է » :

ՔԱՐՄԷՆ ՏԷՍՓԸՐ

«Զարթօնք»-ի տխմար խմբագիր, հիմա ի՞նչ կը մտածես այս փաստաթուղթի մասին : Չե՞ս կարծիր որ այս գրութեան յայտնութենէն յետոյ էր որ ձեր պաշտպանեալ դիմակաւորը իր անգամ մը ևս փափկացած յետոյքին վրայ զգաց խարզանի հարուածը և յերիւրեց մաղձաշնորհ Պատրիարքի յիշատակած Սաթրապի գոյք նամակներու հէքիաթը : Լոնտոնը շատ հեռու չէ, եթէ ճշմարտութեան իրազեկ կ'ուզէք ըլլալ, կրնաք երթալ և ստուգել այդ նամակներու գոյութիւնը : Իսկ եթէ զգուշանաք օդանաւային վտանգէն, կրնաք Շնորհքի և Շահէի թևերով թռչիլ, ինչպէս թռչիլ սկսած էք արդէն :

Եւ թէ ո՞վ չի գիտեր թէ Ամենայն Հայոց Հայրապետի կողմէ նշանակուած և Ելիշէ Պատրիարքին ալ զբաւոր հաւանութեան արժանացած Հաշուեքննիչ Յանձնախումբը, տեղւոյն վրայ, Պատրիարքարանէն ներս և դուրս, երկար պրպտուեցներէ ետք, ի յայտ բերաւ աւելի քան երեք միլիոն Տոլարի մեծղի գումարի մը իւրացումը Պատրիարքի կողմէ ? ? ? » :

Հաշուեքննիչ Յանձնախումբի դաւալիցութեան առանձինն պիտի անդրադառնանք մեր Խմբագրականներու շարքին : Նորին Ս. Օժուլթեան կողմէ զրկուած Յանձնախումբին ստապատում տեղեկագիրը՝ վանքի հաշիւներու նետ կապ ունեցող հաշուետուութիւն մը չէր, այլ կարգ մը կառավարութեան կողմէ բռնագրաւուած, կամ երկար տարիներու պայմանաժամով տրուած, վարձկալական հողերու հաշիւը, որոնք ժամանակին Աւետիս Տէրուհեանի կողմէ խնդրոյ առարկայ եղած էին, և որուն պաշտպանը հանդիսացաւ, այդ օրերուն, Շահէ Սրբազանը, որ յետոյ, այդ առուծախի պայմանագրութիւնները Յանձնախումբին յանձնելով, զանոնք թիրախ ընել ուզեց ուրիշներ հարուածելու :

Յանձնախումբի անդամները, մասնաւորապէս Ամերիկայէն եկողները, հրահանգուած էին ինձի ամբաստանութեան առկ առնելու, քանի որ իրենց տեղեկագիրը այդ միտումաւոր և անբարեխիղճ ապացոյցը կը պարզէր : Անոնք զանձ մը զտնելու խաբկանքով, այդ տեղեկագիրներուն վրայ թառեցան, զրին և վերցուցին, զեղծութիւններ բռնելու ակնկալութեամբ : Յանձնախումբի անհաշիւ

հաշիւով ես պարտական կը մնայի շուրջ երկու և կէս միլիոն Տոլարի: Իմ հաշիւով, Նորին Վեհափառութեան ներկայացուած և տուեալներու վրայ հաստատուած, պահանջող կը մնայի շուրջ մէկուկէս միլիոն Տոլար: Տեղեկագրիս հաշուեցուցակը համապատասխան տուեալներով ճշգրտած էր, համաձայն մեր տոմարներուն և վանքի հաշիւներուն չանցած ծախքերուն: Ըսի թէ մեր այս Խմբագրականներու շարքին, առանձինն պիտի անդրադառնանք Յանձնախումբի Երուսաղէմ զրկուելու գաղափարի շուրջ, որ հաշուեքնութենէն աւելի քաղաքական ցայտակներ կը հետապնդէր: Ականջը խօսի մեր օրերու երեք մոդերուն, Բարունակին, Սանթիմէթր Սեղրաքեանին և Ուզունեանին, որոնք իրենց ստորագրութեամբ փափաք յայտներ էին Նորին Ս. Օծութեան, Հայաստանէն հաշուեքնիչներ Երուսաղէմ զրկելու, այսպէսով, իրենց խելքով, հայրենասիրական պարտք մը կատարելու համար: Ահա թէ ուրկէ ծագում առաւ Երուսաղէմ Յանձնախումբ զրկելու գաղափարը:

Զարթուցեալը կը յանդգնի յայտարարել թէ պիտի չինայէ մեզի, որովհետև այսօր հարցերը այնպէս կը ներկայանան որ անհրաժեշտ է պաշտպանել Պատրիարքութեանը Պատրիարքին դէմ: Կը մտածեմ թէ այս նոր խաչակրութեան ինչպէ՞ս պիտի կրնամ դիմանալ: Տէ, եկուր մի երգեր,

Հալալէ, ջաւօ, հալալէ,
Էս ի՛նչ քեաւուր դարու հասանք,
Հալալէ:

Այլ առակ լուարուք:

«Զարթօնք»-ի մէջ կարդացի մաղձաշնորհ Կ. Պոլսոյ Պատրիարքի անորակելի լրբութիւնը: «Թուրքիոյ Հայոց Պատրիարքութեան կրօնական ժողովը, 5 Յունիս, Զորքքաթթի օր, ունեցաւ բացառիկ նիստ մը մեր նախագահութեամբ, միակ օրակարգ ունենալով հետեւեալ նիւթը. — Նկատառում և քննարկում Սաթըպիի ընկերութեան երկու նամակներուն, ի մասին Սաղիմական ծանօթ ձեռագիրներու վաճառքի արտօնութիւն տուողին:

«Մենք ներկայացուցինք այս երկու նամակներուն Անդերէն լուսապատճէնները և կարդացինք անոնց Հայերէն թարգմանութիւնը, որոնք հրատարակուած էին Շահէ Արքեպիսկ. Աճէմեանի կողմէ մեքենագրեալ 72 էջ տեղեկագրի մէջ: Անարժան և կեղծուպատիր Պատրիարքը մոռցած է յիշատակելու նաև այդ 72 էջնոց տետրակին մէջ թէ Շահէ Սրբազանը չէ ալերու գողը, այլ Եղիշէ Պատրիարքը:

Այս Սէնարիոնի թէպէտեալ ներկայացումը, հակառակ իր ստութեան, սըրտառուչ է, յուսահատ և ողբոսկար ըլլալով հանդերձ: Անշնորհքը իր ներկայացնելու եղանակին մէջ դրած է իր ատելու և կեղծելու շնական բարի կամքը, որ զիսուպտոյտ տուող համեմատութեան կը հասնի և անկարելի կ'ընէ իմ կողմէս որևէ ներողամիտ կամէութիւն իր հանգամանքին հանդէպ: Սակայն անմիջապէս ըսեմ թէ ես պիտի չգործածեմ իր դէմ — թէև ատիկա արդարացի պաշտպանութիւն մը պիտի ըլլար այս պարագային — անձնական, տարամերժ և քինայոյզ յարձակումի մը թունաւոր զէնքերը: Ատոր համար տակաւին բա-

ւական չար չեմ գգար ինքզինքս այդ ողբալի մարդուկին դէմ, իմ կողմէս սպաննուած տարիներ առաջ, բացի իրականութեան խայթոցէն :

Սյա հազիւ շարժող դազապակիրը, որ իր չորցած հուրձքին տակ սրախ փոխարէն մաղձապարկ մը կը կրէ, տարիներէ ի վեր, կը փորձէ գերեզմանէն ոսկորներ հանել, բորենիի մը վայել կենդանափիտ անարգութեամբ : Ըսի թէ մարդկային չէ որ մարդ իր սպաննածը վերստին սպաննէ, սակայն անհրաժեշտ է անգամ մը ևս պատուել այս եպերելի հիւանդին մաղձապարկը, որ դաշնակցած Ծահէ ըսուած ստաբան գեղծարարին, կ'ուզէ հաւատացնել թէ Սաթրպիի կողմէն երկու նամակներ գոյութիւն ունին, մին Երուսաղէմի Պատրիարքին և մ'ըսը Ծահէ Արք.ին գրուած : Դժուար չէ Սաթրպիին դիմել, իրագեկ ըլլալու իրականութեան :

Հրաշքի մը հաւասար միակ իրականութիւնը այս պարագային, Շնորհք Պատրիարքի և Ծահէ Սրբազանի դաշնակցութիւնն է, իրենց անշօշափելի այս սուտը իրականութեան պատրանքով «Ջարթօնք»ի շուրջ եղողներուն հաւատացնելու : Երկու թշուառամիտ դաւադիրներ, որոնք իրենց գլխուն իջած լախտի հարուածներէն, կորսնցուցած են իրենց հաւասարակշռութիւնը, չարամտօրէն կարծելով թէ կրնան սուտերով իրենց ինքնապաշտպանութեան պատը հիւսել :

Վիէննայէն մեր ստացած տեղեկութեան համաձայն, Ծահէ Սրբազանը, Պաճին և Թրքաբարոյ Շնորհք Պատրիարքը հոն, Վիէննայի մէջ, իրարու հանդիպած են և ծրագրած «Ջարթօնք»ի մէջ հրատարակուած ստապատում լրբագրութիւնը : Հոն Շնորհք Պատրիարքին՝ Պաճիի կողմէն, ելած է նշնդ նուիրատուութիւն մը, որպէսզի այս հոտած հաւկիթը ածէ, իսկ Ջարթօնքեանները զայն ձուածեղ ըրած՝ ըմբռնան անամօթաբար : Ինչպէս կը տեսնուի, մուրացկաններու և կաշառակերներու թիւը տակաւ կը շատնայ, վերակազմեալ նոր կուսակցութեան մը վերածուելու համար : Ինքզինքը ծախած էզի մը պիղծ նարոտով կապուած այս դաւադիր եղբայրակցութիւնը, նոր երեւոյթ մը չէ ինծի համար, որովհետև շատ լաւ կը ճանչնամ այս պիղծ ճակաճանները : Կեցցէ Պաճին, իր Թուրքիոյ Պատրիարքին ըրած այս նուիրատուութեանը համար, որպէսզի այս վերջինը զայն ծախսէ իր թուրք հօրուին, թուրք եղբայրներուն և թուրքերու հետ ամուսնացած քոյրերու տմուսիններուն : Բարեգործութեան այս ոսկի խողովակը, Բարեգործականի սպազայ դեկավարուհիին կողմէ բացուած, նոր վերք մը կը բանայ Հայ հոգիին վրայ, ազգապարծան մեծ բարերարի դստեր կողմէ : Մառուկեան, ատենն է որ երգես . « Էէյ Զան Երեւան, ոսկորներդ կ'երեւան » :

Ըսի թէ անգամ մը ևս անհրաժեշտ է պատուել այս եպերելի հիւանդին մաղձապարկը, որ տարիներէ ի վեր կը հոսի և չի վերջանար, իրեն հասկցնելու համար թէ ինչ է ինքը, այդ փլած գւ մզլոտած պատը, արտաքին փառքի և ներքին դաւի որձեւէզ երիթամածը, զժտութեան, խեռի, սեւամազձ ոխի և անարթութեան անշօշափելի կեղծիքը : Հակառակ կարծր բառերու և յոխորտ կեցուածքիս, որ ճշմարտութիւնը իր հետ նւենցող իբաւարարութիւնը կը փաստէ, չեմ ուզեր ատել զիրենք, Շնորհք և Ծահէն, որովհետև անոնք մարդկային այդ զգացումին անգամ արժանի չեն : Որոնք այս պարագային երկօշ Վաստիներ են

զիրար գտած, ինչպէս ըսած է Եղիշէ Պատմիչը. «Ձայս Վասակ եզիտ զայն Վասակ»:

Ինչպէ՞ս կրնամ ատել այդ զոյգ եղկելիները, զորս այնքան խորապէս և ամբողջապէս կը ճանչնամ: Ինչպէ՞ս կ'ուզէք որ ատեմ զիրենք, ես որ անոնց զազոտուկ կեանքին լկող ու սարսափահար ամօթը և իրենց ամենէն անկեղծ հպումին զրգուած պժգանքը գիտեմ . . . : Ես որ անոնց նայուածքին փակած և իրենց ձայնին մէջ դողդողացող ճակատագրական ստուերները կը հասկնամ, իրենց հոգիներուն նեխութիւնը ձեռքերովս շօշափած ըլլալուն համար: Ատելութենէն աւելի կ'արհամարհեմ Հայու անվայել իրենց շինծու ապրուստները, որոնք իրենց չեղածը երեւալու, չզգացածը արտայայտելու, չտեսածը ցուցնելու դժուրակ հարկին մէջ են շարունակաբար:

Հետեւաբար կը յայտարարեմ, եթէ Թուրքիոյ Պատրիարքը, ունելիով չընտուող Շահէ երկսեռեանը և «Ջարթօնք»ի շուրջ խմբուած դաւադիր ասպետները, որոնք սուրի տեղ իրենց մէջքին կաշառքի տոպրակներ ունին կախած, կարենան փաստացի հաստատել Սաթըպիի կողմէն ինծի և Իիմակաւորին եկած նամակներու գոյութիւնը, Երուսաղէմէն գողցուած ձեռագիրներու մասին, պատուաւ եմ ետ առնելու ցարդ բոլոր բաժնեբաժնէրս: Աւելին Պոլիս երթալու, Շնորհք Պատրիարքին, իր Թուրք հօրուին և Թուրք եղբայրներուն և քոյրերու Թուրք փեսաներուն հետ, Էյուպ Սուլթան մզկիթին մէջ հաշտուելու թրքաշնորհ պատրիարքին հետ, կեանքիս մէջ առաջին անգամ ըլլալով համբուրելու Թուրքի մը ճակատը:

Իսկ դուք «Ջարթօնք»ի սրիկաներ, եթէ չկարենաք հաստատել այս պահանջքս, այն ատեն պիտի լսէք ինձմէ ձեր կեանքի պատկերազարդ պատմութիւնը: Այս բոլորը պիտի չըսէի, ձեր մարդկութիւնն ու հայութիւնը ծախած լիրբեր, եթէ հարկ չըլլար վանել ոճիրի հաւասար ձեր այս նոր սաղբանքի շարաշուք ամբաստանութիւնը:

«Մինն» յետ այսու պայքարի բարձրահայեաց պատնէշ մը պիտի ըլլայ և պիտի չունենայ շահախնդիր նկատումներ, վերապահումներ, վախկոտ զգուշաւորութիւններ, քաղքենի բարոյականի լկանքներ, կողմնակցութիւն, կանխամտութիւն և դեռ ուրիշ զրիչ բնուող ծառայի շատ մը ստրուկ սոփեստութիւններ, արդարութեան և մաքրագործումի ճամբուն մէջ: Ամէն անգամ որ մէկը մերկացնեմ մտրակելու համար, անոր խաղճութիւնը ծածկող մինչև յետին քորլի կտորը պիտի հանեմ վրայէն: Պիտի հնչեցնեմ մահուան դողանջը մեր ազգային տխրամտութիւններուն վրայ, դեռ կանգուն մնալ յամառող փառքերու, անարդարանալի և ծթուած համբաւներու վրայ, ուրիշներու ձեռքերուն մէջ աղտոտ թաշկինակի վերածուածներու, բոլոր կեղծ իշխաններու, ստախօս հովիւներու վրայ: Պիտի հալածեմ կեղծիքի արհեստաւորները, յարգուած խաչագողները, բարիքը կաշառքի վերածած անամօթ ոսկեբարձները:

Մենք մեր կողմէն պիտի չխօսինք ամենա—անպատիւ թրքաբարոյ Շնորհքի իրական կեանքէն, խօսք կու տանք տարիներով իրեն գործակից եկեղեցակաւին, որ ներկայացուցած է այս փոխուկը իր ցարդ անտիպ գործին մէջ, Դա-

ՏԱՍՏԱՄԱՆԱԳԻՐ ԳԱՐՈՒՍԵԱՄԻ ՊԱՏՐԻԱՐԲԻ, որուն մէկ օրինակը կը գտնուի Սուրբ Էջմիածին, զրկուած Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին, և միւսը Երուսաղէմ:

Կը խօսի Գառնատանազրքին հեղինակը հետեւեալ զլիակարգութիւններով:

- 1) Շնորհք Պատրիարքի ծնունդը, կասկածելի:
- 2) Մօրը հայ ամուսինը (Բենիամին Գալուստեան):
- 3) Մօրը թուրք ամուսինը (Հաճի Քեահեա):
- 4) Երկու քոյրերը թուրքերու հետ ամուսնացած (քեռայրը՝ Նիւազի, քեռորդին՝ Թէյֆէկ):
- 5) Հաճի Քեահեան հայրական հատուցում կը ստանայ Պատրիարքարանէն:
- 6) Նիւազի էֆէնտին խնամիական իրաւունք կը ստանայ Պատրիարքարանէն:

(Շնորհք Պատրիարքի հաշուեխուսութեան զադտնիքը այս է ...)

- 7) Իր զգացումներն ու վարժունքը Հաճի քեահեայականին, քան բենիամինական:

Շնորհք Պատրիարքի նկարագիրը:

- 1) Գոռոզ (էջ 25)
- 2) Ինքնահաւան (էջ 67)
- 3) Փառամոլ (էջ 25)
- 4) Շահասէր (էջ 68)
- 5) Քինախնդիր (էջ 21, 73, 90)

Շնորհք Պատրիարքի գործունէութիւնը:

- 1) Անվարչագէտ (էջ 16, 26, 36)
- 2) Ազգադաւ (էջ 9, 33, 42, 62, 68)
- 3) Խոռվարար (էջ 58)
- 4) Սրբապիղծ (էջ 16, 24, 48)
- 5) Տկարամիտ (էջ 21, 24, 36, 97):

Վերոյիշեալ զլիակարգութիւններու ներքեւ, երբեմն տողերով, երբեմն պարբերութիւններով և էջերով տրուած են իր անմարդկային և փտած կեանքի նմոյշները, զղուանք ու պօզանք առթելու աստիճան:

Իր գործունէութենէն քանի մը նշմարներ:

«Յարութիւն Քհյ. Հալլանեան, Երուսաղէմի Միաբան Արշէն Վրդ. Այվազեանին ձեռաց խաչ մը հինգ հարիւր թրջական ոսկիի ծախած է: Յետոյ, աւելի արժէքաւոր և պատմական լանջախաչ մը (Ձէյթունի) ծախելու պատրաստակամութիւն յայտնած է: Ես վճռաբար կը յայտնեմ թէ այդ խաչերը դաւառէն Պատրիարքարան բերուած գոյքերուն կը պատկանէին:

«Յարութիւն Քհյ. Հալլանեան Պատր. Փոխանորդ եղած օրերուն, դաւառական գոյքերու գանձատան բանալին իր քովը կը մնար: Զցուցակազրուած

անհաշիւ և թանկ այդ գոյքերը, որոնք 1915 ի աղէտէն վերկուած էին: Այս գանձերուն բանալին Շնորհք Պատրիարքի կողմէն այս հանրածանօթ զողին վատահուլիը առանց պատճառի չէր, Շնորհք Պատրիարքի նման զբաւսաւորի մը կողմէն: Իր հովանաւորած քահանաները իրեն պէս գող, կնամոյ և անբարոյ էին, բազմաթիւ անգամներ տուններէ և պանդոկներէ վտարուած, իրենց լպիրշ վարմունքներուն համար:

Եթաթմապուլահայութիւնը իր ամենանուսատ և անփառունակ շրջանն է որ կ'ապրի, որովհետև թուրքի մը ապօրէն գաւակը Հայոց Պատրիարքութեան Աթոռը բազմած է . . . :

«Հակառակ մամուլի զգաստութեան հրաւերին, Շնորհք Պատրիարք իր վանական մէկ սիրակցորդին հետ, վասն հանգստեան մարմնոյ իւրոյ, զբօսա-վայրերու մէջ քանիցս դուարճացած է, բռնուած և թերթերու միջոցաւ խայտառակուած»:

Հոս կը դնենք իր կենսագրին նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոսին, —

(Շարունակելի՛)՝ 3)

Ե .

Իսթանպուլ, 2 Ապրիլ 1969

Գերագոյն Հոգևոր Խորհուրդ, նախագահութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի

Ս. Էլմիածին

Նիւթ՝ Գասաւսանագիր

Վեհափառ Տէր,

Մէկու մը իսկական նկարագիրը հասկնալու և անոր մասին որոշում մը կարենալ տալու համար, ենթակային գործունէութիւնը և կեանքի զանազան շրջաններուն ունեցած ձեռնարկներուն արդիւնքը վերլուծելով արուած որոշումն ու վճիռը արժէք կ'ունենայ: Ես ալ այս համոզումով, զիտակցութեամբ և կատարիալ անկեղծութեամբ ու անկողմնակալօրէն, Շնորհք Պատրիարքի հետ մօտէն և մասնաւորապէս կենսական հարցերու շուրջ մեր ունեցած գաղտնի աշխատութեանց առիթով, սրաբացօրէն ունեցած մեր փոխադարձ արտայայտութիւններուն և առաջարկներուն պատճառով, Շնորհք Պատրիարքի իրական անձը Հոգևոր վերին իշխանութեան ծանօթացնելը նուիրական պարտականութիւն կը համարեմ: Ես այն համոզումը ունիմ, թէ իմ վկայութիւններս մեր ազգին գերագոյն շահերուն օգտակար կ'ըլլայ. և պատմութեան մուտք մնացած էլերը կը լուստարանէ:

Ա. — Շնորհք Եպիսկոպոսը Երուսաղէմէն վտարուելէ վերջ Իսթանպուլ եկաւ: Ան ինքզինքը անմեղ ու անիրաւուած ցոյց տալու աշխատած ըլլալը դէպքերն ու պատահարները ցոյց առին . . . 1961 թուականին, Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ Պր. Ժիլյէն Բարունակեանի (այժմ թաղական նոյն եկեղեցւոյ) պատկազրութեան նախագահած ըլլալուն համար իրեն արուած ժամուցը մերժելով, զայդ մը կօշիկ կ'ուզէ . . . : Նախ, մերժուած ժամուցը քանի մը կօշիկի համազօր էր . . . : Հոս դժուար չէ գուշակել թէ ան կօշիկի պէտք չունէր, որովհետև ինք ինծի երկու հատ կօշիկ տուաւ: 19 Յուլիս 1961 ին Վեհափառ Հայրապետին Փարթ Սթէյի մէջ ունեցած ելոյթին պատճառով անիրաւուած քահանայի մը իսկական ողբալի վիճակին ողբերգութիւնը ստուգելէ վերջը իբ քար սիրտը քաղցրացեր էր . . . : Արդար ու անկեղծ ըլլալու համար, պէտք է խոստովանել թէ Շնորհք Եպո. իր այդ վարմունքներովը համայնքին աչքին փոշի ցանել կ'ուզէր . . . որովհետև ստուգուեցաւ թէ, ճիշդ այդ

օրերուն, Գալուստեան Եպօսի Տիրամօր անունովը հարիւր հազար (100,000) սոկի արժէքով կալուած մը գնելու ձեռնարկներ կ'ըլլան: Այս դէպքին ճշմարտութիւնը ՕՅԱ Տպարանի գրառար Պր. Կարօ Մէնըշեանը կը վկայէ: Այս պարոնը Գալուստեան ընտանիքի սմինամօտ անդամներէն է . . . : Եւ սակայն, այդ շրջանին այս իրականութիւնը չգիտցող Իօթանպուլի համայնքը, ԲՈՎՈՏՆ մնացած Ենորհք Եպիսկոպոսը Պատրիարք ընտրելով, անիրաւուած բարձրատիճան եկեղեցական մը թէ՛ նիւթապէս և թէ՛ բարոյապէս վարձատրած ըլլալու գոհունակութիւնովը երանութեան գիրկը թաղուեր էր . . . :

Բ. — Ենորհք Եպօսը Պատրիարք ընտրուելէ վերջ, առաջին գործը մօրեղբօր տղան Զատիկը դատարանի որոշումով իրեն հոգեկաւակ ըրաւ: Այս ձեռնարկին կանխամտածուած ըլլալուն պատճառը չուշուցաւ . . . Ենորհք Պատրիարք իր հոգեկաւակին նշանխտուութեան իրը նուէր երեսուն հազար (30,000) սոկի արժէքով ինքնաշարժ մը նուիրեց . . . : Այս կասկած ներշնչող դէպքը մամուլի էջերուն մէջ Ենորհք Պատրիարքի դէմ առաջին ընդվզումը եղաւ . . . : Այս պարագան սուտի պոչին դուրսը մնացած ըլլալը ցոյց տուաւ . . . առաջին առիթով, Գալուստեան ընտանիքի հարիւր երեսուն հազար (130,000)ի տէր ըլլալը փաստուած եղաւ: Այսքան պատկառելի հարձակումներէն մը տէր եղող ընտանիքի մը մէկ անդամին բոլորիկ մնացած ըլլալը կեղծիք չէ՞ միթէ . . . :

Գ. — Ենորհք Պատրիարք պապ Դպրեմիւսքի Տեսուչ Շահան Վրդ. Սվաճեանը պաշտօնակի ընելով, իրեն համակիր ու գործակից Երուսաղէմական մը անոր տեղը նշանակել փորձեց: Եւ սակայն Շահան Վարդապետը ընդդիմացաւ, և նոյնիսկ պետութեան մօտ լրատուութիւն ընելով իր դիրքը չկորսնցնելու աշխատեցաւ: Ենորհք Պատրիարք գործնականապէս, Երուսաղէմի պոյճարը Իօթանպուլ փոխադրեց . . . : Երբ իր այս ծրագրի գործադրութեան չյաջողեցաւ, իր քինախնդրութեան յագուրդ տալու տենչով, Երուսաղէմի Պատրիարքի անուան յիշատակութիւնը եկեղեցիներու մէջ դադարեցնել տուաւ, հակառակ որ Վեհափառ Հայրապետը այս անտեղի և թշնամական վերաբերումին վերջ տալ հրահանգած էր . . . և մտնաւանդ Ենորհք Պատրիարք կը մտնար թէ գահակալները պահակներ են, իսկ Աթոռները ազգինն են, և անոնց անձնական շահերու կամ խաղերու գործիք ընելը սրբապղծութիւն է . . . հոս յայտնի կ'ըլլայ թէ Ենորհք Պատրիարքի կիրքերը բանականութեան տիրապետած են:

Դ. — Ենորհք Պատրիարք երեք անգամ արտասահման ճամբորդեց: Ան իր այս ուղևորութեանց իր հետը փոքրուորներ տարաւ: Անոնցմէ Լոգշ. Տ. Խաչատուր Աբղղայ Սարաճեան խոստովանեցաւ, թէ իր անունովը առնուած երկու հարիւր (200) Տօլար օվիլը մեծաւորը ձեռքէն առնելով՝ Զուլիցերիոյ մէջ դրամատունը պտուկեցուցած է: Այս իրականութիւնը Տիկին Ազգանոյշ Ղազարեանն ալ հաստատեց: Ան խոստովանեցաւ թէ Փարիսպրնակ քանի մը տիկիններու հետ հանգանակութիւն ըրած է, արեղային առօրեայ ծախսերուն համար, որպէսզի արեղան պանդոկին մէջ բանտարկուելէ ազատի . . . :

Այս ճշմարիտ վկայութիւնը կ'ապացուցանէ թէ Ենորհք Պատրիարք երեք անգամուայ ուղևորութեան առիթներով տասնեկերկու հազար (12,000) Տօլար (Թրքական հարիւր քսան հազար (120,000) սոկի) իր անունովը Զուլիցերիոյ դրամատունը տեղաւորած է, և տոմարներուն մէջ ալ Պատրիարքական ծախք արձանագրած է:

Ե. — Կիւլպէնիկեան Ֆօնտի կողմէ աղքատ ու որր տղոց կազդուրման կայանի մը համար արամադրուած 500,000 Թրքական սոկիով, Գրեմալը կղզիի մէջ առնուած շէնքերը Ենորհք Պատրիարք իր անունին արձանագրել տուած ըլլալը երբ իմացուեցաւ, այս կալուածները ազգապատկան դարձնելու համար տարիներով մամուլի էջերուն մէջ բողոքներ ու առաջարկներ եղան. համայնքին մէջ ըսի ըզանհեր շարունակուեցան. և ի վերջոյ, Ամենապատիւը Խօթանատու հազար (70,000) սոկիտոց բաժին մը իրեն վերապահելով ազգին վերադարձնելու բարեհաճեցաւ:

Այս ապօրինութեան պատճառով, Իսթանպուլի Կիւլպէնկեան Ֆոստի ներկայացուցիչը՝ Պր. Փաք Ապրէլանէլ հրաժարելու պարտաւորուեցաւ: Ան իր հրաժարականին մէջ ըսած էր. «Պետութիւն մը ինձի վստահած ըլլալուն համար զիս իրեն ներկայացուցիչ կարգած է. ես այսպիսի խաբախ գործերու մտանկից ըլլալով, քե՛ իմ եւ քե ինձի վստահութիւնը ներճնող պետութեան վարկը խախտած կ'ըլլամ...»:

Զ. — Կիւլպէնկեան Հիմնարկէն Իսթանպուլի Դպրեվանքին յաջակցուած ֆան հաւար (20,000) Տոլարի ապագան ալ համայնեկն գաղտնի կը պահուի:

Է. — Ամերիկայի մէջ Իսթանպուլի Դպրեվանքի անունով հանգանակուած գումարներուն քե՛ ֆանակը եւ քե ալ կացուցիւնը մինչեւ այսօր Իսթանպուլահայուութեան գաղտնի կը պահուի:

Ը. — Պատրիարքարանի ելլածուտքն ալ հանրութենէն զաղտնի կը պահուի: Պատրիարքը ի՞նչ ամսական կը ստանայ՝ մարդ չի գիտեր:

Թ. — Իր մօրեղբայրը ունէ՞ն օր Պատրիարքարանի մէջ աստ ու անդ կը պարագի եւ ամսական դուժար մը կը ստանայ:

Ճ. — Մօրեղբօր կիներ իր անձնական գործերը կը տեսնէ ու կերպուրը կ'եփէ: Ան ալ ամսականը Պատրիարքարանէն կը ստանայ:

ՃԱ. — Մօրեղբայրը բնակարանի վարձ չալու համար բնակութիւնը Պատրիարքարան հաստատելով, ամսական առնուազն երկու հարիւր (200) ոսկի Եան մըն ալ այս կերպով կ'ապահովէ:

ՃԲ. — Եւ մանաւանդ, Շնորհք Պատրիարքի հաշուխոյս ընթացքը մտածել կու տայ թէ արդեօք դեռ մեզի անմանօթ ի՞նչ զեղծումներ տեղի կ'ունենան: Աստուած գիտէ...:

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Ս Ն Ա Ն Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ա. — Տ. Վրթանէս Գինյ. Տէրաէրեանը (այժմ վասն կաշաքի խաչակիր ե փոխանորդ...) որ դէպի Ամերիկա ուղևորութեան Շնորհք Պատրիարքի փոքրաւորութիւնը բրած էր, Ամերիկայի իր անոյշ ու անմոռաց մէկ յիշատակը Մայր Եկեղեցւոյ քարտուղար Պր. Հերմոն Աղասեանի պատմած է. Շնորհք Պատրիարքի հետ օր մը նաեւրանի մը մէջ նաեւ միջոցին, Պատրիարքը սպասեակ օրիորդ մը մասնագետելով՝ «այս օրիորդը բրած նեաններովը Բեզի հաւնած ըլլալը կը յայտնէ...» կ'ըսէ: Ճաշէն վերջը, «եռեքը իր մեծաւորը պանդոկ առաջնորդելէ յետոյ, ճոյն նաեւրանը երբալով, Շնորհք Պատրիարքի ցոյց տուած ազդեան հետ կը զուարեանայ...»:

Անա Շնորհք Պատրիարքի բարոյականին ճշգրիտ չափանիշը... հոգևոր պետ մը, որ իր փոքրաւորին ինչե՛ր կը սորվեցնէ եւ ինչպիսի՛ վայրեր կը յաճախէ. որբավայրի փոխարէն՝ զբօսավայրը, բարի խրատի փոխարէն՝ չարը կը նախընտրէ: Ան իր փոքրաւորը հետեանքի գիրկը նետելով ու անոր սեռային դասեր տալով, իր մտք գործերը վարագուրելու համար ըրած ըլլալը դժուար չի գուշակել...:

Բ. — Շնորհք Պատրիարքի մտերմն ու վանական արտակից ընկերը՝ Խառնակ Վրդ. Ղազարեան Մայր Եկեղեցւոյ ուրաւկիրներէն Պր. Արսաէս Տիւլիկեանի տունը, նաեւ միջոցին ըմպելով զուխը ճանցելէ յետոյ, գրպանէն Շնորհք Պատրիարքի հետ Ամերիկայի մէջ մերկ կիցեղա գիրկը ֆառուած լուսանկարը հրապարակով ցոյց տուած է:

Գ. — Կարթաթող Ստորով Յպս. Ի գայթակուութեան դէպքին մանրամասնութեանց մէջ, Տիգրին Անահիթը, իմ բոյնս ֆանդողը Շնորհք Պատրիարքն եր...» յայտարարեց մամուլի միջոցաւ (3 Մայիս 1968, Թիւ 469, ԱՐՇԱԻ):

Դ. — Շնորհք Պատրիարքի օրով, Պատրիարքարանը բռնապետական կեդրոնի մը, ահաբեկչական վայրի մը վերածուած է: Պատրիարքարանի ռեւէ մէկ պատշոնային հետ էրք խօսիլ կ'ուզէի, կասկածոս ակնարկներով նախ տուրք կը լռեսէ, եւ ապա, երկիւղով լեցուած, «Ա՛խ, մեզի հետ խօսիլս այսինչը չտեսնէ» կ'ապրտէ... եւ կամ որեւէ դուռ

մբ երբ բանաբ, ուրիշ սենեակներէ գլուխներ դուրս կը՛ցցուինք. *Հաւատքի, Յուսոյ եւ Միտոյ* ներկայացուցիչին կեդրոնը՝ վախի, անելութեան ու բեմամուրեան պիղծ աղբիւսի կոյտի վերածուած է Շնորհի Պատրիարքի շնորհիւ . . . : *Որովհետեւ, այսօրուան պաշտօնէութիւնը* Հուսահողի Գարեգին Պատրիարքի օրով ալ կը պաշտօնավարէր, բացի այսօրուան կաթառուած փոխանորդէն և հեռացուածէն . . .

Ե. — *Շնորհք Պատրիարք կատարեալ բունատիրական զգացումներով անձ մըն է, Ան կ'ուզէ որ ամէն ինչ իր ուզած ձևովը ըլլայ և ամէն ոք իր կամքին հնազանդի. և մանաւանդ չափազանց կ'ախորժի որ իրեն քծնին . . .* Այս նուազ ցանկութիւնները թեւ որ վստահողի անձնաւորութեան մը ապացոյցներն են: Ապացոյց՝ «Շնորհք Արքեպս. ասպարէզ կը կարդայ համեստ թաղերու մատակարար մարմիններուն (Ես Պատրիարքարան կը հրաւիրեմ սյն թաղականները, որոնց հետ տեսակցիլ կ'ուզէ կամքս, կ'ըսէ Ամենապատիւր)»: Այս յայտարարութեան գրգռապատճառը համայնքային կարեւոր հարցերու մասին խորհրդակցիլն էր: Մինչդեռ Ամենապատիւր քանի մը ջոջ թաղերու ներկայացուցիչները նա ապառաջ ըլլալուն պտտճառով, միւս թաղերու մատակարարներուն բողոքներուն հայ պատասխանը տուած էր Շնորհք Պատրիարք: Հոս իր քմածին ու կամայական ձգտումները ի յայտ կու գան և մեր ըսածները կը փաստեն:

Զ. — *Կարգ մը քահանաներու, որոնց ձրիօրէն շնորհաբաշխութիւններ եղան, գողութիւնները, անպատուութիւնները, զեղծումները եւ հոգեւորականի անվայել գանձազան Եանասակութիւնները մամուլի հեջերուն մէջ հրատարակեցի . . .* Եւ սակայն Շնորհի Պատրիարք արեւը ցելոյով ծեփելու կամ վարպուրելու կը ճցնի . . . : Եւ սակայն իր ճիգերը Ես նկնիմ են . . . :

Է. — *Շնորհք Պատրիարք զօրաւորին առջև կը խոնարհի, իսկ տկարին դէմ կը հերոսանայ . . .* Ան երբեմն իր պարագրութիւնները մոռնալով՝ իր բունակալական նուպաներուն, իր մտքովներուն ու բարեբարներուն նոյնիսկ կը յոխոտայ, եւ ոսթիկանով Պատրիարքարանէն դուրս հանելու կը սպառնայ . . . (Թաւուր Գամէր, Մայր Եկեղեցւոյ թաղականները և այլն): Ան կը մոռնայ թէ Պատրիարքարանը ազգին սեպհականութիւնն է, և ինքը ազգին ծառան և սպասուորն է: Անոր խիղճը կատարեալ ԱՊԱՌԱՋ մըն է: Եթէ գինքը լաւ մեկնաբանել պէտք ըլլայ, իրենց գազանային կիրքերովը նեծաւոր ձէնկիդ հանի, Թիմուր Լէնկի եւ Ներոնի հոգիովը վերածնած բսելը ամենէն յարմար կ'ըլլայ: Շնորհք Պատրիարք իր հանգիստին ու շահուն համար ամէն նուիրականութիւն ու սրբութիւն առ ոչինչ համարելով, շինձկ վերջը զրեւելիքի սկզբունքին կը հեծելի . . . :

Ը. — *Վեհափառ Հայրապետի Վիեննա ժամանումին տասը վայրկեան մնալուն, Շնորհք Պատրիարք հանգստանալու համար պանդոկ կ'երթայ . . .* անոր նպատակը հանգստանալ չէր, այլ մեծամտութեան ցանկութիւնն էր որ անձամբ Վեհափառին ոտը երթալը նուաստութիւն կը սեպէր . . . Եւ սակայն ան չէր անդադարձած թէ Վազգէն Կաթողիկոսը ազգը ընտրած էր, եւ պէտք էր ազգին կամքին առջև խոնարհիլ . . . (Այս դէպքին ակննտան վկան է Շնորհք Պատրիարքը իր կարգ հրաւիրողը Իսթանպուլահայութեան արժէքաւոր և բացառիկ դէմքերէն հիւսուածեղէնի բարձր ճարտարագէտ և մտաւորական հեղինակութիւն մը եղող Պր. Վահէ Սէֆերեանն է (Պիտիէտ) :

Թ. — *Շնորհք Պատրիարք երբ Երուսաղէմի գողութեան պատճառով ամբաստանուեցաւ, Իսթանպուլի քաղաքին մասնակարաններու պատասխանութեան ապաւինեցաւ, որ զանոնք արհամարհելով՝ անոնց հաշիւ տալէ կը խուսափէր . . .* բուն իրաւատէրը որ կ'արհամարհէր, նեպ պարագային անոնց աղաչելու պարտաւորեցաւ, «Դուր ինձմէ հաշիւ պահանջելու իրաւունք չունիք . . .» ըսելով վճռած ներկայացուցիչներուն շուքին ապաստանած միջոցին, ազգին ներկայացուցիչները քաղաքանութեան պարտաւորութիւնը մոռնալով, միայն գուրի գգացումէն օտրուելով որոշում մը տուին . . . : Այս որոշումը և սխալը պատմութեան ամենամեծ սեւ էջը եղաւ Հայ իրականութեան . . . որովհետեւ, Իսթանպուլի Հայութեան համար Երուսաղէմի դէպքերը մութ կը մնա-

յին: Ուրիշ պարագայ մը, Շնորհն Պատրիարքը լինզինը պատկանելու անկարող էր, որ ուրիշներու օժանդակութեան ապաւինեցաւ: Այս կարեւոր պարագան բնաւ չժտարեւանցաւ: Եւ արդէն, Շնորհք Պատրիարք իրեն պէտք եղած վկայութիւնը ապահովելէ յետոյ, զինքը պաշտպանողները այսօր կը հեգնէ և Պատրիարքարանէն կը վռնտէ: Անոնք ալ իրենց սխալին վրայ կ'աւաղեն, բայց ի զուր . . .

Ժ. — Շնորհք Պատրիարք լրագրական ծանուցումներուն մէջ մասնաւորաբար կը պարտադրէ, որպէսզի «Հայրախնամ Պատրիարք» թիզուր գրուի . . . սակայն, ցաւալի իրականութիւնը երէ խոստովանիմք, անոր արժանի թիզուրը «Տիրասպան»ն է . . . :

ԺԱ. — Շնորհք Պատրիարքի օրինական հայրը Բենիամին Գալուստեանն է, իսկ պատեմական հայրը Հանը Քեանեան (Քուրք հայրը) է . . . : Ան Հանը Քեանեանական բնազդով կը օտոժի քան թէ Բենիամինական . . . : Այս դատավճռին իսկութիւնը մինչև հիմա ըսուածները և ըսուելիքները կը փոստեն:

ԺԲ. — Շնորհք Պատրիարք անձնական շահու փոխարէն ազգային նուիրակա՞նութիւնները աժան կը վաճառէ: Առ այդ, ունինք հետեւեալ փաստերը. —

1) 1963 ին, երբ Շնորհք Պատրիարք էջմիածնէն վերադարձաւ, Վեհափառ Հայրապետի մէկ հրահանգը ինձի հաղորդեց.

«Տղաս, Վեհափառ Հայրապետը ըսւ Անատուրի աշխատութեանցը նկարագրականները կարգաւորվ գոհ մնացեր է և կը փոփոքի որ Սահակ Պարթեւ հայրապետի անիւնները էջմիածին փոխադրելու արխայիս»: Ես ալ իրեն պատասխանեցի. «Սրբազան Հայր, Վեհափառին փափաքը ինձի համար հրաման է», և անմիջապէս գործի լծուեցայ: Պատրիարքին հրատեղաթի ողջոյնը առնելու գտցած օրս, Լուսանոգի Մամրէ Արքեպօ. Սիրունեանն ալ ներկայ էր: Ես սա ձեռով արտայայտուեցայ. «Սրբազան Հայր, ես վաղը դէպի Տարօն համբոյ կ'ելլեմ: Եւ սակայն չեմ գիտեր թէ ի՞նչ բաներով պիտի դիմաւորուիմ. երէ օր մը իմանա՞ծ թէ Շաւարժ Քահանան գլուխը ներմակ է սլլեր՝ մի՛ հաւատա՞մ, ես միտե Շաւարջ Քահանայ պիտի մնամ»: Ասկէ վերջ, Շնորհք Պատրիարքի հետ համախորհուրդ աշխատիլ սկսանք. իմ առ՝ անութեանցս նկարագրականները մամուլի էջերուն վրայ հրատարակելով, անոնց համարատուութիւնը հրապարակով ազդիս թալու միտումը ունեի: Իսկ կարեւոր խնդիրները բերանացի եւ գաւուր կերպով Պատրիարքին կը մատուցանէի: Մեծ պատասխանատուութիւնը միտե իմ վրաս էր, դժուարութեանց դեմ ես կը պայքարի, վստիգներու առջեւ ես կը գոհուի, ներպական եւ բարոյական զրկաններու՝ դարձեալ ես նշուակ կ'ըլլայի . . . : Անատուրի մէջ պաշտօնավարութեանս ու աշխատութեանցս միջոցին, Խթանապուրի իրաւունքներէս զրկուելէ զատ, ճանապարհորդութեան ծախսերն ալ անձնականէս կը հոգայի:

2) Իմ վրաս ծանրացող բնուր թեթեւացնելու և ընտանիքիս ու զաւակներուս ապրուստը ապահովելու համար երբ Շնորհք Պատրիարքէն օժանդակութիւն խնդրեցի, ինձի եղած առաջարկէն սահմակեցայ, սպչեցայ, շուտերցայ ու տատամեցայ. «Տղաս, Տիրան Սրբազանը բեգի Ամերիկայէն ամեն ամիս հարիւր (100) Տոլար պիտի յաւակցեմ, պայմանաւ որ դուց մեր Պատրիարքութեան հետ յարաբերութիւններդ խզելով, Անատուրէն մեզի հնուրներէ բերես»: Այս խոստովանութիւնը որքան որ ի՞մացողին անհաւատալի թուի, և սակայն բացարձակ ճշմարտութիւն մըն է: Այս իրականութիւնը յանուն նուիրական սեխտիս եւ Արգար Գասաւորքն առջեւ համարձակօրէն կը խոստովանիմ:

3) Շնորհն Պատրիարքի նեղ, վատ, լպիւր ու անպատիւ առաջարկը մերծելու համար, Անատուրի ազգօգուտ արխայաններուս արգելք եղաւ: Հակառակ որ «Մամարա»-ի խմբագիր Պ. Պետրոս Զօպեանի «Տէր Շաւարջի աշխատանքներէն գոհ եմ եւ զայն պիտի վարձատրեմ» խոստովանութեան, ընդհակառակը, Տէր Շաւարջի դէմ հալածանքի ձեւնարկեց . . . : Սիրոս կը մտնո՞ւրի բտելու թէ սկարներու գեղի՛ սուտի, զրպարտութեան ու հայրոյութեան ապաւինելու զիջանեցաւ Գալուստեան Պատրիարքը:

4) Անխիղճ Գալուստեան Շնորհք Պատրիարքի նւթական զրկումի միջոցա՞-

ուսմը շատ երկար կհնար տեւել, և սակայն Մայր Եկեղեցւոյ գաւառացի արդարադատ Թաղականներու պաշտպանութեան առջև հաջիւ չորս ամիսներ դիմանալով տեղի տուաւ:

5) Շաւարս Քնյ. Պալմեանի Մայր Եկեղեցւոյ մէջ ալ ցուցաբերած անհախճաբար ու անհաւասարելի աւխտատեններն ու գործունէութիւնը Շնորհ Պատրիարքի հանգիստը կը վրդովէին . . . : Ան ամեն խաղախ միջոցներու կը դիմէր, որպէսզի Շաւարս Քահանայի բոլոր ազգօգուտ, շինարար, պատուարքեր ու բարի գործեր խափանէ . . . Եւ սակայն, արեւը կարելի չէ ցելոյթ ձեռնել . . . Եւ մանաւանդ հոգեւոր պիտի մը կը վայելէ, որ գոնէ ի պատճօնէ ազգօգուտ աւխտատենները զնահաճեալ եւ վարձատրէ . . . :

6) «Գործք քո գովեսցնն զքեզ»: Ենորհք Պատրիարք Աւետարանական վճռով ալ դատապարտեալ է: Եանան և ինտրով Եպիսկոպոսներու աղէտը, անարժան մարգոց քահանայացումը, տգէտ, գող, անպատիւ և մանաւանդ եկեղեցւոյ մէջ իգուութեամբ շնացող (Յարութիւն Բհնյ. Հայացնան) քահանաները եկեղեցւոյ նուիրական կարգերով վարձատրելը պերճախօս սպացոյցներ ու փաստեր են:

Գ Ա Ղ Թ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ո Ի Ե Ա Ղ Ա Գ Ո Ր Ծ Ո Ւ Մ Ը

Ա. — 1966 ին, Վարդոյի երկրաշարժին եւ Տարօն (Մուշ) կը գտնուէի: Դէպքերուն ու պատահարներուն բուն սկանառեալը ես էի: Աղէտին տնաւորութիւնը ես ճաշակէր էի . . . տեսածներուս ու կարիքներու մասին Պատրիարքարան առած տեղեկագիրներուս հակառակ, Շնորհ Պատրիարք այս գործին ալ իրեն առիւծի բաժին հանելիք գործակիցներու հետ աւխտով նախընտրեց:

Բ. — Ենորհք Պատրիարքի Անատուրի ներկայացուցիչը՝ Կիրակոս Քնյ. Թափարեան (Իսթանպուլահայութեան ծանօթ զեղծարար Պետրոս Թոքաթեան, որ երբ քահանայ ձեռնադրուեցաւ. ինք զեռ սպաշխարութեան մէջ էր, որ Տիարագազը լուր հասաւ թէ այսինչ անուն կինը իր հոմանուհին է):

Գ. — Այս յոռի անցեալով անձը, Ենորհք Պատրիարքի մատուցած ծառայութեան քաջակերուելով, Տիգրանակերթի եկեղեցիին պատկանող արժեքաւոր հնութիւններ Խարանպուլ բերելով, առանց Պատրիարքարանի գիտակցութեան, Խարանպուլի գոց շուկային մէջ վաճառել կը փորձէ: Իսթանպուլահայութիւնն ու զաղթաշխարհի հայութիւնը Շաւարս Քահանայի գործունէութեան ծանօթ ըլլալուն, պատմական հարցերու մասին լուստարանուելու և հնութիւններու արժէքը արժեարժեք չունար, իմ կարծիքս առնել կը նախընտրեն: Այս պատճառաւ, ազգային կեանքի անցողաբաններէն անպայման տեղեկ կ'ըլլամ: Տիգրանակերթի եկեղեցիին պատկանող հնութիւններն ալ (սակի ծնծղայ, կանթեղ, բուրվառ ևն.) Յրանսացի հնագէտ մը հարիւր հազար թըրքական սակի արժէքով գնահատելէ վերջ, Տիգրանակերթի Տաճարը իմ ալ կարծիքս հասկնալ ուղտ ըլլալուն պատճառով, իրականութեան վերահասու եղայ . . . և զէպքը 8 Յունուար 1969 թուակիր տեղեկագրով մը Պատրիարքարան հաղորդեցի: Ենորհք Պատրիարք որքան որ իմ արդար ու գնահատանքի արժանի ձեռնարկս խափանելու միտումով տեղեկագիրս վերագործուց, եւ սակայն գող կիրակոս Քահանան Խարանպուլէն ձեռնուցանելու վերագործուաւ: Այս կացութիւնը Շնորհ Պատրիարքին ալ հանելի շրուեցաւ:

Դ. — Ենորհք Պատրիարք իր մեղսակիցներուն արարքները սա բանաձեւով կը հրահրէ. «Հոս եզիպտոս է, մէկ կողմն ալ դուն համեստ»:

Ե. — Երբ փոքրուորը հարիւր հազար սակին իւրացնելու կը համարձակի, արդեօք մեծաւորին օրհա՞ն օսանցուցած է:

Մ Ե Բ Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ե Ա Ն Ս Ե Ի Է Զ Ը . . .

Այսօր Տարօնի շրջանը ինձմէ զտառ ուէ մէկը երթալու ո՛չ համարձակութիւնը և ոչ ալ պէտք եղած ծանօթութիւնը ունի: Հին շէնքերը կործանած, տեղերու աւնունները փոխուած, և ամէն ինչ որ Հայուն էր՝ մոռացութեան գիրկը թաղուելու վերջալոյսսին հոսած են: Պատմական իրողութիւն մըն է, թէ մեր բոլոր հին վանքերը մեհեաններ էին: Անոնք քանդուեցան և եկեղեցիներու վերածուեցան: Հին հեթանոսական քանդակները շրջուելով և կամ հիմերու տակը թաղուելով՝ ապագայ սերունդին մոռցնել տրուեցաւ . . . Այսօր երբ մեր քաղաքները կը կործանին, հին յիշատակարանները կը վերածնին, անուց լուսանկարը բաշել և կամ մէկ քանդակին տիրանալը, մեր պատմութեան ու մշակոյթին համար սրբազան ու նուիրական պարտականութիւն մը չէ՞ միթէ . . . : Ուստի պատմական անդամանելի չարիք մըն է որ կը գործուի . . . : Դժբախտաբար այս անգութ արքայդժութիւնը անխղճօրէն Շնորհի Պատ. րիաբը կ'ընէ:

Ըսածներս ու ըսելիքներս կատարեալ ճշմարտութիւններ են, և ևս ալ ուխտիս հաւատարիմ, հաւատաւոր, նուիրեալ ու անկեղծ զինուոր մը, կատարեալ քնկեղծութեամբ կը վկայեմ, քե Շնորհի Պատրիարք անձնական շահու և փառքի համար ամէն սրբութիւն կը զոհէ: Ան կատարեալ շահասէր, փառամոլ և գոռոզ բնաւորութեամբ ծնած խլեակ մըն է:

Վեհափառ Տէր, այս դատաստանագիրս Զերդ Վեհափառութեան նախագահած Գերագոյն Հոգևոր Խորհուրդին մատուցանելով, ծառայական պարտականութիւնս կը կատարեմ: Բայց, աւա՛ղ, Վեհութեանդ նուիրական հրամանը, անարժան Շնորհի Պատ. րիաբի ստորին ցանկութիւններուն պատճառով, չկարենալ իրականացնելու կսկիծովը, Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի աքիւններուն օտարութեան մէջ որը մնալուն պատճառ եղող Հաճը Քեանեայի ընկեցիկը . . . իր երեսը պատմութեան առջև սեւ թող մնայ:

Երեսանկեալ ու ծնրագիր մատչիմ ի համբողջ

Զեր Ս. և օծեալ Աջոյն

մնամ վշտահար ու հաւատարիմ ծառայ Զերդ

Շ. Ք. Պ.



Հոս կր դեմք Ետե Սրբազանի աշխատանքով կազմակերպւած Եճարի Պատրիարքին վերագրուած ձեռագիրներու գողութեան դատապարտութիւնը :

Վ Ե Ր Ա Բ Ա Ց Ո Ւ Ո Ղ Վ Ե Ր Ք Ե Ր

«Վասն Սիննի ո՛չ լռեցից եւ վասն Երուսաղէմի ոչ ներեցից, մինչեւ ծագեսցէ իբրեւ զլոյս աղաւառութիւն եւ փրկութիւն ճարս : (ԵՍՍՅԻ, ԿԲ.)

Երուսաղէմի Ս. Յակոբեանց Գանձատունէն հանուած եւ ապա Լոնտոն տարուած եւ աճուրդի տրուած քսաններեք հայկական ձեռագրերու զգայացունց լուրը համաշխարհային մամուլին նիւթ եղաւ, սրելով հետաքրքրութիւնը օտար-ներու եւ արիւններով սիրտերը բոլոր Հայերուն անխափր :

Այնպէս Հայ Ժողովուրդը, թէ՛ Մայր Հայրենիքի եւ թէ՛ Սփիւռքի բոլոր երկրամասերուն վրայ, զլիսաւորութեամբ նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Անթիլիասի Խորէն Վեհին, եւ Փրանսայի, Անգլիոյ եւ Ամերիկայի կրօնական եւ ազգային մարմիններու, ոտքի ելան, պաշտպանելու Հայ արուեստին եւ մշակոյթին անփոխարինելի նշխարները, որոնք հասարակ աճուրդի առարկայ եղած էին ծանօթ բայց օտար այդ ոստանին մէջ :

Չենք ուզեր այս էջերուն մէջ անդամ մը եւս վերակրկնել օտար եւ Հայ մամուլին զարմանքն ու սրտազրաւ հետաքրքրութիւնը, որուն շահեկան ազմուկը անտարակոյս որ իր կարեւոր դերը ունեցաւ աճուրդի կասեցման մէջ, առանց ամոքելու մեր վիրաւոր խղճմտանքը. որովհետեւ այս անխիղճ ու սրբապիղծ արարքը անդամ մը եւս ամօթապարտ թողուց զմեզ օտարներու առջեւ, որոնք որքան հետաքրքրութեամբ՝ նոյնքան խորշանքով դիտեցին եղածը :

Չեռագիրներու Երուսաղէմ վերագարձէն յետոյ, Յորդանանի ընդհանուր դատախազն ու հանրային պաշտպանութեան զբառենեակը ձեռք առին խնդրին քննութիւնը, զտնելու եւ դատապարտելու բարոյական այս ոճիրին հեղինակները : Բազմաթիւ հարցաքննութիւններէ եւ հետազօտութիւններէ յետոյ եւ իրենց ընձեռուած փաստաթուղթերու հիման վրայ, դատական մարմինը տուաւ իր վճիռը, զոր թարգմանաբար կու տանք նոյնութեամբ այս էջերուն մէջ :

ՅՈՐԴԱՆԱՆԵԱՆ ՀԱՇԻՄԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ
ԱՐԳԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՎՃԻՌ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՏԱԹԱՁԻ

Տրուած ընդհանուր Դատախազ Զուհէյր Մրատի կողմէ, իրաւասու դատական հետապնդում սկսելու կամ կեցնելու, յանուն Յորդանանեան Հաշիմական Վեհափառ Թագաւորին :

Ամբաստանող. Հանրային իրաւունք, յանուն Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան :

Ամբաստանեալ. Սուրէն Արեւալ. Քէմհանեան
Ս. Սանտրիկեան
Շնորհք Եպս. Գալուստեան

ՈՏԻՐԻ ԵԿԱՐԱՊՐՈՒԹԻՒՆ.} Գույութիւն, օրինազանցութիւն թիւ 406/1 - գ
 Եւ 76 1960 յ պատճառական օրէնքին:

12.3.67 ին Արդարութեան Նախարարութեան Ընդհանուր Փոխանորդը Երուսաղէմի մէջ թիւ Ն. Ա. 55/972 եւ 12.3.67 թուակիր նամակով մը հրահանգեց ֆենութիւն բանալ հնագիտական բարձր արժէք ներկայացնող եւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանէն գողցուած ձեռագիրներու շուրջ: Ուսի 126/67 թուակիր ֆենական դաս մը արձանագրեցին 13.3.1967 ին եւ, ընդառաջելով Արդարութեան Ընդհանուր Փոխանորդի հրահանգին, ներկայացայ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը, ֆենութիւն կատարելու համար յիշեալ խնդրին շուրջ: Գիմեցի Ա.Սեմ. Տ. Եղիշէ Պատրիարք Տէրտէրեանին եւ բացատրեցի ինծի յանձնուած պատճօնը: Պատրիարքը իր համաձայնութիւնն ու փափաքը յայտնեց ֆենութիւնը բացուած տեսնելու, որպէսզի յայտնուէին ձեռագրերու անհետացման պատասխանատուները:

Քննութեան ենթարկեցի տղը, որ կ'առաջնորդէր դէպի գանձատուն, ձեռագիրներու պահեստը, եւ զսայ որ ան սենեակ մըն էր եկեղեցիին մէջ, Հայոց Վանկէն ներս, երկաթեայ ծանր դուռով, որ միայն դուրսէն կը բացուէր:

Քննութենէն ետք, սկսայ հարցաֆննութիւններու եւ լսեցի վկայութիւնները պատասխանատուներուն եւ այն անձերուն, որոնց հարցաֆննութիւնը պահանջուեցաւ Արդարութեան Ընդհանուր Փոխանորդին կողմէ: Իմ կատարած ֆննութիւններէս յայտնաբերեցի հետեւեալ իրականութիւնները. —

ա) Հայոց Վանկէն ներս կը գտնուի գանձատուն մը, որ կը ծառայէ Պատրիարքարանին պահպանող թանկարժէք իրերու պահպանումին: Այս առարկաները կարելի չէ դուրս հանել գանձատունէն եւ վերադարձնել, առանց արձանագրութեան տմարին մէջ նշելու գանձում:

բ) Գանձատան բանալին, ինչպէս նաեւ եկեղեցիի բանալին, կը պահուին Վանկի եպիսկոպոսներէն Լուսարարապետ նշանակուածին մօտ: Լուսարարապետի պատճօնը ցկեանս է, բանալիները կը ստանայ եկեղեցիին մէջ յատուկ արարողութեամբ մը, որուն ներկայ կը գտնուին Պատրիարքն ու Միաբանութիւնը եւ որոնց առջեւ ընտրեալ Լուսարարապետը կը կատարէ իր ուխտը, հաւատարմօրէն պահպանելու եկեղեցիին եւ գանձատան մէջ գտնուող առարկաները:

գ) Սովորութիւն չէ որ ընտրեալ Լուսարարապետը մի առ մի ստուգէ գանձատան մէջ պահուած առարկաները, որովհետեւ ընտրուողը երդում կ'ընէ եկեղեցիին մէջ, պահպանելու գանձը:

դ) Գանձատան մէջ, ի միջի այլոց, կը պահուին 130 ձեռագրեր, 4000 ձեռագրերու հաւաքածոյէն, որոնք կ'օճական եւ հնագիտական արժէք կը ներկայացնեն, գրուած Հայ վանականներու ձեռով, եւ ունին օսկեպատ եւ արծաթապատ կողեր, գեղեցկօրէն զարդարուած:

ե) 1959 ին, Սուրէն Արքեպիսկ. Քէմհանեանն էր Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Ընդհանուր Գործոց Վարչը. եւ այդ թուականին Շնորհն Եպս. Գալուստեան Լուսարարապետ էր Պատրիարքարանէն ներս:

դ) 8.6.1960ին, Եղիշ Արեւալու. Տերտերեան ընտրուեցաւ Պատրիարք եւ 10.3.1961ին կատարուեցաւ այժմուս Լուսարարապետ Հայրիկ Արեւալու. Ալանեանի ընտրութիւնը, որը ստացաւ եկեղեցիի եւ գանձասան բանալիները ըստ ընկալեալ սովորութեան:

է) 17.2.1967ին, Պատրիարք նամակ մը ստացաւ Օր. Սիրարփի Տեր Ներսէսեանէն, որ կը տեղեկացնէր թէ ինքը իրազեկ եղած է Լոնսոնի Սաքրալի ընկերութեան կողմէ զրկուած ցուցակէ մը, որ Լոնսոնի մէջ անուրդի հանուած էին հայկական ձեռագիրներ: Ֆիշեալ օրիորդը Երուսաղէմ գտնուած էր 1952ին եւ տեսած Հայոց Պատրիարքարանին մէջ յիշեալ ձեռագրերէն կարեւոր թիւ մը: Տեսնուած ձեռագրերը վերադարձած էին իրենց տեղը, ինչպէս կը յայտնէր օրիորդին գիրով տոմարին մէջ պահուած արձանագրութիւն մը, ուր կը յիշուի թուականը իր ձեռագրերը տեսնելուն: Իմ ներկայութեան նկատմամբ օրիորդին ձեռագրով պահուած տոմարին արձանագրութիւնը իբրեւ թիւ Ն/7 վաւերաթուղթ: Ամեն. Տ. Եղիշ Պատրիարք ստացաւ 15.2.1967 թուակիր հեռագիր մը Լիզպոնի Կիւլպէնկեան Հաստատութենէն, որով կը յայտնուէր թէ 23 ձեռագրեր անուրդով պիտի վաճառուէին Լոնսոնի մէջ: Օրիորդ Տեր Ներսէսեանի նամակը թուագրուեցաւ Ն/5, ինչպէս նաեւ յիշեալ հեռագիրը Ն/1: 16.2.1967 թուականին, Ամեն. Պատրիարք հեռագրով պատասխանեց Կիւլպէնկեան Հաստատութեան, յայտնելով իր զարմանքը եւ անտեղեկ ըլլալը ձեռագիրներու անուրդէն: Այս հեռագրին պատճենը արձանագրուեցաւ իբրեւ թիւ Ն/2 վաւերաթուղթ: 21.2.1967ին Պատրիարք պատասխանեց Օր. Սիրարփի Տեր Ներսէսեանի նամակին, ըսելու համար թէ ինք անտեղեկ էր ձեռագրերու վաճառումէն, եւ թէ պիտի ընէր անհրաժեշտ հետապնդելու հարցը:

ը) Նամակի ստացումէն անմիջապէս վերջ, Պատրիարք իր մօտ կանչեց Հայրիկ Արեւալուսկոպոսը, պարզեց խնդիրը եւ հրահանգեց որ բնութեան ենթարկէ գանձասան ձեռագրերը, ինչպէս նաեւ թանկարժէք առարկաները: Յետ քննութեան յայտնի եղաւ իրապէս որ կը պակսին 28 ձեռագրեր, եւ թէ տեղը ուր կը պահուէին անոնք՝ ծածկուած էր փոշով եւ սարդի ոսպաններով:

թ) Ամենապատասխան Պատրիարքը 21.2.1967ին նամակ մը գրեց Լոնսոնի Սաքրալի ընկերութեան, որ անուրդի համար էր ձեռագրերը, պահանջելով որ յայտնէ տարբեր ձեռագրերուն եւ անոնք անձինք՝ որ յանձնած էր գանձակ ընկերութեան: Նորին Ամենապատասխանութիւնը 27.2.1967ին ստացաւ պատասխան մը, որով կը յայտնուէր թէ ձեռագրերը անուրդի տրուած էին անձի մը կողմէ, որ բերած էր գանձակ Փուրփայէն եւ պահանջած էր որ իր ինքնութիւնը գաղտնի պահուի: Այս նամակը ստորագրողն է Լօրս Քէր, որ յանձնուեցաւ մեզի եւ արձանագրուեալ իբրեւ Ն/4 թուակիր վաւերաթուղթ:

ժ) Յետ այսու, Նորին Ամենապատասխանութիւնը պատճօն յանձնեց Շահէ Եպիսկոպոսին. Անէմեանին Լոնսոն մեկնելու, կեցնելու համար անուրդը եւ վերադարձնելու ձեռագրերը: 1 Մարտ 1967ին, Շահէ Եպիսկոպոս մեկնեցաւ Լոնսոն, վեց օրեր շարունակ բանակցութիւններ վարեց Սաքրալի ընկերութեան հետ եւ կրցաւ համաձայնութիւն գոյացնել որ յիշեալ ընկերութիւնը վերադարձնէ

հասներեք ձեռագրերը եւ յանձնէ զանոնք Շահէ Եպիսկոպոսին: Ընկերութիւնը պայման դրաւ որ ձեռագրերը իրեն յանձնող անձին անուրը գաղտնի պահուի: Այս պայմանը ընդունուելէն յետոյ ձեռագրերը յանձնուեցան Պատրիարքարանին:

ժա) 13.3.1967ին, Շահէ Եպս. Անէմեան Սաբրալի ընկերութենէն բերաւ 12.2.1959 թուակիր գրութիւն մը, ստորագրուած Սուրէն Արեւայիսկ. Քէմհանեանէ եւ կնիւած Պատրիարքարանի կնիքով, հետեւեալ պարունակութեամբ.

«ԱՌ ՈՐ ԱՆԿ Է

Այսու կը յայտարարենք թէ Պր. Ա. Սանտրիկեան մեր ներկայացուցիչն է, պատասխանատուն՝ 28 ձեռագրերու փոխադրութեան Լոնտոն: Այս ձեռագրերը կը պատկանին Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան: Կը դնահատենք ամէն օժանդակութիւն իր պաշտօնի կատարման մէջ»:

Սուրէն Արեւայիսկ. Քէմհանեան խոստովանեցաւ իր ստորագրութեան վաւերականութիւնը:

Յետ մանրագննից ցնուութեան կը հաստատուի թէ 28 հայերէն ձեռագրեր որոնք Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին կը պահուանին, դուրս հանուած են 1959ին իրենց պահեստէն եւ փոխադրուած Քուրթիա: 23ը այդ ձեռագրերէն գտնուեցան Լոնտոն 1967ին: Մեր հետազոտութիւնը չկրցաւ հաստատել Լոնտոն փոխադրութեան թուականը, ինչպէս նաեւ փոխադրողին անունը եւ Քուրթիա եւ անկէ Լոնտոն փոխադրող անձներուն ինքնութիւնը: Մեր հետախուզութիւնները հաստատեցին սակայն թէ Շնորհ Եպս. Գալուստեան Լուսարարապետ էր 1959ին եւ պատասխանատու այդ ձեռագրերու պահպանութեան եւ սէրը գահձատան բանալիին: Փաստուեցաւ նոյնպէս մեր հարցախնուութեան ընթացքին թիւ Ն/8 վաւերաբողոքէն որ Սուրէն Արեւայս.ը պաշտօն յանձնած է Ա. Սանտրիկեանին, փոխադրելու 28 ձեռագրերը Լոնտոն, եւ թէ այս երեքին, այսինքն Սուրէն Արեւայս. Քէմհանեանի, Շնորհ Եպս. Գալուստեանի եւ Ա. Սանտրիկեան կոչուածին արարքը ընկերովի գողութեան, յանցանք է թիւ 67, 406/1-գ 1960ի պատժական օրէնքի դէմ: Սակայն այս յանցանք կ'իյնայ նոյն ատեն 1965ի թիւ 8 ընդհանուր ներուժի օրէնքի սահմանին մէջ, եւ հետեւաբար կ'որոշուի փակել համրային իրաւունքի դասը, ըստ 1961ի պատժական դատարան օրէնքի 130րդ յօդուածին, եւ թղթածրարը ներկայացնել Երուսաղէմի Արդարութեան Նախարարութեան Ընդհանուր Փոխանորդին, որպէսզի սնորհիւ պատշաճը:

Որոշում տրուած 19.3.1967ին:

ԶՈՒՀԷՅՐ ՄՐԱՏ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՏԱԽԱՅ

ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՒԱՆՈՐԴ
ՎՃԻՌ ԱՄՐԱՍՏԱՆՈՒԹԵԱՆ

Տրուած Արդարութեան Նախարարութեան Երուսաղէմի Ընդհանուր Փոխանորդին կողմէ, թիւ Ա. Կ. 55/1-1071:

Արդարութեան Ընդհանուր Փոխանորդ, ընդդէմ

- 1. Սուրէն Արքեպս. Քէմհաճեանի
- 2. Ա. Սանտրիկեանի
- 3. Շնորհք Եպս. Գալուստեանի

19 Մարտ 1967 ին, Երուսաղէմի Ընդհանուր Գասախազը որոշեց առկախել դասական հետապնդումը ամբաստանեալներուն դէմ այն հիման վրայ թէ 1960 ի պատժական օրէնքի 406/1- գ եւ 67 յօդուածներով իրենց վերագրուող յանցանքը կ'իյնար 1965 ի ընդհանուր ներման օրէնքի սահմանին մէջ: Քննութեան վաւերաթուղթերը մանրագննին ուսումնասիրութեան ենթարկելէ ետք, Ընդհանուր Գասախազին որոշումը ճիշդ կը գտնեն:

Հետեւաբար, եւ համաձայն 1961 ի պատժական դատերու օրէնքի 130/բ յօդուածին, կը վճռուի հաստատել այս որոշումը եւ թղթածարը վերադարձնել Ընդհանուր Գասախազին:

Որոշում ստուած 26 Մարտ 1967 ին:

ՈՒԱԼԻՏ ԹՈՒԲԱՆ,

Արդարութեան Նախարարութեան
Ընդհ. Փոխանորդի Օգնական

Ինչպէս կը տեսնուի, ահաւոր ու սահմուկեցուցիչ է յայտնուածը, իբրև վերջաբան այն ամօթապարտ և քստմենլի ողբերգութեան, զոր բռնազրուիչ Տիրանականները ստեղծեցին տարիներ առաջ, առանց ամենադոյզն ամօթի և խղճահարութեան, մէկ կողմէն միամիտներ խարքալելով և միւս կողմէ սպառազինուած նենգամիտներու պատրուակ հայթայթելով, որպէսզի կարենային իրենց սուտերն ու անպարագիծ լրբարանութիւնները իբրև ճշմարտութիւն վաճառել և իրենց մեղքերը սրբութեան պատմութեանն ներքև ծածկել:

Ձենք կասկածիր, որ այս սև մուրհակին ներքև իր ստորագրութեամբ պառկող եղկելին զոհն է Տիրաններու և Շնորհքներու նենգութեան: Տակաւին երէկ, անզիտակից այս կամակատարը, օր մը՝ իր Վերիցազոյնի հանգամանքով, օր մը՝ ՎԼԻԳՏ. Գործոց Վ.սրիշի ծիծաղելի պիտակով, և ուրիշ օր մը՝ Փոխ-Տեղապահի խեղկատակութեամբ, կատարեց խամաճիկի իր դերերը, զեկավարուելով միշտ զինքը շարժման մէջ դնող չար ողիներէ: Իր ուսերուն մնացած այս մեղքին համար, այժմ կ'արգը իրեն է հարցնելու իր երբեմնի տէրերուն, որոնց մեղքերը տարաւ ուղտի մը պէս, չար տարիներ շարունակ, թէ ինչ կը նշանակէր այս ամէնը և ա՛յս պիտի ըլլար իր վարձը:

Տարիներ առաջ, մեր պատրիարքութեան առաջին ամիսներուն, երբ կ'անդրադառնայինք այս էջերէն վասշուէր Տիրանականներու ի զործ դրած շարիքներուն, վատութիւններուն և հանրային մտածումը զիծէն դուրս հանող ձեռնածու արարքներուն, մեր հանրային սև տոհմիկ բարոյականին նախանձաւորները, արդար սրտմտութեան մը զգացումով լեցուած, ամէն կողմէ կը թելադրէին թէ այլևս հարկ չէր մնացած վերաքննութեան ենթարկելու անցեալը, ուր կը հանգչէին անքաւելի մեղքերը ծանօթ շարագործներուն և մարդոց միամտութիւնը շահագործող խաչազողներուն:

Անսայով ազնիւ և բարի հոգիներէ մեզի եղած թելադրութեանց, փորձեցինք մոռնալ չարիքներով զմոսուած անցեալը, որպէսզի ժամանակին կեր ըլլալիք տրտում իրադարձութիւնները չշարունակէին յամենալ միտքերու մէջ, աստիութեան կիրքերով լեցնելով մթնոլորտը: Ուզեցինք հաւատալ պահ մը թէ մոռնալով չարիքը, կրնայինք դուռ բանալ բարիքին, զլջումի հրաւիրելով չարագործները:

Այդ օրերուն այս էջերէն քանիցս յայտարարեցինք թէ մենք ի վիճակի էինք փաստերով և բազմաթիւ տուեալներով երեան բերելու նիւթական զոդութիւնները արքեպիսկոպոսներու, եպիսկոպոսներու դաւադրութիւնները հրձիգներու, կանխամտութեան և վրիժառութեան արարքները բռնազրաւիչներու, հրատարակելով մեր տրամադրութեան ներքև եզոզ վաւերադրերն ու նամակները, լոյսին բերել ոստիկանութեան կողմէ ստուգուած անհետացած աւանդներու զոդութիւնները՝ ձերմակամօրուս և աւագակաբարոյ արքեպիսկոպոսներու կողմէ, ինչպէս նաև ի զօրծ դրուած դաւերու և շարաշահութիւններու տեսակները, որոնք պիտի ամչննէին և պարտութեան մատնէին Իտալիոյ հուղկահարները և Շիքակոյի զոգերը:

Գիտէինք թէ քէնով ու մախանքով լեցուն փառքի այդ մուրացկանները չէին կրնար մոռնալ իրենց տրուած հարուածը, որ արդար պատուհասն էր տարիներու իրենց ոճիրին, զործադրուած նախ այս Հաստատութեան ղէմ, յետոյ անոնց՝ որոնք երեսուն տարիներ իրենց պարտականութիւնը կատարելու համեստ զոհունակութիւնը ունէին գէթ: Ո՞ր մէկը յիշենք Հաստատութիւնը Արշակաւանի վերածող այս տխրահռչակներու արարքներէն: Ապօրինի իրենց իշխանութեան կորուստէն և արտաքսուելէն յետոյ, իրենց առաջին զործը պիտի ըլլար իւրացնել Պատրիարքարանիս անունով դրամատուներու մէջ եղած բոլոր զուժարները: Ամերիկայի Չէյք Մանհաթըն պանթայէն պիտի փախցնէին երեսուն հազար Տոլարի գումարը, Յորդանանի մէջ գտնուող Եգիպտական դրամատուներէն՝ քսանհինգ հազար Տինարը, իսկ Պէյրութի Ինթրա պանթէն պիտի անհետացնէին տասներկու հազար Տոլարի գումարը:

Այս իւրացումներէն յետոյ, Շնորհք Եպիսկոպոսը այդ օրերուն Իսրայէլ կ'երթար, բանակցութիւններ վարելու տեղւոյն կառավարութեան հետ, վանքապատկան ստացուածքները ընտրեալ բայց վտարեալ Տիրանի անունին արձանագրել տալու համար: Բարեբախտաբար ունինք մեր տրամադրութեան ներքև այդ դաւին և շրջուած ողբերգութեան բոլոր փաստաթուղթերը:

Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամներէն և աշխարհիկ պաշտօնեաներէն շատեր քաջ տեղեակ են Սուրէն Եպիսկոպոսի պատմական զոդութեան, երբ Տեղապահի բացակայութեան, Լուսարարապետէն կը զոդնար Պատրիարքարանի Բաւային բանալին, և հինգ շաբաթներ Տիրան և Շնորհք դաւադիրներու հետ իրենց քով պահելէն յետոյ կը բանային Բաւայն և կ'անհետացնէին բոլոր աւանդները: Յորդանանի ոստիկանութեան քննութեան տեղեկագիրը և Միաբանութեան անդամներու վկայութիւնը տրտում փաստերը կը կազմեն կատարուած ոճիրին և զոդութեան: Երբ այդ օրերուն կ'աղաղակէինք այս էջերէն, թէ վերքը ծածկելով չի բուժուիր, թէ առանց պատիժի պէտք չէր մնային չարագործները, կը մեղադրուէինք ամէն կողմէ մեր այս խտուութեանը համար:

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

416. ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ԵՒ ՔԱՂԱՆԱՆԵՐԸ ԿՐԱՆՆԵՐ ՕՐՀՆԵԼ ՄԻՒՌՈՆԸ. — Միւռոնին պատկանող վարդապետական խնդրոց մէջ այս ևս կայ թէ քահանաներն ալ կրնան օրհնել զայն, այսինքն պատրաստել Դորշմին նիւթը: Այս հարցը աւելի արևմտեայն մէջ է որ յուզուած է սակայն: Խնդիրը յարուցանողները տեսական պատճառաբանութեամբ կ'ըսեն, թէ նիւթին պատրաստութիւնը Խորհուրդին մատակարարութենէն աւելի բարձր գործ մը չէ և եթէ օրէն է որ քահանաները Դորշմին Խորհուրդը տան, կրնան ուրինմ Դորշմին նիւթն ալ օրհնել և պատրաստել: Այս սկզբունքով է որ Հռոմմէական Եկեղեցւոյ պետը օրինաւոր կը համարի իր գերագոյն իշխանութեամբը երբեմն հրաման տալ քահանայից, ատկողական պարզայից մէջ Միւռոն օրհնել: Բայց այսպէս արտօնութիւն մը երբեք լսուած իսկ չէ Յունաց մէջ: Իսկ մեր մէջ Սիոն հայրապետին օրով Պարտաւի մէջ զուժարուած

ժողովին կանոնը կը հրամայէ որ շեպիտ-կոպրուսը մի իշխեսցին Միւռոն օրհնել և կամ յաւելուած առնել և տալ քահանայից, այլ ամ յամէ ի հայրապետանոցէն առցեն, ըստ կանոնական հրամանի սուրբ հարցն» (Ե. Կանոն), ալ աւելի արդիւնուած պէտք է նկատուի քահանայից: Իսկ նիւթին պատրաստութեան և աւելութեան բաղադատութենէն կազմուած պատճառաբանութիւնը անտեղի է, որովհետև, ընդհակառակն, կրնանք ըսել թէ նուիրագործութիւն մը կատարելը նուիրագործեալը բաշխելէն կամ վայելելէն առաւել է:

417. ՄԵՐ ՄԷՋ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ԵՐԲԵՔ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՉԵՐՆ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՒՌՈՆ ՕՐՀՆԵԼՈՒ. — Կ'երևի թէ ամ ըստ ամէ Միւռոն պատրաստելու սովորութիւնը մէջ հին ատեն ալ եղած է, որովհետև Սիոնի կանոնը, որ վերելք յառաջ բերինք, կ'ըսէ. «այլ ամ յամէ ի հայրապետանոցէն առցեն ըստ կանոնի սրբոց հարցն»: Իսկ Օձնեցիին կանոնով աւելի առաջ ըսուած էր. «Պարտ և արժան է զսուրբ Միւռոնն, այսինքն զիւրն անուշահոտութեան հայրապետին օրհնել և իւրաքանչիւր եպիսկոպոսացն մի անգամ մի Զատկի Հինգշաբթի օր, որպէս հրամայեալն է . . . և մի ինքեամբ յան-

Այս բոլորը զիտէինք, սակայն չէինք կրնար զիտնալ, բայց մանաւանդ երևակայել այն՝ ինչ որ քանի մը շաբաթներ առաջ, ռումբի մը նման պայթեցաւ Լոնտոնի մէջ, անգամ մը ևս արիւննելով Հայ սիրտերը և անորակելի գայթակղութիւն պատճառելով օտար մամուլին, որ մոռցուած Հայ ժողովուրդի արուեստի սիրագործ նշխարներուն վրայ կը հիանար, իր հոգիին մէջ անզոննելով անոնք՝ որոնք հասարակ վաճառքի նիւթ ըրած էին աննիւթական սոյդ գանձերը:

Ըսած էինք այլուր, թէ մենք մեռելները անգամ մը ևս մեռցնելու արարքին մէջ չէինք ուզեր ըլլալ: Սակայն ինչպէս կը թուի, բարոյականի այս գիակաները կը հաւատան թէ Սուրբ Երկրի մէջ կարելի է միշտ յարութիւն առնել, հակառակ իրենց բարոյական մահերուն:

Հայ ժողովուրդին կը թողունք այս ոճրագործ արարքին հեղինակները դատելու և դատապարտելու գործը, միացնելով իր ձայնը Յորդանանի արդարադատ մարմիններու վճիռին, որ վճիռ խօսքն է արդարութեան և ճշմարտութեան, շամբրելու և անարգութեան սիւնին զամելու ոճրագործ գողերը:

Առ այժմ այսքան միայն:

դըգնեցի օրհնել քահանայն» (Կն. Օձն. Թ.): Ուրեմն Օձնեցիին կանոնները կ'ենթադրեն թէ իր ասանին եպիսկոպոսենթուսն բոլորովին արգելուած չէր գեռ Միւռոն օրհնել: Ու արդէն Ս. Սահակի կանոններուն մէջ ալ նոյն ակնարկութեան կը հանդիպինք. «Եւ յամենայն տեղեաց մերոյ իշխանութեան յամենայն ամի ըզսրոյ Չատկի, զիւղ մկրտութեան հարկուտութեամբ ըերցնն առ մեզ քահանայքն, և աստ ի մէնջ ընկալցին զօրհնութիւն իւզոյն և անձամբ մի օրհնեացն ի տան իւրեանց, որպէս սովորեցան ոմանք ի ազիտութենէ, վասնզի ոչ է իշխանութիւն այդ քահանայից, այլ եպիսկոպոսաց գործ է» (Կն. Ս Սահ. ԺԹ): Սահակի, Օձնեցիի և Սիոնի կանոններուն յիշատակութենէն սա խնդիրը կը ծագի թէ մինչև ե՞րբ օրէն էր հայ եպիսկոպոսին Միւռոն օրհնել և ե՞րբ դադարեցաւ այդ իշխանութիւնը: Եւ որովհետև Օձնեցիէն Սիոն ժամանակը շատ կարճ է, պէտք է ըսել թէ կանոնիւն արդէն դադրած պէտք է լինի հայ եպիսկոպոսներուն Միւռոն օրհնելու սովորութիւնը և Օձնեցիին զայն յիշած է իբրև կանոններու կրկնութիւն մը միայն:

418. ՈՉ, ՉՕՐՀՆՈՒՒՄ ԶԷԹԸ. — Խնդիր եղած է թէ վաւերապահ է արդեօք փոխան Միւռոնի, պարզ ձէթով պաշտուած Դրոշմին Խորհուրդը: Որովհետև Քրիստոս այս Խորհուրդը հաստատեց հասարակ գործածութեան մէջ եղած արտաքին նիւթով, ինչպէս որ մկրտութիւնը որևէ ջրով, և հաղորդութիւնը որևէ հացով և գինիով ու ոչ թէ կանխաւ նուիրագործուած նիւթով: Բայց պէտք չէ մոռնալ թէ իւր Խորհուրդներուն վերաբերեալ խնդրոց մէջ, ամէն ինչ ժամուած ունի Խորհուրդը հաստատողին, այսինքն Քրիստոսի կամքէն, իսկ այդ կամքը պարտաւոր ենք մակարեան Եկեղեցիէն, որ աւանդապահ է Քրիստոսի կամքին: Ուստի երբ կը տեսնենք թէ Եկեղեցին հասարակ ձէթը կամ անուշահոտ բայց չօրհնուած ձէթը չի գործածել Խորհուրդին իբրև նիւթ, ասկից պէտք է հեռացնելք թէ Քրիստոսի հաստատութեամբ և առաքելոց քարոզութեամբ օրինադրուեցաւ որ ա-

նուշահոտ և նուիրագործուած ձէթը գործածուի իբր հեռաւոր նիւթ Խորհուրդին համար:

419. ԴՐՈՇՄԻՆ ՄՆԵՐՉԱԻՈՐ ՆԻԻԹԸ ԵՒ ՊԱՐԱՊԱՆՆԵՐԸ. — Իսկ մերձաւոր նիւթը միւռոնով օծումն իսկ է, և օծումին եղանակը պարզ չէ, քանի որ յաջորդաբար իննեակ օծութիւններ կան իրարու ետեւէ, նախ ճակտին, յետոյ հինգ զգայարանքներուն, այսինքն աչքին, ականջին, հոտոտելիքին, բերնին և ձեռքերուն, և ապա մարմնին երեք գլխաւոր մասերուն վրայ, որոնք են սիրտը, թիկնամէջը և ոտքերը: Արդ, յայտնի է թէ Խորհուրդին լրումը ճակատին օրհնութեան մէջ է, որովհետև Խորհուրդին գործողութիւնը միակ պէտք է լինի, իսկ գլուխին օծութիւնը կարգով և պատուով առաջին է: Տաթևացին կ'ըսէ. «Որ ի ճակատն և ի թիկնամէջն և ի սիրտն օծանէ՛ այն Դրոշմ է» (Հրց. 593): Սակայն աւելի ընդհանուր է այն կարծիքը, որ ճակտին օծումը ըսն Խորհուրդը կը համարի: Արևմտեայց մէջ ալ արդէն ասկէ աւելի չեն ըներ:

420. ԻՆՆԵԱԿ ՕՄՈՒԹԻՒՆ. — Միւս օծութիւններուն համար Տաթևացին նորէն տարբերութիւններ մէջ կը բերէ: Հինգ զգայարանքներուն օծութեան համար կ'ըսէ. «Այն ի խորհուրդ օծման է ծածկապէս», իբր թէ ըսէր որ ան օծման Խորհուրդը կը լրացնէ, այսինքն ինչ որ Խորհուրդը կը նշանակէ իբրև ծածկապէս օծումը ամբողջ մարմնին, զայն կը ցուցնէ հինգ զգայարանքներուն օծումը: Միւս Արևելեան Եկեղեցիներն ալ ունին հինգ զգայարանքներուն օծումը և կ'երևի թէ Արևմտեաններուն մօտ ալ յետ ժամանակաց խափանուեցաւ ան, երբ սկսան Դրոշմը մկրտութենէն ուշ պաշտել, արբունքի հասած տղաքներուն վրայ, զի այն ստեն դժուար կ'ըլլար նուիրեալին ըլլոր զգայարանքները օծել: Միացեալ օծութիւններուն համար Տաթևացին կ'ըսէ. «Յայնմ խորհուրդ է որ յառաջ քան զմկրտութիւնն օծանին այլ ազգք բրիտանէից»: Ատով կ'ակնարկէ երեսայից օծումին, որ խափանուած է մեր մէջ, և որուն մասին խօսեցանք մկրտութեան ամբիւ:

421. ԶԵՆՈՒՄ ԿՐՈՒԹԻՒՆ ԿՐՈՇՄԻ ԱՅԵՆ.

— Խորհուրդին ձեռք առնելու ներքին պաշտած առեկ ըստևած խօսքերուն համար թէև զանազան խնդիրներ կան, բայց առնա՞ք կարելի է լուծուած նկատել նիւթին առթիւ տրուած բացատրութիւններով: Լատինները ունին ձեռաց դրութիւն մը, այսինքն ձեռնադրութիւն մը՝ զոր օժուժէն առաջ կը կատարեն: Իսկ աղօթքին խօսքը այս է. «Ամենակարող, յաւիտենական Աստուած, որ հաճեցար վերածնանիլ զժառանգ քոյ ի ջրոյ և ի հողոյ, և ետուր նոցա թողութիւն տմենայն մեղաց, առաքեալ ի նոսա յերկնից զմխիթարիչ հոթնարփեան Հոգիդ քո Սուրբ. սմէնս: Բայց այս աղօթքը Լատիններն իսկ չեն ուղար ընդունիլ իբրև Դրոշմի բանաձև, նկատելով մանաւանդ որ Արևելեան Եկեղեցիները չունին զայն. մինչդեռ Խորհուրդներուն էտեթեան համար հարկ է բոլոր հնաւանդ Եկեղեցիներուն համաձայնութիւնը, մանաւանդ թէ Հռովմէական ծիսարանն ալ կը գրէ. «Յորժամ տարածէ դէպ առ դրոշմելիս և առնա՞: Նուրիսաները ստէպ բազմաթիւ կը լինին անոնց մէջ և ձեռաց դէպի բազմութիւն կարկառու մը իսկապէս ձեռաց դրութիւն, իբրև Խորհուրդին իսկութեանը համար պահանջուած»:

422. ԿՐՈՇՄԻ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ԶԵՆՈՒՄ. —

Ուրեմն բուն ձեռք է ճակատի օժման առեկ ըստևած խօսքը, որ մեր մէջ այսպէս է. «Իւր անուշ յանուն Յիսուսի Քրիստոսի, հեղեալ ի վերայ քո, կնիք երկնաւոր պարգևացն անսպասելիութեան»: Տաթևացին այդ ձեռք յառաջ բերած առեկ զանց կ'ընէ երկու բառեր՝ Քրիստոսի և անսպասելիութիւն, որոնք վենետիկեան սպագրութեան մէջ ալ կան սա յաւելուածով. «Յանուն Հօր և Որդոյ և Հոգւոյ Սրբոյ», զոր չորս Աթոռներուն 1662 ին պարզաբանուած և ճշդուած գաւառութիւնը այսպէս կը բացատրէր. «Օժմամբ իւղոյս այսորիկ կնքեցիս և հաստատեցիս ի պարգևս Հոգւոյ Սրբոյ, զորս ընդունիս ի հաստատութիւն քրիստոնէական հաստատեցոյ»: Իսկ Լատինական ձեռք բառացի թարգմանութեամբ ունի այսպէս. «կնքեմ

զքեզ նշանաւ խաչի և հաստատեմ զքեզ միւսուսու փրկութեան յանուն Հօր և Որդոյ և Հոգւոյ Սրբոյ», զոր Տաթևացին յայտնապէս Ունիթոսաց թարգմանութեանէն առնելով այսպէս յառաջ կը բերէ. «Ի ներքոյ ձեռիս ես կու նշանեմ զքեզ նշանաւ իւրի և խառնեմ զքեզ այսոր ի հաւատն Քրիստոսի» (Տթև., 593): Հետագայ ուրբ օժուժեցերէն իւրաքանչիւրը ունի իր պարագային յորմար և յատուկ խօսքեր, որոնք թէև ձեռն իսկութեանէն չեն, ինչպէս գործն ալ նիւթին իսկութեանէն չէ, բայց ատոր համար ալ չենք կրնար համարել անարգելի և տելորդ, զի կանոնական և ծիսական են և կը պահանջեն անթերի գործադրութիւն:

423. ՈՐՎ Է ԿՐՈՇՄԻ ՊԼԵՅՈՆԵԱՆ,

ԵՊԻՍԿՈՊՈՒՍԸ ԹԷ ՆԼԵԻ ՔԻԼԻՆԵԱՆ. — Լատին Եկեղեցին կը պնդէ թէ միայն եպիսկոպոսը իշխանութիւն ունի Դրոշմի Խորհուրդը տալու և ոչ քահանան ալ, և միայն Հռովմէական Եկեղեցիին պետին իրաւունքն է բացառաբար արտօնել քահանան, որ Դրոշմ տայ մկրտեալներուն: Այդ վարդապետութիւնը անիկա իրեն համար գաւառութեան կարգը բարձրացուց Տրենտինեան ժողովին մէջ ժՁ. դարուն: Բայց շատ կանուխէն և նախնական դարերէն մինչև այսօր, Արևելեան բոլոր Եկեղեցիներուն մէջ անխախտ է ընդհանուր սովորութիւնը, որով քահանաները Մկրտութեան հետ Դրոշմ ալ կու տան:

Եթէ պաշտօնեան միայն կը սպիկոպոս ըլլար, պէտք էր որ տեղ մը գտնուէր այդ սովորութեան հերքը, մինչդեռ ո՛չ Ս. Գրքին, ոչ ծիսարաններուն և ոչ բովանդակ Արևելեան Եկեղեցիներու սովորութիւններուն մէջ չկայ այդպիսի նշան մը: Ուստի լաւագոյն է ըսել, թէ Լատինաց Եկեղեցիները ժամանակ անցնել վերջ կանոնական որոշումով քահանաներուն արգիլեցին Դրոշմ տալը, երբ սկսան անջատաբար և ուշ տալ զայն, արտունջի հասած պատանիներու իրեն Եկեղեցիին յատուկ և կանոնական սովորութիւն մը կը նկատենք զայն: Արգէն իսկ Հռովմէական Եկեղեցիին սովորութիւնն է իր բոլոր կարծիքները գաւառութեան կարգ

բարձրացնել և յետոյ պահանջել միևս
Եկեղեցիներէն որ համակերպին անոնց
իրև դաւանական պահանջից:

424. ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՏՈՒՄՆԻ
ԹԵՄԱՆ ՄԱՍԻՆ ԼԱՍԻՆԱՅ ԱՆԻՍԿՈՒԹԵԱՆ
ԱՐԺԷՔԸ. — Վճռական փաստը, զոր Լա-
տինները մէջ կը բերեն ի նպատակ իրենց
կարծիքին, Պետրոսի և Յովհաննէսի Սա-
մարիա երթումն է, Փիլիպպոսի մկրտած-
ներուն Հոգւոյն շնորհը տալու համար
(Գործք, Ը. 14): Պետրոս և Յովհաննէս
եպիսկոպոսներ էին: Եթէ այդպէս ըլլայ,
պէտք է դիտել թէ Պետրոս և Յովհաննէս
եպիսկոպոսներ էին, հետևաբար, առաք-
եալներուն միայն տրուած կ'ըլլար այդ
իշխանութիւնը, որով այլևս ոչ ոք իրա-
ւունք կ'ունենար տալու զայն, և աւելին
ևս, այդ տրուածութիւնը Հոգւոյն փոխան
խորհուրդը չէր ունենել, այլ բացառիկ
շնորհ ժողովուրդը ժամանակին համար,
ինչպէս նշանք լեզուաց և թարգմանու-
թեան և զօրութեանց և հրաշից եւայլն,
որոնք յարակից էին առաքեալներուն և
անոնց միջոցաւ տրուած Հոգւոյն շնոր-
հներուն: Բայց մենք չենք ուզեր խնդիրը
այդ կէտին տանիլ և բաւական կը համար-
ինք ըսել թէ Փիլիպպոս, որ Սամարի-
ացիները մկրտեց, սարկուազ էր ու պատ-
մութիւնը միայն կը օրուցնէ, թէ սարկու-
ազներուն համար տրու չէր Խորհուրդ-
ները պաշտել: Իսկ երիցադոյն առաքեալ-
ներուն Պետրոսի և Յովհաննէսի անձամբ
Սամարիա երթալը, ոչ թէ միայն Խոր-
հուրդին մատակոտարութիւնը ունէր նպա-
տակ, այլ որովհետեւ առաջին անգամն էր
որ ոչ-հրեաներ կամ կիսահիթանոսներ
Քրիստոսի Եկեղեցիին մաս պիտի կազ-
մէին, որման էր որ մտադրութեամբ
անօրինակէր պատշաճը:

425. ՆՈՅՆ ԱՌԻԹՈՎ ՆԿԱՍՏՂՈՒԹԻՒՆ
ՄԸ. — Բայց եթէ ուզենք եպիսկոպոսին
առաւելութիւն մը տալ Դրոշմի Խորհուր-
դին մէջ, կարելի է զայն դնել միևսոսի
օրհնութեան մէջ, զոր տրուած չէ հատա-
րել քահանաներուն: Եւ քրդարեւ, նմար
չէ ըսել թէ կատարեալ չէ քահանային
պաշտօնը, երբ չի կրնար պատրաստել
իր մատակարարած Խորհուրդին նիւթը:

Այս տեսութեամբ թրեւս նմար ըլլայ կա-
տարեալ և նախնական պաշտօնեայ ճանչ-
նալ եպիսկոպոսը, բայց ոչ այնպէս ինչ-
պէս կ'ուզեն Լատինները ըսել, երբ մա-
տակարարութիւնն անգամ ոչ թէ սատի-
ճանին իրաւունքովը, այլ իրենց Պապին
յանձնարարութեամբը կ'ուզեն արդարա-
ցընել քահանայից մէջ: Ասկից է որ առիթ
կ'առնէ Տաթևացին, ըսելու համար թէ
անոնց մէջ եպիսկոպոսները միայն իրա-
ւունք ունին կատարելու ինչ որ քահա-
նաները իշխանութիւնն ունին կատարելու
մեր մէջ, ապա ուրեմն անոնց եպիսկո-
պոսները հաւասար են մեր քահանանե-
րուն: Բայց ասիկա զբոս հոկուազատի-
րութեան նոցա առձ, ինչպէս որ դիտել
կու տայ նախ ինքք՝ վարդապետը և ոչ
բոս ուղղութեան պատճառաբանութեան:

426. ՊԵՏՐՈՍԻ ԴՐՈՇՄԻ ԿԱՏՈՒՄՆԻ.
— Կանխաւ ըրուածներէն կարեւորը կը
հասկնուի այս Խորհուրդը ընդունողներու
մասին: Եթէ մատաղ մանուկ կամ նորա-
ծին է դրոշմելին, ինչպէս մեր և բոլոր
Արեւելեաց մէջ, էական պայման է, որ
դրոշմելին մկրտուած ըլլայ: Նոյն պայ-
մանը նաև Արեւմտեաց մէջ, ուր պատմոյ-
պիտի ըլլայ դրոշմելին: Ձըջուած և խոս-
տովանութիւնը, զոր Լատինները կը պա-
հանջեն դրոշմելին չափահաս ըլլալուն
համար, մեր մէջ անտեղի է, բացի այն
պարագայէն, որ նուիրեալը չափահաս
ըլլայ, ինչպէս որ կը պատահի երբ Բո-
ղոքականութեան մէջ մկրտուած մըն է
որ Դրոշմը պիտի ընդունի մեր Եկեղեցիին
մէջ: Խոստովանութիւն տեղի է'ունենար
Լատիններուն մէջ ալ, երբ դրոշմելին
մատաղ մանուկ ըլլայ: Լատինաց մէջ սո-
վորութիւն է որ եպիսկոպոսը երբ այցի
ելլէ իր վիճակները, կը հաւաքէ նորա-
հաս պատանիները և աղջնակները և ա-
նոնց կու տայ Դրոշմի Խորհուրդը, իսկ
աթոռանիստ քաղաքին մէջ նոյնը կ'ընեն
սարին մէկ երկու անգամ: Այսուհանդերձ
երբ եպիսկոպոսը ներկայ է կամ մտա-
ւոր տեղ մը կը գտնուի, և տկար կամ
մահուան վտանգին մէջ գտնուող մանուկ-
ներ կան, սովորութիւն է' որ զանոնք
հիւանդ մանուկին քովը կը կանչեն և

սուրբ միևնույնով Դրոշմի օծումը տալ կու տան:

427. ԴՐՈՇՄԻ ԽՈՐՀՆԻՐԻՒՆ և ՌԳՍՍԻՔՆԵՐԸ. — Ինչպէս միջառութեան, նոյնպէս Դրոշմի արգասիքը երեսկ կը համարուի: Այս նմանութիւնը բաւական է, քանի որ այնքան սերտ է երկուքին նմանութիւնը որ սա անոր լրուանն ու ամբողջացումն է կարծես, ոչ թէ սակայն ստանձին առանձին առնուած ատեն թերի կ'ըլլան. ոչ, այլ օրովհետեւ երկուքն ալ կարեոր են քրիստոնէական կատարելութեան համար, ի՛նչպէս անձնիւր անձի րնական կեանքին համար նախ ծնիլը ի լոյս և յետոյ ցնական կենսական ձեռքերու մէջ հաստատուիլը: Այդ արգասիքներէն առաջինը սրբարար շնորհքն է, իսկ երկրորդը՝ խորհրդական շնորհք: Իսկ Դրոշմին յատուկ շնորհն է մարդը հաստատել քրիստոնէութեան շնորհին մէջ, անոր զօրութիւն տալ, համարձակ դասակարգելու զայն և արեւութիւնը՝ փառաւորելու և պաշտպանելու զայն, իւրաքանչիւրը իր կացութեան համաձայն:

Սուրբ Հայրերը և Եկեղեցւոյ վարդապետները շատ խորհրդաւոր խօսքերով կը գրեն իւզին և անոր անուշահոտութեան մասին և այս միտքով կը մեկնեն Պօղոսի խօսքը. «Հոտ անուշ եմք Քրիստոսի առ Աստուած» (Ք. կորնթ. Բ. 15): Բազմապիսի են օծումին ալ նշանակութիւնները. ան իկա նուիրագործութիւն կը շինէ քահանայից մէջ, վեհութիւն՝ թագաւորներու վրայ, ազգեցութիւն՝ մարգարէներուն մէջ, զօրութիւն՝ ըմբիշներու մօտ, հաճութիւն՝ մարդոց մէջ, զուարճութիւն՝ զգայարանքներու մէջ, կը փարատէ ցանկերը, կը զօրացնէ սկարները, կը զարարէ կատարելները: Ասոր համար է որ իրուամբ օծման իւզը լուսցման իւզին մօտ դրուեցաւ, քրիստոնէութեան պայմանները լրացնելու համար:

428. ԿՈՐԻՆՏԻՐ ԲԱՅՑ ՈՅ ԱՆՀՐԱՎԻՇՅ. — Այսուհանգերձ, Դրոշմին Խորհուրդը Մկրտութեան Խորհուրդին պէս անհրաժեշտ չէ փրկութեան համար, վասնզի ոչ Աւետարանները և ոչ ալ առաքելաները այսպիսի բան մը չեն ըսած: Տարբեր է

արգասեաց համար կարեորութիւնը, կորուստեան սպառնալիքին համար անհրաժեշտ պահանջը: Որովհետեւ բացասական է այդ ճշմարտութիւնը, հարկ չկայ փաստերու, քանի որ անհրաժեշտ հարկին համար ոչինչ կրնայ մէջբերուիլ Սուրբ Գրքէն:

429. ԿՆԻՔԸ. — Դրոշմի արգասիքներէն երրորդն է կնիքը, այսինքն հոգեկան նշանը, որով մշտնջենաւորապէս կը ճոխանայ հոգին և զոր չի կորանցնէր որ և է պարագայի մէջ: Այս պատճառաւ, Խորհուրդը ուրիշ անգամ չի կրկնուիր: Սուրբ Գրքէն ունինք առաքելային խօսքը թէ «Որ հաստատեաց մեզ ձեօքն հանդերձի Քրիստոս և օծ զմեզ՝ Աստուած է, որ և կնքեացն մեզ» (Ք. կորնթ., Բ. 24), ուր կնիքը օծումին կը յարակցի իբր գործը պատճառին հետ: Իսկ եկեղեցական ասուցութեան մէջ և սրբութեան մէջ Դրոշմին Խորհուրդը մկրտութեան հետ կապակցուած ըլլալով, նոյն օրէնքին տակը փակուեցան այդ երկու Խորհուրդները. անոնց կնիքը և անկրկնելիութիւնը նոյն կերպով է որ ճշմարտեացան երկուքին մէջ ալ և իբր այդ, բոլոր Եկեղեցիներէն ալ իբր վարդապետութիւնը ընդունուեցան: Այս համաձայնութիւնը կատարուի փաստ մըն է Խորհուրդներուն մասին եղած բոլոր խնդիրներուն մէջ:

430. ՄԻՒՌՈՆԻՆ ԸՄԲՈՆՈՒՄԸ ՄԻՐ ԲԱՐԵՓԷՏՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԷՏՈՎ. — Դրոշմի արգասիքին մասին խօսուած ատեն կրնայ սա խնդիրն ալ յուզուիլ, թէ սրբալոյս միևնույն րատ ինքեան արդեօք ունի՞ արգասեաց զօրութիւնը՝ անկախաբար Դրոշմին մատակարարութենէն: Այս խնդիրը հարկ է յուզել մասնաւորաբար մեր Եկեղեցիին համար, ուր սուրբ միևնույն իրեն համար կարծես առանձին պատիւ ունի և մինչև անգամ առանձին նուիրական պաշտամունք իրեն համար: Ասոր համար է, որ անոր օրնութիւնը բուն իսկ Հայրապետէն կ'ըլլայ, բայտումը նուիրակներու ձեռքով կը կատարուի, եկեղեցական արտրոզութիւններ կ'ըլլան քաղաք մը հասած ատեն, ձեռնադրութեան կամ սուրիշ պատեհութեանը տեղան կը հանուի յատուկ թափօրով, երգերով և անդիւրութիւններով:

րով, պաշտօնէից նուիրագործումը իր միջոցաւ տեղի կ'ունենայ, պաշտամունքի տանն գործածուելիք անօթներն ու սպասաները իրժով կ'օծուին, պատկերները, խաչերը, աւետարանները մինչև որ միւսումով չօծուին, չեն կրնար գործածուել մեր եկեղեցիներուն մէջ, ոչ ալ կրնան օրհնութեան գործիք կամ համբոյրի աւարկայ ըլլալ օծուելէ առաջ: Մինչդեռ ուրիշ եկեղեցիներու մէջ չկան այսպիսի օծումներ: Հասիները միւսումը կը գործածեն միմիայն Դրոշմի համար, եպիսկոպոսի օժման և սկիհի ու մաղղմայի նուիրագործութեան համար: Իսկ ուրիշ տանն, նոյնիսկ քահանայի և թագաւորի օժման առթիւ, երեսօտիք իւրը կը կիրարկեն:

431. ՄԻՒՌՈՆԸ ԱՍՏՈՒԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՍՏԱՆԵՆԻ ԴԻՏՈՒԱՍ. — Արդ, տեսնելով այս նուիրական պատիւը և հաւատացեալներուն ժողովրդական կարծիքը, ի դէպ է հարցնել թէ եկեղեցին միւսումի համար կ'ընդունի՞ ներքին և իր մէջ բունուած զօրութիւնը, թէ նշանակական է ամէն ինչ, իրժով կատարուած օրհնութեան համար: Թերեւ միւսումը եկեղեցւոյ մէջ նշանակ է Ս. Հոգւոյն շնորհաց և միջնորդ նոյն շնորհաց բաշխումին, սակայն ներքին և խորհրդական ոչ մէկ փոփոխութիւն կ'ընդունինք թէ տեղի կ'ունենայ անուշահոտ իւղին մէջ օրհնութեանէն ետքը, որով ոչ մէկ ներքին աղբիւր կամ արտադրեալ պատճառ կը ճանչնանք անոր նիւթին մէջ. ընդհակառակն, ինչ նպատակաւ է որ օրհնութիւնները կը արուին ընդհանրապէս, եթէ ոչ իրին վրայ նուիրական հանգամանք մը դնելու համար, զայն զատելու համար հասարակ նիւթերէն, զայն աստուածային պաշտամունքի յատկացնելու և անոր անխտիր կիրառութիւնը արգիլելու համար նմանօրինակ է նաև միւսումին զօրութիւնը, հիմնուած օրհնութեան վրայ, բայց արուած յատուկ հանդիսաւորութեամբ և յատուկ նշանակութեամբ, ուրիշներէն աւելի, այնպէս որ կարծես թէ մեծադոյն օրհնութեան միջոց կը դառնայ, որով և ուրիշէ օծուած իրը և ուրիշ օրհնուած իրը, սա-

կայն աստիճանով միայն մին միւսէն տարբերուած և ոչ թէ իրին մէջ կատարուած իսկական փոփոխութեան մը աստիճանով: Երբ այս իմաստով ճշգրտանուի, ոչ մէկ աւելորդապաշտութիւն և աստուածային փառքին ոչինչ հակառակ կը տեսնուի միւսումին մէջ, ինչպէս նորազանդները ուղեցին նկատել եկեղեցւոյ սրբանուէր արարողութեանց մէջ:

432. ՊԱՅՄԱՆՔ ԴՐՈՇՄԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ. — Դրոշմին արւելութիւնը և ընդունելութիւնը չի պարունակեր յատուկ պայմաններ, աւելի քան անոնք որ ըսուեցան այս Խորհուրդին էութիւնը և հանգամանքները բացատրած ասանիս: Ընդունելութեան կամք, ստացուած մէքրատութիւն, զղջում և խոստովանութիւն մեղաց, եթէ գրոշմելին չափազան է արդէն և կանխաւ միարուած, իսկ մեր եկեղեցիին համար կանոն է որ մկրտութեան հետ պաշտուի Դրոշմին Խորհուրդը, առանց որեւէ միջարկութեան, և ոչ ալ կրկին մասերու կամ օրհրու քսմանը: Հնար է երբեմն, հանդիսաւոր պարագայի մէջ, որ քահանաներէն մէկը միայն մկրտէ, իսկ ուրիշ մը Դրոշմը տայ, և այս մասուանդ երբ եպիսկոպոս մը կամ վարդապետ մը հանդիսադիր գտնուի, որ մկրտութիւնը ծխատէր քահանային թողելով, գրոշմին մասակարարութիւնը ինքը կ'ընէ:

433. ԴՐՈՇՄԻՆ ԿԱՐԳԸ ԸՍՏ ՄԻՒ ԵԿԵՂԵՍՏԻՆ. — Իսկ Դրոշմին կարգը շատ համառօտ է մեր Մաշտոցին մէջ: Շարական և աղօթք ի սկզբան, և ապա իննետկ օծութիւններ, դարձեալ աղօթք և շարականներ և կ'աւարտի Խորհուրդին արարողութիւնը: Բեմ հանելը և խորանին երկրպագութիւնը ամէն օրհնութեան մէջ կայ, ինչպէս քառասնօրէքի օրհնութեան մէջ ևս: Հաղորդուելը առանձին Խորհուրդէ, որուն մասին զատ պիտի խօսինք: Թափօրով և երգերով եկեղեցիէն սուն տանելը և մասնուկ մօրը գիրկը յանձնուած ատեն ընթերցուածները և աղօթքը, թաք վերացնելը և առաջին լուացումը, զօր միւսուցի հանել կը կոչէ ժողովուրդը: մեծ մասով մկրտութեան հետ յարակցու-

թիւն ունին: Միայն օծեալ մանկան առաջին լուսացումը կարելի է աւելի դրոշմին հետ կապել: Նմանապէս քառասորէին օրհնութիւնը, որ այժմ շատ տեղեր խափանուած է, ո՛չ մկրտութիւնէն և ո՛չ դրոշմումէն կը հաշուուի, այլ բնական ծնունդին օրէն և պարզապէս հրէական սրբութիւններէն է փոխանցուած:

434. ԹԱՐԱԿԻՑ ՈՒՐԻՇ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ. — Յատուկ զգեստն ալ, որ սպիտակ պէտք է ըլլայ, և գլուխին նաբառը, մկրտեալին կամ անոր տեղ կնքակոր ձեռքի մոմեղէնները, այս ամէնը յարակից են մկրտութեան, ինչպէս իր տեղը ըսինք թէ նորակնունքները սպիտակ զգեստներ հագած եկեղեցին կը մնային ութը օր: Բայց օրովհետեւ դրոշմը մկրտութեանէն միշտ անբաժան էր, կարելի է ըսել թէ սրբութեան և պատուոյ նոյն կանոնը և նոյն նշանները կը կատարուէին դրոշմի համար եւս: Նոյնը պէտք է ըսել նաև կնքակոր համար, որ դրոշմի համար ևս կը պահանջուի ու անոր պայմանները, պաշտամունքը և գործադրութիւնը համանման են մկրտութեան հետ: Լատինները երկու խորհուրդները բաժնելով, կնքակայրն ալ կը բաժնեն, իոկ մեր մէջ, քանի որ երկուքն ալ միտօին կը կատարեն, կնքակայրերը տարբերելու առիթը չընծաուեցաւ արդէն:

435. ԽԱՂԱՂՈՒԹԻԱՆ ՈՂՋՈՅՆԸ. — Օձումներէն յետոյ, խորհուրդին պաշտօնեան կ'ողջունէ գրօշմակը հոգեւոր ողջոյնով և կ'ըսէ. «Խաղաղութիւն ընդ քեզ, փրկեալդ Աստուծոյ, խաղաղութիւն ընդ քեզ, օծեալդ Աստուծոյ: Նոյն ողջոյնը ունի նաև Լատին ծէսը սա բառերով. «Խաղաղութիւն ընդ քեզ», միայն թէ այդ ըսած վարդիանին եպիսկոպոսը թեթև արտակ մը կը դնէ դրոշմակին երեսին, ինչպէս խորհուրդն ալ կը նշանակէ: Ապտակի այս սրբադրութիւնը նոր է և սկսած է այն առնէն, երբ Գրոշմը անոնց մէջ անջատուեցաւ Մկրտութեանէն ժԲ. դարուն: Ու թէև իրենք զայն խորհրդարար մեկնելով կ'ըսեն թէ նշան է համբերութեան և ներողութեանց մէջ արիւնքեան, բայց իրապէս անիկա փո-



Տ Ի Ր Ա Մ Ա Յ Ր Ը

(Մեկնեալ 2000 ամեակից առիթով)

կինը, որուն ծննդեան երկհազարամեակը զուգարիպեցաւ այս տարուան — կաթոլիկ եկեղեցին պատշաճ հանդիսութիւններով պանծացուց այս առիթը Ս. Երկրին մէջ — մին է աշխարհի պատմութեան ու մարդկութեան ճակատագրին վրայ ամենէն խոր ու բարբար ազդեցութիւնը գործած արարածներէն, որուն վրայ փայլեցան մարդը իր Արարչին նմանատիպ հանդիսացնող բոլոր առաքինութիւնները, նկարագրի բոլոր բարեմասնութիւնները:

Մէքը, համբերութիւնը, հաւատարմութիւնը, ննաղանդութիւնը, հաւատարմութիւնը, ծառայասիրութիւնը — մ'ը մէկը թուել բարձր այս յատկանիշերէն, որոնց վկայութիւնը կու գայ մեզի Նոր կապարանի էջերէն, ինչպէս սերունդներու ջերմաւանդ հաւատքովը մեզի փոխանցուած անուտ աւանդութիւններէն:

Բոլոր հին ու առաքելական եկեղեցիներու կողմէ մեծապէս բարեբանուած է բացառիկ ու զերազանց այս կիինն ու մայրը, զոր ինքն իօկ, մարգարէական անխաբ յայտնատեսութեամբ մը գուշակած էր երբ այցի — օգնութեան — էր պտցած իր նման հրաշալի ու անսովոր պայմաններու մէջ մայրութեան պատիւին արժանացած իր զարմուհիին. «Այստե՛տե՛ երանեսցեն ինձ ամենայն ազգք»:

խանցուած է միջնադարեան ժամանակներու տապալտական արարողութիւններէն, զի երբ ասպետներուն դաստապետները իրենց խուճարին մէջ մէկը կ'աւանդէին, սուրբ անոր յանձնած առեւ թեթևակի կ'ապտակէին զինք ի նշան իշխանութեան, որուն կ'ենթարկուէր ան այդ վարդիանին:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐԳԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Վերջ՝ 42)

Պարապ տեղը չէ որ թէ՛ Արևելեան և թէ՛ Արևմտեան Եկեղեցիներու Տօնացոցերուն մէջ բազմաթիւ են անոր նուիրուած աստիճանը, բազմաթիւ ու բացառաբար գրաւիչ՝ անոր ընծայուած աղօթքներն ու շարականները, բազմաթիւ ու հոյաշէն՝ անոր անուան ձօնուած տաճարներն ու սրբարանները, բազմաթիւ՝ անոր անուանովը (կամ անոր այլազան տարբերակներով) ու ստորագրելիներովը, մանաւանդ մեր ժոյժի մարտուածներն ու կնքուածները:

Ըսինք թէ բոլոր առաքինութիւնները փայլեցան Ս. Կոյսին վրայ: Բայց, ինչպէ՞ս սահմանել առաքինութիւնը, կամ, այլ խօսքով, ինչպէ՞ս բնորոշել առաքինի անհատը: Արդեօք Աստուծոյ Տունէն անպակաս ժամապաշտն է ան, թէ ոչ սիրան ու քսակը անկարին ու չբաւարին դէմ միշտ բաց անհատը, իր սապօրէզին նըւիրուած, իր գործին հետ նոյնացած կամ իր ընտանիքէն ու ազգականներէն զտա, աւելի լայն շրջանակներու հետ ալ սիրով կապուած ու անոնց նկատմամբ զոնորութեան գերազանց ապացոյցը տուած պարտաճանաչ ու հաւատարիմ արարածը: Բոլոր այս կարգի մարդերը գուցէ, բայց բոլոր այս յատկանիշերը իր նկարագրովը ցուցանող երանելի վստահաբար:

Քրիստոնեան կարելի է նմանցնել ուսանողի մը, որուն յաջողութիւնը պայմանաւոր է լրիւ ճանաչումովը իրեն աւանդուած նիւթերուն, այլ խօսքով՝ երբ 100 ի վրայ 100 է իր բերած նիշը: Զանցում մը, թերացում մը, թեթեւ սխալ մը — և հնա կորսուած է առիթը տարիներու իր վատակը պօսակող վկայագիրը ստանալու: Այո, կ'ընդունինք թէ խիստ է իր աշակերտներէն այսպիսի պայմաններ պահանջող վարժապետ կամ դասախօսը, բայց արդար է նոյն ատեն, մանաւանդ երբ նորահասներուն մէջ կ'ուղէ տեսնել իր գործակիցն ու յաջորդը:

Ասկէ զտա, բոլոր առաքինութիւնները իրար եկած կարելի է նմանցնել կամարի մը, շէնքի մը սիւները վեր բռնող: Ամէն քար այդ կառոյցին մէջ ունի իր դերն ու տեղը: Որեւէ քարի մը խախտումը կրնայ ճեղք մը յառաջացնել, որ կրնայ յանգիլ շէնքի փլուզման:

Ի վերջոյ, պէտք չէ մտնալ թէ արդարներն ու կատարեալներն են միայն որոնք կրնան մօտեանալ Գերագոյն Արդարին ու կատարեալին:

✱ * ✱

Վերադառնալով Տիրամօր, ան բոլոր առաքելական Եկեղեցիներուն կողմէ նըկատուած է որպէս մեծագոյն և ամենէն ազդու բարեխօսը մարդկութեան համար: Եւ բնական է որ այդպէս լինէր, քանի՜ ֓րկիչը իր որովայնին մէջ կրելէ, անոր մայրութեան արժանանալէ աւելի ի՞նչ մեծ պատիւ ու փառք կարելի է երեւակայել, Եկեղեցւոյ Մայրն է ան, ու գիտե՞ք թէ մայրութիւնը հոմանիշ է սիրոյ ու գութի: Բոլոր սուրբերէն առաջ ուղաւիի, մեր Եկեղեցին ալ անոր բարեխօսութիւնը կը հայցէ շարունակ — ԱՍՐԵԱՆՈյ Աստուածածնին բարեխօսութեամբ՝ քանի՜ անգամ յիշուած է մեր ժամագրքին մէջ, ճիշդբարկատար Ս. Աստուածածին կոչու մով՝ քանի՜ եկեղեցիներ ունեցած ենք և ունինք, և ուրիշ ո՞ր սուրբը պատուած ենք այդ մակդիրով: Լուրտի, Ֆաթիմայի և վերջերս Ետեկօսաւիոյ մէջ իր երևումները գերագոյն ապացոյցները չեն՝ միթէ այն սիրոյն ու հոգածութեան, զոր մայրական սիրտ մը միայն կրնայ ունենալ ճակատագրէն ու կեանքի դժնդակ պայմաններէն տուայտող ու ստաղանազանոր իր հոգեւոր որդիներուն նկատմամբ:

Արգարե, այսօրուած մարդկութիւնը որքանով աւելի պէտքը ունի Տիրամօր բարեխօսութեան:

Գիտնանք ուրեմն, Ս. Կոյսին օրինակով, մեր մէջ իրարու շաղախել քրիստոնէական առաքինութիւնները, նկարագրի բարեմասնութիւնները, քալելու համար անոր օրինակով ճիշտերու կայանն այս կեանքէն դէպի անմահութիւն, տխուր ու մտւթ մահէն՝ դէպի նոր ու լուսաւոր կեանք:

ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

Շ Ա Ր Ք

ՆՈՐ ԽՈՐՏԱԿՄԱՆ ԳԻՇԵՐՆԵՐՈՒ

«Մի լիցի ինձ երկնել եւ ոչ ձեանիլ,
ամպել եւ ոչ անձրեւել»

Ն.ԱՐՍԿ

Բ.

Եւ Եղիվարդն եմ այս գիշեր,
Սարի զաւակ, սարի նըման
Կեցած կեանքի բերումներու,
Դառնութեանց դէմ,
Աչքիս՝ արցունք, դէմքիս՝ ծրպիս:
Հոգիս ազատ, չէ նանչըցած,
Մանկութենէս մինչեւ այսօր,
Քուսք ու պատուար:

Կեցած նորէն լեռան վըրայ
Այն սրբազան,
Որու կուրծքին՝ դրօշ մ'ինչպէս
Արեայական,
Կը բարձրանայ Սուրբ Յակոբայ
Վանքը հրաւեմ,
Սարսուռներով նուիրական,
Երազներով վերասըլաց,
Հայ հոգիի մախուր կրակ,
Աղօթք ու խունկ, ծիրանի լոյս,
Կապոյտ երազ:

Ու կը նայիմ յիւրօրութեանս
Աչքով զմութիս իմ մանկութեան,
Ծրած արեան լինին վըրայ,
Երբ զարունը կը բանար իր
Սիրքը զեղուն,

Եւ ծաղիկներ մօր մը անեսս
Շրթունքներէն,
Կը բաշխէին բոյր ու համբոյր:

Սուրբ մանկութիւն,
Երկինքն որուն կը լուացուէր
Ամէն առտու,
Հրեշտակներու ձեռներով սուրբ,
Որու կապոյտ բիւրեղին մէջ
Կը տեսնուէր դէմքն Աստուծոյ:

Յետոյ յանկարծ այն օրերուն
Վատաւարտուո,
Կ'երեւային լեռ, դաւտ ու ձոր,
Ամպ ու երկինք,
Մօրս աչիքն վար գրլորուող
Արցունքի պէս:
Լըռութիւնը կ'իջնէր մահուան
Մղձաւանջով...:

Կը փալէին կարաւաններն
Գաղթողներու,
Իրարու մէջ, իրարմէ դուրս,
Թողած երկիրն իրենց չֆնտղ,
Պատենական հանդեր ու կալ,
Գերեզմաններն նախնիներուն
Լոյսով ջահուած:
Թողած յաւէտ տուներն իրենց,
Դուռները բաց:

Ճամբան երկար, փարակարկառ,
Լեռնանցքներէն, հովիտներէն
Հայրենական,
Իսկ սարերուն նսած ամպեր
Յուղարկաւոր:
Սիփան, Գրգուռ, դրբած գլուխն

Իրենց ներմակ,
 Երկինքներու կապոյս սեմին՝
 Կը ճայէին մեկնողներու
 Տրտում չուին :

Այն օրերուն՝
 Որք մընացած աշխարհն հայոց,
 Կ'այրէր բոցով մ'անօրինակ,
 Կը մոկըսար սեռով ծեփուած
 Կապոյս երազը սիրտերուն :

Երախ մ'անհուն, արիւնախում,
 Կը ծածէր ռիւն իր դարաւոր,
 Կը մեռնէին սէրն ու բարին
 Խորն սիրտերուն վիմասարած :
 Վերջալոյսը արցունք կարծես,
 Կը դողդողար լեռան կոպին :

Իսկ լնակներն գոգն լեռներուն,
 Հայելիներ լուսակայլակ,
 Որոնց խորին՝
 Կը դողային ասդ ու լուսին,
 Իսկ ամայի մեր հողերէն
 Կը փալէր լոկ Յիսուս բոպիկ,
 Աչքին՝ արցունք, ոտքին՝ արիւն :

Երկիրն որ ինձ ծնունդ տուա,
 Երազ մըն է այլեւս հիմա,
 Կարմիր ցասում, անխօս փանդակ,
 Լուսէ՛ տեսիլք, մորմո՛ք ու ցաւ,
 Իր լեռներով ձիւնագագաթ,
 Որոնք Աս'ծոյ կ'ուզեն սանիլ
 Բողոքն հայուն,
 Մշտամրմունջ, արիւնագանգ :

Անցայ համբէն խաչելութեան,
 Ժողովուրդին մեր արնաբամ,
 Բայց անվհաս,
 Վանէն Իրան եւ Միջագետք,
 Ոսկերու ցաւ եւ սրժիս վէրք,
 Եւ այդ ցաւին կը հիւսուէր լուռ,
 Ցասում մ'անգոր, բողոք մ'անհուն,
 Որ կը մընայ մինչեւ այսօր,
 Իբրեւ Կրտսակ արիւնագիր
 Իմ որբութեան:

Սչերուս դէմ՝
 Անապասն է Միջագետքի,
 Շէկ խանձարուր,
 Իրենց բոյնէն հեռու ինկած
 Չագուկներուն:
 Աւազներէն առին անոնք
 Քոյլ աղուամազ եւ բէկ փետուր,
 Ափը գետին մեր հայրենի,
 Դրին մարմինն իրենց անհայր,
 Մութ անումի:

Գետ հայրենի,
 Հայոց սրժի արծաթ երակ,
 Ժայռեր փերոզ փրփուր հերմակ,
 Մեր արեան պէս մաքուր ու հին,
 Այժմ պանդուխտ որբի նրման,
 Աւազներու սիրտին՝ ինկած
 Հեւասպառ:

Յետոյ երկիրը անտեսաց,
 Տուն տաղաւար,
 Մեր հայրերուն Սաղիմական:
 Այն օրերուն,

Շուփին ներքե Սուրբ Յակոբայ,
 Որբանոցն էր Արարատեան,
 Մասաղեամ որբուկներու
 Վերջին կայան:
 Մանչ ու աղջիկ, բոցմած ծաղիկ,
 Վասպուրական մեծ աշխարհի
 Սիրէն պոկուած:

Տարիներ վերջ, կը դառնայի
 Ժառանգաւոր եւ որդեգիր
 Սուրբ Յակոբայ Ուխտին պայծառ:
 Տուն Սաղիմայ,
 Երկնփն դէմ ձեւուած հրաւեփ,
 Աթոռ անւարժ մեր հաւատփն,
 Սուրբ Երկրին մէջ խարխիս նետած:

Այն օրերուն,
 Մեմասանի սիրին վրայ,
 Լոյսի շողէն ծնունդ առած,
 Կը շէննային
 Դպրոցներ զոյգ ու սպարան,
 Բանալով լայն
 Հոգիներու մութին վերեւ
 Շունչն յարութեան,
 Հայ աշխարհի աւերէն վերջ
 Համասարած:

Տարիներով ըմբոսնեցի,
 Կաթիլ, կաթիլ, մեղր ու գազպէն
 Շրթունքներէն անզուգական
 Գուրեմներուն եւ Գուշակեան,
 Հոգիներու դէմ բարձրացող
 Ջահեր երկու,
 Արծարծելու մեր ինքնութեան

Կրակն հանգչած,
Վրէժով նոր ու սրբազան :

Տիսաններ գոյգ,
Նոր օրերու արթուն դողանց,
Կանթեղ մսփի, լոյսի բուրվառ,
Հաց՝ հոգիի հանապազօր,
Ոսկեդարու ջինջ արձագանց,
Որ գահընկէց մեր օրերու
Իմաստութեան ըսպասին մէջ
Եղան արի եւ աննահանց :

Նրման փուրմին,
Հըրայրփին մէջ իր Ասրծոյն,
Վառեցին հուրն ասրուանին
Իրենց արսին,
Սաղիմական այս բարձունքին՝
Ինչպէս երբեմն Արմաշի,
Հեղեղելով իրենց միսփի
Լոյսն անրսուեր,
Ծարաւահիւծ հոգիներու
Մեծ պասուփին :

*

Տարիներ վերջ հանդէս էր մեծ :
Քացուեր էին գուռները լայն
Սուրբ Յակոբայ :
Հին սանաւի գմբէթին սակ,
Շրջուած բաժակ,
Կ'այգետորէր հոգին պայծառ
Հայասանեայց Եկեղեցւոյ :
Խորանին դէմ Եարանն անկոյթ,
Մասաղեւամ հոգիներուն,
Սեւի մրսած,
Կ'իջներ կրկէսն իր պարտերուն :

Քալեր էին արհնետով
Անոնք բոլոր այդ բարձունքին,
Հրուած կարծես,
Հեղեղներէն տառապանքին
Իրենց ցեղին:
Այն օրերուն քաղցր էր նրման
Մեղրամոմի, հայիլ շիթ, շիթ,
Աւսանակին վրայ ոսկի
Հայասանեայց եկեղեցոյ:

Այն օրերուն՝
Հոգիներուն մէջ արիւնտ,
Դեռ չէր մեռած յոյսը ներմակ,
Հաւատքը խոր ապագային:
Անոնք յօժար դեռ կրնային
Լսել կարկաչն իրենց սիրտին,
Իրենց արեան,
Հոգիները կարմիր թելով
Իրար կապող:

Ես եղիվարդն եմ այս գիշեր,
Ու կը նայիմ անկերպարան
Մեր Սփիւռքին,
Փոքրած ինքզինք,
Պարպուած ի սպառ իր հայրերու
Շունչէն մաքուր,
Խրոխտանքէն պողպատահունչ,
Դանդաչելով կ'երթայ անյոյս
Մարդու մը պէս՝
Որ կորուսե է իր հոգին:
Կտրներու նեղուած տարսամ,
Մութ անթափանց,
Արմատախիլ ու գաղթական
Եւ անձնատուր

Սարսափներու առհաւական,
Նաւ մը ի նշպէս օրհասական
Ընկրուզելու յօծարական,
Ա.ժէն վայրկեան ջուրերու սակ :

Ա.ժէն բարձում նաւաբեկում
Վաղուան դիմաց,
Հոգիներուն մէջ հիւանդկախ :
Ա.ժէնուրեք բարբառնջաններ
Անմիտ ու սին,
Փոխան սիրոյ, ըսեղծումի,
Որ իրարու կը շողկապէր
Մինչեւ երէկ,
Դաւեսերն ամբաւ ապրումներուն
Մեր բոլորին :

Չեմ ուզեր դեռ պեղել հիմերն
Մեր Սփիւռքի ողբերգութեան,
Որ դուրսէն պերն դամբարանի
Կը նըմանի,
Սակայն ներսէն շնչահաս
Եւ ողորմելի :
Այսօր նորէն մեր կողերուն՝
Հազար դաւոյն,
Մեր աղօթքին ու մեր երգին,
Մեր սիրտերու արդար բերին
Որումն օտար,
Ջուր է խառնուեր մեր գինիին
Ու մեր կաթին,
Մինչեւ երէկ դեռ անխարդախ :

Ու չ'անցնիր օր,
Որ բզզացող նանն մը մաղիզ
Իր գրպանի թրիմներով

Զուգէ բանալ սիրսն իր ունայն
 Բայց եսապա՛ս ու բռնակալ,
 Բարերարի յաւակնութեամբ
 Պահանջելու յուարձաններ,
 Պասիւ, աթոռ յաւերժափառ,
 Ծրուած այսպէս՝
 Աւազանին վրայ սրսում
 Իր մեծ եսին,
 Առանց սիրոյ եւ առանձինն:

Եւ ուրիշներ որ կը խածնեն
 Առեղծուածներ իրենց փրսած,
 Մեր օրերու մուրիկները համբաւաւոր,
 Բացած ավերն իրենց կարկամ,
 Ծունկի իջած
 Հարուսներու դուռներուն ֆոլ:

Էր երբեմն,
 Երանելի օրերուն այն,
 Երբ բարեգործ հոգիներն հայ,
 Կը բանային իշխանօրէն
 Սիրտերն իրենց,
 Եւ քրակներ ծանրակրօն,
 Վերածելով նիւթն հոգիի
 Եւ հիւսելով
 Երազն անսուս ապագային,
 Մարմիններէն իրենց անդին,
 Ըզգալով թէ ինչ որ ունին
 Իրենց չէ լոկ,
 Այլ եւ ազգին բազմակարօս:
*Բարիքն անկեղծ ու սրտազեղ
 Ազօթքի քոյրն է սրբազան:*

Գ.

Ես եղիվարդն եմ այս գիշեր,
 Երէկի որբ, աղկաղկ տղան,
 Այսօր իւխան ու պահապան
 Սուրբ Յակոբայ ժառանգութեան:
 Ու հոգիէս կ'անցնի նորէն
 Անցեալն ամբողջ,
 Նաւուն վրայ ժամանակին
 Արսասովոր,
 Յիւսասակի մը հանգունակ:

Նրբենիի նրման բացի
 Ճիւղերս բոլոր,
 Եւ թառ եղայ երազներուս
 Ոսկեփետուր:
 Ամէն անգամ երբ հրաժեց
 Տուի անոնց,
 Անոնք սարին ինձմէ մասեր,
 Նեխար, նեխար,
 Կարօտներ լուռ, խօսքեր կրակ,
 Չոր կը պահէ երբեմն հոգին
 Նոյնիսկ իրմէն գաղտնածածուկ:

Կ'անցնին ինձմէ նորէն այսօր,
 Այդ օրերու մարդերն արդար,
 Մարդեր հրգօր,
 Յիւսասակովն իրենց անմահ,
 Կարկաչը ջիմջ
 Այս դարաւոր ժառանգութեան
 Սուրբ երազին մշամրմունջ:
 Ու կը թըլի ինձի լըսել
 Չայներն անոնց,
 Չըմուռներու բուրումներով

Անուսահոս,
 Խօսի մսած Ասուծոյ հետ :

Անմահներն այդ,
 Դեռ կը կենան Սուրբ Յակոբայ
 Կամարին սակ,
 Իբրեւ տեսիլք, իբրեւ խորհուրդ,
 Փակած մահուան ուղին դաժան
 Իրենց կուրծով,
 Այս հիմաւուրց Հասասութեան,
 Շարի կեցած յաւերժին դէմ :

Փա՛նք շինարար նախնիներուն
 Մեր հայարժան,
 Աւսանակներ եօթնաստղեան,
 Որ օրերու հանդէսին մէջ
 Մեր սրտմաձայն,
 Կանթեղեր են խորն մեր սրտին,
 Ըստդժումի բնագոյն հըզօր,
 Մեր վիշտերէն հանդերձելու
 Անգին ծաղիկն իմաստութեան :

Տարիները անցան արագ,
 Գացին անոնք
 Լեւան ետին ժամանակին :
 Անոնցմէ վերջ,
 Ես երէկի աղկաղկ տղան,
 Եղայ պահակ
 Սուրբ Յակոբայ տունին փարքամ,
 Թխահաւի նըման մսած
 Գահաւանդին՝ Սիոն լեւան :

Սուրբ Յակոբը տուն տաղաւար,
 Եւ տապանակն հին փառներու,
 Ուխտի մուշակն հազարամեայ

Սերունդներուն մեր հայկաժամ,
 Լոյսով շաղուած,
 Աղօթք, գինի, կուրծք մայրական,
 Ըստնք առաս, աղբիւր սիրոյ,
 Աստղի արցունք,
 Քարեղէն պատ, ամբոց ամուր
 Հէփաթունակ,
 Ծիւանի ծուխ բարձրագոյնաց:

Նրախաճաս դէմքերէն վերջ,
 Կը նուաղէր լոյսը պայծառ
 Սուրբ Յակոբայ երկինքին սակ:
 Կը սրուէին արտօժակներ
 Ներսէն, դուրսէն նորօրինակ,
 Հայ Սփիւռքի աներին մէջ
 Կանգուն ու շէն,
 Այս սրբազան կղզիին դէմ:

Այն օրերուն,
 Սե սե ամպեր իրար եկած,
 Կը խլէին իրարմէ կայծ,
 Շառաչաձայն,
 Ու պաստուովն իրենց անեղ,
 Գարձած հեղեղ,
 Շուկներով խուլ ու մըթին
 Կը յարէին,
 Թէ ազգին էր ժառանգութիւնն
 Այս հայաժամ,
 Ոչ թէ ասի մը մտքի կարօտ
 Գլուխներուն վեղարաւոր:

Գաւիթ մը նոր պէտք էր նորէն,
 Ճանկերուն դէմ այս կարկառուած,
 Որ կարենար խօսիլ ազատ,
 Նըրոխաճայն,

Մեր օրերու Չարխափնին,
 Կողպասիին եւ Սուսիին,
 Քէ Սասնասան կարմիր գիւնին,
 Դաւիթներու կ'իյնար բաշխել,
 Հաւասարիմ աւանդութեան
 եւ անցեալի իրաւունքին
 Սրբանրէր:

Յետոյ եկան,
 Յելուզակներ բոնագրաւիչ
 'տոր աշխարհէն,
 եւ փորձեցին սէրը դառնալ
 ժառանգութեան այս սրբազան,
 Գիւնը որուն չէր վնասուած
 Իրենց կողմէն:

Սակայն պատահեց զոր ուզեցին
 Ծամել անուշ, հեշտ ու կակուղ,
 Կը կարծրանար
 Ակռաներուն ներքեւ անոնց,
 Իբրեւ կտոր մը սսկորի:
 Հացն անաշխատ,
 Անմտութեւի մեղքի նըման,
 Կը քարանայ
 Ակռաներուն ներքեւ պանդոյր:

Եւ անոնց հետ,
 Միաբաններ հեղզ ու շրտար,
 Սարսափահար,
 Ոմանք հազաժ սեւ պարեգոս,
 Եւ ուրիշներ՝
 Պատմուհաններ մեհախառնիս:
 Եւ անոնց հետ,
 Աթոռակալ եւ անաթոռ

Վարձուած մարդեր,
 Եւ անոնց հետ ազնուաւոյ՛
 Խեղեանքներ պարսապանաց,
 Ու ժողովուրդ անկերպարան,
 Ըսեղծելով
 Ողբերգութիւն մ'անօրինակ,
 Զոր չէր տեսած
 Մենասանը Սուրբ Յակոբայ
 Դարեր երկար:

Դեռ կը լսեմ գանգիւնն անեղ,
 Զանգակներուն յուղարկաւոր,
 Այս տուտին աննախընթաց,
 Զի կը մեռնի երբեմն հոգին
 Մարմնէն առաջ:

Ես առանձինն՝ այդ օրերուն,
 Ախորական,
 Մարդոց կողմէն այդ անօրէն,
 Զեմ գիտեր ո՞ր մեղքիս համար,
 Կեցայ հաստատ եւ անվկանդ,
 Մարդերուն դէմ այդ վաճուէր,
 Ճերմակ ներկած մեղքերն իրենց,
 Բառերու մէջ զագրակարան:

Քառսուն տարի իբրեւ պահակ
 Սուրբ Յակոբայ, կեցեր եմ ես
 Քանդողներուն դէմ անարի,
 Քամահելով թիւր անոնց:

Փառքի պըսակ չըլլացուց
 Սիրսս բնաւ,
 Սպառազէն զիմուորի պէս
 Տարիներով դեռ կը մնամ,
 Աչքիս՝ արցունք, արքիս՝ ժպիտ:

Գիտէի թէ կեանքը ցաւ էր,
 Կեանքը դաւ էր,
 Ցեխն աշխարհին մեր արցունքով
 Եւ արիւնով կը շողախուէր:

Չունեցայ խէթ եւ կամ նախանձ,
 Դիւր ու պատիւ ինծի համար
 Կը հնչէին գերք պղինձներ
 Անարձագանգ:
 Պարզ էր հոգիս եւ կրնար ան
 Աստուածներու մեծ խննոյթին
 Ըլլալ բաղարջը սրբազան:

Հաստատութեան դրօշն ուսիս՝
 Քալեր հմ ես աւելի քան
 Քառսուն սարի:
 Քախիծն եղաւ ինծի համար
 Քեռ խոյանքի,
 Ժամանակի նամբէն կապնուս,
 Կեանքը՝ պայքար, աշխարհ՝ սեղան:
 Արցունքներու եւ քառութեան:

Թէ ի՞նչ ըրի՝ վկայ Աստուած,
 Անունն որուն
 Ես կը դրնեմ խղմնամակին
 Բոլոր անունց՝
 Ռոնք սիրով դեռ կը նային
 Այս սրբազան Հաստատութեան:

Ես եղիվարդն եմ այս գիշեր,
 Բացած նոր էջ տարեգրութեան՝
 Այս դարաւոր Հաստատութեան:
 Տաք են ցաւերն վերերուս դեռ,
 Ու չեմ կրնար սեղմած պահել

Ափերուս մէջ,
Կէսերն երկու նեղուած սրխս:

*

Ու սեսիլք էր,
Ինծի կու գար, կը լըսէի,
Հին սաճարի գմբէթին սակ
Փոթորիկ մը զանգակներու
Նորահըրաւ:

Կը սեսնէի երկինք նորէն
Գլխուս վերեւ որ կը բացուէր,
Կապոյտ փառնով,
Եւ Գլխադիրն, սուրբն այս Տունին,
Կեցած սեմին՝ իր մասնութին,
Գանկը ձեռին՝
Խոչակն որուն չըլլար անցած
Սուրի բերնէն:
Իր աչիերէն կ'իյնար արցունք,
Կը թափէր լոյս,
Երկու հրեւսակ կը կրէին
Պատմունանն իր արմակարմիր:

«Իմս են ներում եւ պատուհաս,
Կը յարէր ան,
Մի սեսներ աս գործն ազգապիղծ
Այս ուրացող, ամբարհաւան
Տգրուկներուն:
Եղիւր նուազ դուն խստադաս,
Ես չեմ գիտէր սիրք մարդու . . .
Որ իր մեղքէն չէ հարուածուած:
Գեթ՝ հոգին է մարմինին
Դեռ դըրախտի խկ օրերէն
Երանելի:

Մեղքը գիտն է թանձրաւաղիդ,
 Հոսող արձակ,
 Աւշարհներու քառուղիէն:
 Մարդն է սեռել
 Հովին առջիւ իր մեղքերուն:

Չ'արդարանար չարը չարով,
 Արիւնն ինչպէս
 Չի լուացոյի արիւններով:
 Լաւ է քաշել փողը հերման
 Չերթ վարագոյր ոսկեկարան,
 Սիրտերուն դէմ,
 Մեղքի գերի մարդոց բոլոր:
 Հասն աւագին եւ ծովն անհուն
 Չիրար կեռել ե՛րբ են կրցեր»:

Յետոյ մեղմիւ կը հեռանար,
 Տեսիլք մ'ինչպէս
 Սուրբն այս Տունին:
 Ոչ գիտեր էր, ոչ ալ ցերեկ:
 Չոյգ մը հրեւակ իր ետեւէն
 Կը կրէին ճոթերն երկար,
 Արնակարմիր իր արջառին:

ԵՂԻՎԱՐԿ



ՀՐԱՋԵԱՅ ԱՃԱՌԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԻՆ

Հրատարակող՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

9.

[1908 Նոյ. 18
Նոր-Նախիջևան]

Գերապատիւ

Հայր Հմայեակ Վ. Համբարեան,

ի Վիեննա

Տխմոթէոս կուզի յօգուած իս՝ մասին իմ կարծիքս հարցուցած էիք թէ կարելի՞ է արդեօք կցել Հ. Ակիւնեանի գրքին, ինչ որ լուսագոյն կը համարէք՝ արէք. ինչ համար պատիւ մ'ալ է Հ. Ակիւնեանի պէս խոր հմտութեամբ օժտուած մարդու մը քով դատուելու Միայն թէ գրքին վերնագիրը այնպէս մը գնչելու է, որ կարգացողը հասկնայ թէ հոն Տխմոթէոսի բառերն ալ կան: Օրինակի համար՝ կարելի էր կցել երկուքիս վերնագիրները. «Տխմոթէոս կուզ Հայ մատենագրութեան մէջ և Հայերէն նոր բառեր իր Հակահռուսթեան մէջ», գրեցին Հ. Ակիւնեան և Հր. Ահառեան:

«Մնացորդաց քառեց»՝ յայտարարութիւնը տեսայ Հանդէսին մէջ. բայց գրքէն և ոչ մի օրինակ չունիմ. կը խնդրէի հոգալ այս առթիւ. մինչև իսկ գրքին վերջին 3-4 թղթերը տեսած չըլլալով՝ չգիտեմ թէ օխալներ սպրդած են: Կը նկատեմ միայն որ Հանդէսի մէջ միայն գրուելիք երբայցեցերէնը՝ ստանաւորի պէս տող տող գրուած էր:

Թաւրիգի ցուցակին՝ ցանկը կը պատրաստեմ. ձեռքիս տակ է. կ'ստանաք կարճ ժամանակէն. ընդհանուր տախտակը արդէն ձեր քօշիկ է. եթէ կորուած է, կրնամ նորէն անգամ մ'ալ պատրաստել. յառաջաբանը փոքր բան մը պիտի ըլլայ. գերմաներէն թարգմանութիւնն ալ կը պատրաստեմ, ինչպէս ըրած եմ Սանասարեանինը՝ և կ'ուղարկեմ: Կարծեմ այլ ևս չի մնար ուրիշ ընելիք բան:

Այս անգամ արտատպութեանց ձեռագիրները ուղարկած չէիք, հակառակ սովորականին. եթէ պահած էք զանոնք, ինչպէս նաև իմ ցոյսօր զրկած բոլոր սրբագրական փորձերս (Թաւրիգի ձեռագրաց մասին) կը խնդրեմ որ բարեհաճիք ուղարկել ինձ: Այժմ բոլորովին այլ խնդիր մը ունիմ առաջարկելու Ձեզ և կը յուսամ որ Ձեր կողմէն չպիտի զլանաք Ձեր աջակցութիւնը, որուն կարօտութիւն կ'զգամ:

Գիտէք որ կազմած եմ Արմատական բառարան» մը Հայ լեզուի, ընդարձակ գործ մը, որ կը պարունակէ 2000 էջ: Այս աշխատութեան համար էջմիածին կտակ մը կար, 2000 ուսուրի (բօրիչ Գ. Տիգրանեանի կտակը): Քննութեան համար աշխատութիւնս ուղարկեցի իրենց (ճեմարանի՞ վարչութեան), որմէ քննաց Մոսկուա՝ Խալաթեանին և յետոյ Բեռլինը՝ Մառին: Ըստ կտակին ասոնք իրաւունք ունէին քննելու գործը: Երկուքն ալ քննեցին երկար, և խիստ նպաստաւոր վկայութիւն տուին. Մառը ի մէջ այլոց գրած է. «Այսպիսի ընտիր գիտական աշխատանք՝ ոչ միայն Հայոց, այլ ընդհանուր եւրոպական գիտական գիտականութեան մէջ ալ գոյութիւն չունի» . . . Այս երկու ուսուցչակեաններու ներկայացուած վկայութիւններուն վրայ ճեմարանի վարչութիւնը անցեալ ամիս ինչ գրեց պաշտօնական թղթով մը՝ թէ Մանկավարժական Խորհուրդը աշխատութիւնս գնահատելով ինչ կը նշանակէ ԲԺ. Տիգրանեանի 2000 ուսուրի գումարը: Ուրեմն մրցանակը տարած եմ: Դժբախտաբար աշխատութիւնը անտիպ է և մրցանակը պիտի տրուի ա՛յն պարագային, երբ տպուի: Կարո՞ղ է Վիեննայի Մխիթարեան տպարանը յանձն առնել տպագրութիւնը որուն համար կ'առաջարկեմ հետեւեալ պայմանները:

1. Ես պիտի վճարեմ տպարանին հազար ուուրլի գումար մը. պիտի յանձնեմ իրեն՝ հրատարակութեան վերաբերեալ ամէն իրաւունք. պիտի կատարեմ որբազրութիւնը ձրիաբար. տպարանը իրաւունք պիտի ունենայ ուղածին չափ օրինակ տպելու և ուղած գնովը վաճառելու:

2. Հազար ոուրլին վճարելէ յետոյ ևս տպարանին ոչ չանին և ոչ օգուտին մասնակից եմ. կը պահանջեմ միմիայն հիմն զօրինակ տպուած գրքէն և ուրիշ օր և իցէ պահանջ չունիմ:

Վիեննայի Միաբանութեան մէջ գիտեմ որ իմբազրութիւնը տարբեր և Տպարանական վարչութիւնը տարբեր մարմիններ են. Դուք իբր խմբագիր կապ չունիք անշուշտ տպարանին հետ, ըստ յայնու ամենայնիւ ես գրեցի Ձեզ՝ իբրև տպարանական գործին քաջանմուտ անձի մը և որուն բարեկամական զգացումները վայելելու պատիւն ունեցած եմ: Ուստի կը խնդրեմ որ ինչ որ կարելի է և պէտք է այս մասին, ընէք և բարեհաճիք արդիւնքը հաղորդել ինձ: Կանխաւ խորին շնորհակալութեամբ:

Էմ միշտ
Ն. Ժ.

1908 Նոյ. 18
Ն. Նիսը.

Հ. ԱձԱՌԵԱՆ

¹ «Հայերէն նոր բառեր Յիմոքես Կուրի Հակոնուոսիան մէջ», Նախ՝ ՀԱ, 1908, Բ. 12, 1909, Բ. 2, ապա՝ առանձին (Ազգ. մատ., ԵԸ) 1909, Հ. Ն. Ահիսեանի «Եմիմթէս Կուր Հայ մատենագրութեան մէջ յօդուածից յետոյ», էջ 61-106: Հատորի տիտղոսաթերթում երկու վերնագրերն էլ կան, բայց հեղինակի ոչ մի անուն:

² «Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց գրք մէջ», ՀԱ, 1908, Բ. 7, էջ 193-202, ապա՝ առանձնատիպ, Ազգ. մատ., ԵԸ, 38 էջ:

³ «Ուրեք հայերէն ձեռագրաց Քաւրիք», տե՛ս Նամ. 6, Ժան. 4:

⁴ Տե՛ս Նամ. 1, Ժան. 5:

⁵ «Հայերէն արմատական բառարան» 1ին անգամ ապակետիպ լայն ընծայեց Երևանի Կամուրջակը, հեղինակի ձեռագրով, 1926-1933, ըստ որում 6 հատոր ապակետիպ, 7բզբ՝ Յունիում (փաստօրէն յառաջարան և լրացումներ), տպագիր: 1971-1979 թթ. Համալսարանը 7բզբ տեղադրելով իր տեղում ամբողջը տպագրեց չորս հատորով:

⁶ Այսինքն՝ Գեորգեան ձեմարան, էջմիածին, 1874-1917:

10.

[Նոր-Նախիջևան
1908 Դեկտ. 6]

Գերապատիւ

Հ. Հմայեակ Համբարեան,

Նամակիս հետ ազանովեալ ծրարով կ'ուղարկեմ Յուսցակին՝ գերմաներէն թարգմանութիւնը: Թարգմանած եմ սկիզբէն մինչև Մասնաւոր անձանց թւ 56 ձեռագրիբը, այսինքն այնքան, որքան արտասպառած էր ցարգ: Մնացեալ մասերուն թարգմանութիւնը, ինչպէս և յառաջարանը կ'ուղարկեմ Աշխատութեանն մնացեալ մասերուն արտասպառութենէն յետոյ, պարզապէս ա՛յն պատճառաւ որ սեւագրութիւնը պատուած է և բնագիրը չունիմ քովս: Որովհետև գերմաներէնը պիտի տուի գրքին սկիզբը, ուստի կարծեմ թէ կարելի է այժմէն ուղարկած մասա շարել և տպել: — Թարգմանութիւնս անկասկած եմ որ զերծ չէ լեզուական սխալներէ, քրովհետև կարճ մասնակ միայն ի Գերմանիա մնացած ըլլալով՝ գերմաներէն գրելու արուեստին չեմ տիրապետեր. այսու ամենայնիւ թարգմանութիւնը ճիշտ է, և եթէ փոքրիկ քերականական սխալներ կան (արականի, իգականի, յօգի, անականներու վերջաւորութեան են.), կը խնդրեմ որ հաճիք ուղղել:

Անսուններու ցանկը պէտք չէ՞ արգիօք, քրովհետև այս մասին լուսութեամբ անցած էիք:

Նկատելի կէտ մը՝ որ թէ Զեր և թէ իմ աչքէս սպրդած է: Միաբանութիւնը ՎՄայր Յուցածի՝ ծրագիրը կողմնու ժամանակ որոշած էր որ իւրաքանչիւր երկիր կազմէ մէկ հատոր, այնպէս որ Հատոր 2 կը ներկայացնէ Տաճկաստան: Բայց ներկայ գիրքս որ կը ցուցակագրէ Պարսկաստանի ձեռագրերը, նոյնպէս Հատոր 2 տըրուած է²:

Գանձ դարձեալ ծանրակշիռ խնդրոյն: Մեծաւ ուրախութեամբ կարդացի Բաւարանիս³ ընդունելութիւնը գիտական Միաբանութեանը կողմէ⁴. այս առթիւ եղած գիտնականները Զեր ձեռքով կատարուած ըլլալով, կը խոստովանիմ որ յաջողութեան միակ պատճառն ալ Դուք եղած էք. այս պատճառով պարտք կը համարիմ հրապարակային շնորհակալութիւն մատուցանել Զեզ ինչպէս Թուրքիի Յուցակիս, նոյնպէս և Իրմատական Բաւարանի յառաջարանին մէջ: Իսկ նոյնը կ'ըստպեմ կանխապէս թղթովս մատուցանելու Զեզ:

Ապառովեան ծրարիս մէջ գրած եմ նաև փոքր մաս մը իբր նմոյշ Բաւարանիս. ստով կարելի կ'ըլլայ գաղափար կազմել թէ՛ գրքին յօրինման և թէ՛ գրեթու մասին: Մնացեալը նոյնին անվերջ կրկնութիւնն է: Բայց սուսուել լուսարանութեան ամար գուցայ հարկ է համառօտակի ամփոփել աշխատութեանս ծրագիրը⁵,

Գիրքս հայ լեզուի բոլոր արմատներու կամ արմատական բառերու բառարանն է. ձեռքիս սակ ունեցած եմ բոլոր հայերէն խոշոր բառագրքերը (հին Հայկազ⁶, նոր Հայկազ⁷, Առձեռն⁸, Փէշտիմալ⁹, Ջախջախեան¹⁰ և Հայրուռուկ¹¹). ասոնց մէջ չանցած բառերը գտնելու և աւելցնելու համար կարդացած եմ բոլոր նորագիւտ կամ նորատիպ բնագիրները, ինչ. Սոկրատ, Մնացորդաց, Տիմոթէոս ևն.: Այս նպատակով էր որ պատարաստեցի վերջին կրկնութիւնը վրայ փոքր մենագրութիւններ¹²,

Ուրեմն նախ կը գնեմ 1. արմատը, նշանակութիւնը, վկայութեանց մէջէն աւմենէն հնագոյն գործածութեանց տեղերը, բունը, գլխաւոր բարդ կամ ամանց ձեւերը ևն.:

2. Բառին գիտնականօրէն ընդունուած կամ ընդունելի ստուգարանութիւնը (բնական է՝ եթէ կայ այդ). այս հատուածին ծայրը միշտ գրած եմ (Meilletի¹³ խորհրդով ալ) թէ Հիւպշ[ման] ընդունա՞ծ է զայն. որովհետև Հիւպշման իրօք որ վերջին հեղինակաւոր վճիռն էր. այս պատճառաւ կը յիշեմ ոչ միայն իր Փերակաճուրիւնը¹⁴, այլ և անոր երկու փոքրիկ յաւելումները, (սպուած է ի IF¹⁵), ինչպէս և իմ անձնական թղթկցութեանցս ու սեռակցութեանս արդիւնքը:

3. Նոյն բառին ստուգարանութեան պատմութիւնը. այդ բառին վրայ ո՛վ ինչ մեկնութիւն որ սուած է սկիզբէն մինչև հիմա ժամանակագրական կարգով կը շարեմ շատ համառօտ ու ամփոփ կերպով. այս մասը պիտի ըլլայ մտնարտառ և ներսօք տպուած, որովհետև նոյն իսկ ամենէն խնեթ ստուգարանութիւնները մացունել ստիպուած եմ ամբողջութեան համար. օրինակի համար նոյն իսկ Patrubanyին¹⁶ շղանդանաւանա՞ծ բառը, որ փոխանակ շղանդանաւանա՞ծ կարդալու, ագիտութեամբ շղանդանաւանա՞ծ կարդացած և մեկնած էր ինչ որ երեակայական ghan → արմատով. (Հիւպշ. մեկնէն է արդէն բառս, իբր պրս. dandan [նաեւ արաբերէն swnbrnd]), Այս մասը կը համարիմ գրքիս ամենակարեւոր մասերէն մէկը, որովհետև հոն ամփոփուած են հայ լեզուի վրայ մինչև այժմ կատարուած բոլոր աօխասօրիւնները:

4. ԳՐԱ. համառօտագրութեամբ կ'սկսի նոր շարք մը, ուր իրարու ետեէ կը գնեմ ուրմատին արդի տասներեք գաւառականներու մէջ առած ձեւերը. ինչ. Մուշ, Երեան, Պօլիս, Նախիջևան, Հարարաղ, Ագուլիս, Վան, Խարբերդ, Մարագա, Կաբին, Համշէն, Ասլանբէկ, Սոււափա, մասամբ ալ Ոզմի, Չէյթուս, Ալաշկերտ. (այս բանին համար կանխապէս անձամբ կազմած եմ յիշեալ բարբառներու բառարանները, որովհետև ուրիշներու անգիտական ուղղագրութեան վրայ չեմ վստահած)¹⁷,

5. Փոխ. համառօտագրութեամբ կ'սկսի վերջին բաժինը՝ հոս կը գնեմ բոլոր այն օտարազգի ձեւերը որ փոխառեալ են հայէն. Հայերէնէ փոխառեալ բառեր ունին

վրացին, լազը, մինկերևը, ուտին, չերքեզը, թուրքը, քիւրմը, թաթարը, գնչուն, մի քանի հատ ալ ուսուը, եւրոպացիք, պարսիկները, արաբը և ասորին:

Ուրեմն իւրաքանչիւր արմատի վրայ կը խօսուի հինգ բաժնով. բաժիններէն մէկ երկուքը կրնան պակսիլ. եթէ երկրորդը պակսի, նշան է թէ ուղիղ ստուգաբանուել չէ, եթէ երրորդը պակսի, նշան է թէ անոր վրայ ոչ մէկ քննութիւն եղած է, չորրորդը պակսիլը նշան է թէ բառը այլ ևս կենդանի չէ ժողովրդին մէջ, հինգերորդը պակսիլը նշան է թէ այլոց կողմէ փոխառուել չէ:

Գանջ այժմ տառերուն. օտարազգի բառեր շատ կան գրքիս մէջ, բայց ամենամեծ մասամբ եւրոպական է, ինչպէս օրինակի համար Պէտէրսբըրի գործերուն մէջ, որ Ձեր տպարանէն լոյս տեսած է¹⁸: Հայերէնէն պէտք է սովորական բոլորգիրը, անկէ քիչ մը մանր բոլորգիր, շեղատառ և մանր շեղատառ: Այլազգի բառեր (խիստ սակաւաթիւ) կը պատահին՝ արաբական տառերով (պրսկ., թուրք., արաբ., թաթար., քուրմ., ասիական., հինաստուանի ևն.), երբայքէն տառերով, յունարէն և ուստերէն: Եթէ ուզէք կրնանք օտարականն ալ մոռնել, որովհետեւ դիւրութեան համար օտարականին տեղ ևս գործածած եմ երբայցքին: Գուցէ քիչ խառնեցնեն արաբացի տառերը, բայց ասոնք, ինչպէս և միւս այլազգիները, չափազանց ինչ են գրքին մէջ և ծայրայից պարզային կրնանք գուցէ այս եղածն ալ չապակել, ինչ որ ո՛չ միայն ցանկալի չէ, այլ և վնասարեւ է թէ՛ գրքին դիտական արժանաւորութեան և թէ Միաբանութեանը գիտական պատուին ու տպարանական անունն: Այն տպարանը որ 50 լեզուով աշխատութիւններ օւնի հրատարակած¹⁹, իմ գրքին տառերուն կողմէ չկրնար նեղութիւն կրել:

Յուշաւով որ բոլոր պէտք եղած տեղեկութիւնները տուած եմ, կ'սպասեմ Ձեր վերջին նպատաւոր պատասխանին:

Մնած երախտեօք ու յարգանքօք
Հ. Յ. ԱՃԱՌԻԱՆ

Նոր-Նախիջևան
1908 Դեկտ. 6

¹ Այսինքն՝ Թուրքիի հայերէն ձեռագրերի ցուցակ:

² Որով ընդարձակ խորագրին է՝ Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց, հրատարակուել ի Մխիթարեան միաբանութենէ: Հտ. 2, Տանկատան-Գարեգոսեան: Տեոր Բ. Յուսէակ հայերէն ձեռագրաց Թուրքիայ:

³ Այն է՝ «Հայերէն արմատական բառարան»:

⁴ Սակայն մեզ անյայտ պատճառներով վիեննայի Մխիթարեան միաբանութիւնը չի հրատարակել լեայ. արմ. բառ.:

⁵ Այս ծրագիրը մանրամասնօրէն պարզարանուած է բառարանի առաջարանում:

⁶ «Բառարան Հայկական, հեղ.» Մխիթար Աբրայ, երեք հատոր, 1749-1769, Ս. Ղազար:

⁷ «Նոր բառգիր հայկական լեզուի», հեղ.» ՀՀ. Գարբիէ Աւետիքեան, Խաչատուր Միւրմէլեան, Միհրայի Աւգերեան, երկհատոր, հատ. Ա, Ս. Ղազար, 1836, հատ. Բ, 1837: Լուսապատճենամբ վերահրատարակուեց Երևանում 19,9-1980:

⁸ «Առձեռն բառարան հայկական լեզուի», հեղ.» Հ. Մ. Աւգերեան, 2րդ տպ. Ս. Ղազար, 1865:

⁹ Փէշաբաձեան Գ., Բառգիր հայկական լեզուի, երկհատոր, Պոլիս, 1884:

¹⁰ Զախլախեան Հ. Էմ., Բառագիր Հայ եւ Իտալական, Ս. Ղազար, 1837:

¹¹ Հ. Ղեւնդ Ալիշան, Հայրենակ կամ Հայկական բառարանութիւն, Ս. Ղազար, 1895:

¹² Տե՛ս նամ. Թ, Ժան. 1 և 2:

¹³ Անտուան Միլէ (Antoine Meillet, 1866-1936), Փրահնիայի ակադեմիայի լեզուաբան, հայագէտ, Հր. Անտոնեանի և ուրիշ հայ ուսանողների ուսուցիչը Փարիզի Ecole des Hautes Etudes բարձրագոյն դպրոցում, որ Սորբոնի համալսարանի շէնքում է: Ունի հայերէնագիտական յօդուածներ և աշխատութիւններ:

¹⁴ Տե՛ս նամ. 8, Ժան. 8:

¹⁵ Selbstanzeige von Hübschmann, Armenische Grammatik. I. Band. Armenische Etymologie. I. Teil (Indogermanische Forschungen. 8. 1897, 42-49), Selbstanzeige ... Grammatik I. Teil. Armenische Etymologie. II. Abteilung (Indogermanische Forschungen 10, 1899, 41-50).

ՅԻՍՈՒՆ ՏՍՐԻ ԱՌԱՋ

ՆՕԹՔ ԵՒ ՆԻՇՔ

ՆՈՐ ԶԵՌՆԱԿՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Վարդավառի կիրակիին (Օգոստ. 4) և նախընթաց երկու օրերու ընթացքին, շաբաթապահոց Ուրբաթի և Տապանակի տանի Շաբաթ օրը, Ս. Պատրիարք Հօր շնորհարարխութեամբ՝ Սրբոց Յովորեանց Մայր Տաճարին մէջ տեղի ունեցան ձեռնադրութիւններ ութ դպիրներու, հինգ սարկաւազներու և երկու տրեզաններու, ամէնքն ալ խարտաւիչակութեամբ Լուսարարապետ Տ. Մեսրոպ Սրբազանի:

Հինգ սարկաւազները շրջանաւարտներէն էին ժառանգաւորաց բաժնի վերջին դասարանին, Սարկաւազութեան աստիճանին բարձրացուցեցան Անդրանիկ Տօնիկեան (Տ. Հայկասեր Վրդ.՝ Մ. Ս.), Քիլիսցի, Գահիրէէն եկած. Արեգ Բարուրեան, Զուղացի, Պազտատէն եկած. Արմենակ Ոսկերիչեան, Երզնկացի, Գահիրէէն եկած. Ուսչիկ Մանուէլեան, Այնթապցի, Հալէպէն եկած. Ազատ Երեցեան, Էվէրէկէն, Գահիրէէն եկած:

Հինգն ալ, ընդհանուր առմամբ, յաջողութեամբ աւարտած ըլլալով ժառանգաւորացի քառամեայ ընթացքը, վարուց և բարուց տեսակէտով, այսինքն իրենց հոգեհարկութեամբը և, արժանաւոր նկատուեցան կրօնական կեանքի: Ուրբաթ երեկոյեան ձեռնադրուեցան կիսասարկաւազ, իսկ Շր. առաւօտ՝ Աւագ Սարկաւազ: Կիրակի օր ձեռնադրուեցան երկու տրեզաններ՝ Տ. Շնորհք և Տ. Արթուր:

(«Սիոն», 1985, Թ. Յարի, Սեպտեմբեր, Թիւ 8, էջ 288):

Վերջերս, քօղարկուած և անանուն յօդուածագիր մը, Քղթակից անուան տակ, «էրեբունի» թերթին մէջ կը գրէ. «Երուսաղէմի Պատրիարքը հայկական սրբատեղի մը կը զիջի մզկիթի մը շինութեան համար»: Երուսաղէմի Միաբանութեան և ժողովուրդին ծանօթ է յիշուած աւերակոյտը, որ աւանդաբար կը կոչուի Թովմաս Առաքելի Տունը, և բնաւ հայկական սրբավայր եղած չէ և ոչ ալ հողային սեփականութիւն Հայոց Պատրիարքարանի:

Այս մասին երուսաղէմի հայ պատմութեան աղբիւրները երեք են. «Պատմութիւն երուսաղէմի», երկու հատոր, Յիզրան Սաւալանեանց, որ յիշուած տեղոյն վերաբերեալ ունի հատուած մը (Բ. Հատոր, էջ 1142): «Եսայի Պատրիարք իրաւամբ կը մեղադրուի որ փորձած է տիրանալ Թովմաս Առաքելի Տուն կոչուած աւերակին, որ այնիշատակ ժամանակներէ ի վեր Մահմետականներու ձեռք կը գտնուէր: Եսայի Պատրիարքը, խաբուելով իր մտերմութիւնը վայելող պաշտօնեաներու անմիտ թելադրութիւններէն, չկրցաւ ո՛չ ժամանակը կռուի և ոչ ալ այդ աւերակը Հայոց սեփականութիւն ընելու միջոցները նախատեսել: Այս շրջանին, ազգեցիկ Մահմետական մը վերականգնեց անոր խարխլած պատերը և ծախողոցոց Պատրիարքին այդ փլատակին տիրանալու փորձը: Այս անխորհուրդ ձեռնարկը Վանքին արժեց 60,000 դահիկան, այնպիսի ժամանակ մը երբ պարալլ էր ստուակը»:

Երուսաղէմի երկրորդ պատմագիրը, Աստուածատուր Եպս. Տէր Յովհաննէսեան

¹⁶ Բաղուրպանեմ Լուկաս (Patrubany), 1861-1924, աղագութեամբ հայ կուսգարական լեզուաբան ու բանասէր. ստուգարանական յօդուածներ ունի ՀԱՍՏՄ. նրա մասին Անտի կարծիքը տե՛ս նամ. 26:
¹⁷ Անը Երեանուս ապակետիպ կրատարակել է այս բարբառներից մի քանիսի ուսումնասիրութիւնները կամ Վիեննայի թանգարանները:
¹⁸ Ինքնագրում՝ այսպէս:
¹⁹ Նկատի աւել տր. արևելեան զայնտիկ աղօթքը, որ Լ. Յ. Տաշեանը 1893ին կրատարակել է 50 լեզուով, 103 էջ:

(Երուսաղէմի՝ Ծ)

ՄԱՐՏԻՐՈՍ ՄՐԵԱՍԵԱՆ

(2 հատոր, 1890), որեւէ յիշատակութիւն չունի այս վայրի մասին: Իսկ Մկրտիչ Եպս. Աղանունին, հեղինակ՝ «Հայկական Հին Կանքեր եւ Տկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ» գրքին (Երուսաղէմ, 1931), կը յիշատակէ մօտ 70 հին եւ նոր վանքեր, ներառեալ նոյնիսկ Անդրյորդանանի մէջ Քէրէքի եւ Սալթի հայ եկեղեցիները, չունի որեւէ ակնարկութիւն Թովմաս Առաքեալի Տանը Հայոց պատկանելիութեանը մասին:

«Էրեբունի»ի յօդուածագիրը կը մէջբերէ թէ «Շղթայակիր Պատրիարքը գնած է զայն հազար զովթայի, այսինքն 30,000 արծաթ դրամի, ինչպէս կը հաստատուի հին հաշուետոմարներով: Յայտնի կ'երեւի սակայն, որ Շղթայակիր վախճանումէն ետք, վաճառողները վերստին տիրացած են այդ Տունին, զոր վերստին կը գնէ Պօղոս Պատրիարք Աղլիանուպոլսեցիին»: Եւ յօդուածագիրը կ'աւելցնէ՝ «Այսպէս գրած է «Պատմութիւն Երուսաղէմի» գրքին Բ. Հատոր, էջ 717ը»:

Անպարկեշտ յօդուածագիրը փորձած է այս խնդրին մասնակից ընել Շղթայակիր Պատրիարքը: Փորձեցինք գտնել յօդուածագրին յիշած արբիւրը եւ յիշուած անունը պատմագրին, բայց կարելի չեղաւ, ինչպէս կարելի չէ եղած ցարդ իր յիշած ու գրած սուտերը ստուգել: Յօդուածագիրը կը յիշէ թէ 5-6 տարիներ առաջ մեծ ճակատամարտ մը տեղի ունեցած է Հայ եւ Իսլամ երիտասարդներու միջեւ: Սյս ճակատամարտը յօդուածագիրը իր երազին մէջ տեսած է կ'երեւի: Կը յիշէ նոյնպէս թէ Հայոց Պատրիարքը 5-6 տարիներ առաջ դատ բացած է այս կալուածին համար: Սակայն կը հարցնենք յօդուածագիր գրաբանին թէ կարելի՞ է դատարան ներկայանալ առանց կալուածագրի: Գալով յիշուած նամակի գիւտին, որ ստորագրութիւն չի կրեր, մեծագոյն փաստն է իր կեղծուած ըլլալուն:

Իրողութիւնը հետեւեալն է: Ասկէ բանի մը տարիներ առաջ, Երուսաղէմի Քաղաքապետարանը, իբր վտանգուած շէնք, այս աւերակի նորոգութեան ձեռնարկեց:

Իսլամները իբրեւ սեփականատէր՝ բողոքեցին: Ժամանակ մը վերջ, Իսլամները փորձեցին աւերակը աղօթատեղիի վերածել: Այս անգամ Հնագիտական Իսթիքը փակեց տեղը երկաթեայ դռներով եւ հետեւեալ յայտարարութիւնը դրաւ փակուած դրան վրայ, երեք լեզուներով. — Department of Antiquities and Museums. Please, don't throw garbage or dirt. Guilty will be punished.

Յիշեալ յայտարարութիւնները կը դրուին այն վայրերու վրայ, որոնք պետական եւ հնագիտական յուշարձաններ կը նկատուին: Որով այս վայրը մօտ 300 տարի լքուած աւերակ մը ըլլալէ յետոյ, կը նկատուի հնագիտական վայր, որուն ներկայ հանգամանքը կը մնայ անփոփոխ, այսինքն ոչ մէկ պահանջատիրոջ կրնայ պատկանիլ: Տիրահռչակ յօդուածագիրը, որուն ինքնութիւնը ծանօթ է մեզի, իր երեւակայութիւնը շատ հետուները կը տանի թէ իր մէջբերած նամակին մէկ օրինակը յանձնուած է Ն. Վեհ. Հիւսէյն Թագաւորին:

Չմոռնանք հոս յիշատակելու յաւազրութիւնը բոլորիս ծանօթ այս յօդուածագրին, որ երեք տարիներ է ի վեր յամառօրէն փորձեց հրահրել Իսլամ տարրերը Հայոց Պատրիարքարանի դէմ, փորձելով համոզել զիրենք թէ եղիջէ Պատրիարքն է որ արգելք կը հանդիսանայ Իսլամ աղօթատեղիներու շինութեան: Բարեբախտաբար սակայն ողջախոհ Իսլամները շատ լաւ կը ճանչնային բանսարկուն, եւ վերջապէս համոզուեցան որ խնդրոյ առարկայ եղած աւերակին սեփականութի նը առարկայ է պետութեան հնագիտական բաժնին եւ իրենց միջեւ:

Ժամանակին շուն մը կար, որ ամիսը անգամ մը գերեզմաննոցներէն կամ աղբի թիթեղներէն ոսկորի կամ աղտոտ քուրջի կտորներ կը բերէր, իր շունի տրամաբանութեամբ կարծելով թէ հանելի կը դառնայ այս կերպով իր տիրոջը: «Էրեբունի»ի թղթակիցը երեք տարիներ է ի վեր այդ շունին դերն է որ կը կատարէ, զգուցանելով իր աչքերը իր յերկրած սուտերով:

ԵՄՐԱԿՐՈՒԹԻՒՆ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂ ԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 3 Օգոստ. — Արդից եւ բռնաց Ս. Գրիգորի Լուսաւորիցն: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր չորսը. Տ. Ոսկի Վրդ. Արդիքեան:

● Կիր. 4 Օգոստ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Կարապետի խաւարանին վրայ: Ժամարարն էր չորսը. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

● Եր. 10 Օգոստ. — Հայրապետացն Արամայի եւ Կիրդիի և Գրիգորի Ասուածարանին: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Գերը. Տ. Դաւիթ Եպոս. Սահակեան, Գերմանիայէն, որ արձակուրդով կը գտնուէր Ս. Աթոռ և որ փափաքած էր մատուցանել Օնիստի Գատարագը:

● Կիր. 11 Օգոստ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, ինք վերնատան մատրան մէջ: Ժամարարն էր չորսը. Տ. Կոմիտաս Վրդ. Երեպիթեան:

● Բշ. 12 Օգոստ. — Այրօր սկսաւ Ս. Կոյրի վերափոխման տօնը կանխող հանդիսաւոր Ս. Գատարագինբու մատուցումը՝ Գեթսեմանիի Ս. Ասուածածանայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Կերեղմանին վրայ:

● Եր. 17 Օգոստ. — Եփեսոսի Ս. Ժողովոյն (431): Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին: Ժամարարն էր չորսը. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

● Կիր. 18 Օգոստ. — Բաբելոնացն Ս. Ասուածածնի պահոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր չորսը. Տ. Գուսան Արդ. Ալեանեան: Ս. Գատարագէն ետք կատարուեցաւ փառազօրնէջի ուսանդական ուրարողութիւնը, նախադասութեամբ Լուսարարապետ Գերը. Տ. Գարեգին Արքեպոսի:

● Աւր. 23 Օգոստ. — Նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էլմիտին մատրան մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերը. Տ. Գարեգին Արքեպոս:

● Եր. 24 Օգոստ. — Յօն Շողակափ Ս. Էջմիածնի: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին: Ժամարարն էր չորսը. Տ. Ոսկի Վրդ. Արդիքեան:

— Կէսօրէ ետք, Գատար. Փոխանորդ Գերը. Տ. Կիրեղ Եպոս.ի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժերով իլան Գեթսեմանիի ձորը ու ընթացիփառով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Գերը. Սրբազանը նախագահեց ժամերգութեան և վերափոխման մեծահանդէս նախատօնակին:

— Փշերասկզբին, ետն վայրին մէջ պաշտուած Եկեղեցիի և Հսկման կարգերուն նախագահեց չորսը. Տ. Ոսկի Վրդ. Արդիքեան:

Գաշտուեցան նաև գիշերային և առաւտեան ժամերգութիւններ, տեւելով մինչև ժամը 10:

● Կիր. 25 Օգոստ. — ՎԵՐԱՓՈՒՅՈՒՄ Ս. ԱՍՏՈՒԱՆՆԵՆ: Առաւտուան, դարձեալ Գերը. Տ. Կիրեղ Եպոս.ի գլխաւորութեամբ, Հօգեշնոր Հայրեր ինքնաշարժերով իլան Գեթսեմանիի ձորը ու ընթացիփառով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Գերը. Սրբազանը մատուցաւ արևոյ հանդիսաւոր Ս. Գատարագը՝ Ս. Աստուածածնայ Գերեղմանին վրայ և նախագահեց Վնդատանին արարողութեան: — Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Վնդատանին և նախատօնակին եւ նախագահեց Գերը. Տ. Կիրեղ Եպոս:

● Բշ. 26 Օգոստ. — Յիւսուպ մեկնոց: Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատրան մէջ պատարագեց չորսը. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան: Լանդատեան կարգերուն նախագահեց Գերը. Տ. Կիրեղ Եպոս.: (Լանդատեան կարգ կատարուեցաւ նաև դաւիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Գատարարքի շիրմին վրայ):

● Գշ. 27 Օգոստ. — Կէս գիշերէն Ս. Աբարաղքի յետոյ կը կնէջ Մայրամյաքի մեծ զանգը: Քիչ ետք, չորսը. Հայրեր ու ժողովուրդ, երկուստարգ թէ տարեց, վանքէն ու շրջակայքէն, չամբայ կ'ելլեն դէպի Գեթսեմանի, ուր Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեղմանին վրայ պատարագեց չորսը. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան: Ներկաներուն ձեռ մարդ ստացաւ Ս. Հաղորդութիւն: Վերադարձին արշալոյս էր գրեթէ:

● Եր. 31 Օգոստ. — Ե. օր Վերափոխման: Ս. Գատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր չորսը. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Ք

● Բշ. 12 Օգոստ. — Կէսօրէ ետք, չորսը. Տ. Բարսեղ Վրդ. Գալէմտէրեան, չորսը. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան և Տիրո Գէորգ Նինդըլեան ներկայ եղան Շմիթ Աղլիանց Գօլէճի բազմամեայ Տնօրէն Հօր յուլարգիւսութեան, որ կայացաւ վարժարանի մատրան մէջ, սպաթաղումին՝ որ կայացաւ German Colony Մայրապետանոցի պարտէզին մէջ:

● Բշ. 19 Օգոստ. — Կէսօրէ ետք, Ամեն Ս. Գատարարք Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ կայացած յուլարգիւսութեանը Ս. Աթոռոյս երկարամեայ Գիւնապետ և Կառուածոց Գարուզար Կարգիս Հինգլեանի, որ վախճանած էր նախորդ օր: Ներկայ էին, բովանդակ Միաբանութեան և բազմաթիւ ժողովուրդէ զատ, շքոր կամայնքներէ կողմարականներ, բրոնք սպայ ընկերացան Լուսարարապետ Գերը. Տ. Գարեգին Արքեպոս.է գրլխաւորուած յուլարգիւսութեան Թափօրին մինչև Ս. Փրկիչ, յայտնելէ ետք իրենց վըրտակցութիւնները Գատարարք Սրբապետին:

ՀԱՆԳԻՍՏ Ս. ԱԹՈՌՈՅՍ ԴԻԻԱՆԱՊԵՏ ՏԻԱՐ ԿԱՐՊԻՍ ՀԻՆԴԼԵԱՆԻ

Ոչ եւս է ամենուս սիրելին եւ յարգելին՝ Կարպիս Հինդլեանը, Ս. Աթոռոյս կիսադարեան եւ բազմարդիւն Դիւանապետը: Հանգուցեալը մին էր այն ուշագրաւ անձնաւորութիւններէն, որոնց դազադին առջեւէն կարելի չէ անցնիլ առանց ցաւի եւ ակտոսանքի: Հսկայական ու սուղարդագեղ ծառի մը պէս տապալեցաւ ան, խորունկ պարապ մը ձգելով Երուսաղէմի զաղութին հայ եւ օտար հոգիներուն խորը:



Երբ մարդերը կը հասնին կեանքի պայմաններու այն դասաւորումին, ուր կեանքը իր զառիթափին է հասած, անոնց մահերը տոմսակներ են լոկ՝ զոր պէտք է ունենալ, բաց գտնելու համար մեծ փառքին դուռը: Մարմնի պարտքին այս վերջին տուրքն էր որ վճարեց յաւէտ անմոռաց Կարպիս Հինդլեանը եւ մտաւ յաւիտենական խաղաղութենէն ներս, արրուած՝ կեանքի խառնուրդներէն, որ բաժինն է բոլոր մահկանացուներուս:

« Երկար է կեանքը անոնց համար, որոնք զուրկ են մտածելու, զգալու եւ ծառայելու բարիքներէն: Սակայն կարճ՝ Կարպիս Հինդլեանի նման մարդերու, որոնք լեցուն

են իմաստութեամբ, գործելու յօժարութեամբ, հոգեկան կորովով եւ իր ժողովուրդին ու Եկեղեցիին ծառայելու կարելիութիւններով:

Ամէն ուշադրութիւն Ս. Աթոռէն, բայց մանաւանդ իր կողակցէն, որ պահպան հրեշտակը եղաւ իրեն, եւ զաւակներէն, որոնք իր հիւանդութեան վերջին տարիներուն խնամարկուներ դարձան իրեն, անկարող եղան աւելի երկարելու իր թանկագին կեանքը: Սակայն գգուանքին եւ գորովին համար՝ որոնցմով շրջապատուեցաւ ինքը շարունակ եւ շինջ իր հաւատքին շնորհիւ մանաւանդ՝ ան կը գոցէր իր նայուածքը կեանքի լոյսին, բարի մպիտը շրթներուն:

Հիմա որ այլեւ մեր մէջ չունինք զինքը, մեր միտքը կ'անդրադառնայ կեանքին, տարիներուն՝ զոր ան ապրեցաւ մեզի հետ: Հանգուցեալ Կարպիս Հինդեանը յիտուն տարիներէ ի վեր անուն մըն էր Երուսաղէմի Հայութեան եւ օտար շրջանակներէն ներս: Ծակատագրուած մեծութիւններու առասպելին դժուար է հաւատալ, որովհետեւ ամէն բան մեր կեանքին մէջ յարաբերական է, ժամանակին եւ առիթներուն կապուած: Սակայն կարելի չէ չհաւատալ հիգին, աշխատանքին, ինքզինքը արժեւորելու գաղափարին, երբ միտքն ու հոգին որդեգրուած ծրագրի մը համաձայն կը տանին կեանքի պայքարը: Այդ տեղակէտով Կարպիս Հինդեանը հերոս մը եղած է, անաղմուկ եւ աննահանջ: Իրբեւ հայ եւ Ս. Աթոռոյս պաշտօնատար, պատիւ կը բերէր իր ազգին եւ յարգանք կը պարտադրէր օտարներուն:

Ծնած էր 1897ին՝ Թալաս, անդրանիկ զաւակը իր ծնողաց: Նախնական կրթութիւնը ստացած էր Թալասի, Կեսարիոյ Կիւլպէնկեան Վարժարանը, յետոյ՝ 1912–1914 Ատանա, Ժէզուիթներու դպրոցը: Հայրը, Աւետիս Հինդեան, պետական պաշտօնատար քլլալուն համար, իրենց պիտի խնայուէր 1915ի տքստրը, եթէ ընդունէին Իսլամութիւնը: Սակայն անոնք, ընտանիքով, կը բաժնեն իրենց ժողովուրդին նակատագիրը եւ կը քուենն արքորի նամբան:

Ժամանակ մը փախստական կը մնայ Հալէպ, յետոյ կ'անցնի Թաշտուրմազ եւ կ'աշխատի Գերմանական երկաթուղիի ընկերութեան մէջ: Հոս կը հանդիպի Թէդդիկին եւ ուրիշ հայ արքորեայներու, կը ձերբակալուի իր ազգայնական գործունէութեան համար եւ կը բանտարկուի, հազիւ ազատուելով կախաղանէն: Թէդդիկը կը յիշէ այս պարագան իր «Ամէնուն Տարեցոյցը»ին մէջ: Յետոյ կ'անցնի Ատանա եւ կը մտնէ Անգլիական բանակի ծառայութեան, իբրեւ թարգման: Ձկնադադարէն վերջ, Անգլիական ուժերու հետ կը շրջի Անատոլուի զանազան շրջանները եւ կը գործակցի հայերու կողմէ թուրք ռմբագործներու հետապնդման:

1921ին պաշտօնով Պոլիս կը հրաւիրուի Անգլիացիներու կողմէն, իբրեւ ներկայացուցիչ միջ-դաշնակցային մարմնին, որուն գլխաւոր պաշտօնն էր խուզարկել մարդատար նակերը: Հոս իրեն կ'ընկերանայ Պր. Կարապետ Նուրեանը, յետոյ Դիւանապետ Ս. Աթոռոյ, կազմելու համար թուրք ռմբագործներու ցանկերը: 1923ին, երբ Դաշնակիցները կը հեռանան Պոլսէն, իր պաշտօնի բերմամբ կը փախցնէ Հայ Հանրապետութեան Պոլսոյ վերջին դեսպանը՝ Պր. Թախթաճեան եւ հիւպատոսը՝ Պր. Էպիղդաթեան, դեսպանատան ամբողջ կազմով եւ արխիւներով, ինչպէս նաեւ հարիւրի մօտ հայեր եւ իրենց հետ Տրթ. Չայեան եւ Կարտպետ Նուրեան: Նոյն տարին կը մեկնի Յունաստան, ապա Պէյրութ, ուր կը պաշտօնավարէ իբր Ֆրանսերէնի ուսուցիչ Ֆրէններու դպրոցին մէջ:

† 1926ին, Դուրեան Պատրիարքի օրով, կը հրաւիրուի Երուսաղէմ եւ շուրջ վաթսուներեք տարիներ, հինգ Պատրիարքներու շրջանին, կը ծառայէ Հայոց Պատրիարքարանէն ներս, իբրեւ Կալուածոց Քարտուղար եւ ապա Դիւանապետ: 1934ին կ'ամուսնանայ Ատրինէ Կիւտէնեանի հետ եւ կ'ունենայ երեք զաւակներ՝ Աւետիս, Աշխէն եւ Գէորգ: Այս վերջինը այժմ կը վարէ Ս. Աթոռոյ Դիւանապետի պաշտօնը:

Հանգուցեալը ազնիւ էր եւ պարտաճանաչ: Հաւատքն էր իր ամենէն մարտի շնորհը իբրեւ աղբիւր իր պարտաճանաչութեան եւ անձնուիրութեան: Նախանձախնդիր

էր Ս. Աթոռոյ պատուոյն եւ յառաջդիմութեան: Իր մահը խոր ցաւ պատճառեց բոլոր զինքը մանչցողներուն, մանաւանդ Ս. Աթոռոյ հոգեւոր պետին եւ ամբողջ Միաբանութեան, որոնք պարկեշտ եւ կարող գործակից մը կը կորսնցնէին յանձին հանգուցեալին:

Ազնիւ եւ պարտամանալ մարդոց հոգիին բացատրութիւնը պէտք է որոնել յաճախ հոգիին մէջ այն ժողովուրդին, որուն զաւակներն են անոնք: Ազգին նկարագրին մէջ ծածկուած բարացուցական շւղերն են որ կը յայտնուին, ոսկի գանակներու նման, իր այս կամ այն զաւկին բարոյականին մէջ: Բարեպաշտ մօր մը, ազնուական հօր մը, որոնցմով այնքան հարուստ եղած են Կեսարացի հայ ընտանիքները: Համոզուած ենք ի սրտէ, թէ հանգուցեալ Կարպիս Հինդլեանը, իր ազգին ծոցածին ծնունդը, անոր հոգիին ամենէն հարգաատ ներկայացուցիչներէն մին եղաւ մեր մէջ:

Կը հաւատամ թէ սիրելի Կարպիս, երբ կը գոցէիր նայուածքդ կեանքի ստուերին, զգացիր թէ հովէն ըջուած խլեակ մը լնս եղած եւ կրնաս ճակատաբաց կենալ Յաւիտենականին առջեւ, զի բու կեանքդ, յաւէտ անմոռաց Անոր քեզ շնորհած բանբարներուն շահագործումը եղաւ երկրի վրայ, ի շահ ազգիդ, Եկեղեցիիդ եւ սիրելիներուդ:

Այժմ հեռու մեզմէ, գէթ մարմնով, կեցած ժամանակին ետեւ, սրբուած ու պարզուած հոգիով, անհաւն ներդրամութեամբ կը նայիս մեզի: Բայց մենք չենք հաւատար թէ արժանիքք, սէրը, երախտիքը կրնան մեռնիլ: Դազազը նաւ մըն է որ կը տանի մարմինը լոկ: Այս խորունկ զգացումով, Ս. Հոգիի մխիթարութիւնը իր հարսգատներուն, ինչպէս նաեւ բոլոր իր մահովը վերաւորուած հոգիներուն:

Սէր ու յարգանք իր յիշատակին:

ԽՄԲ.

Ս. ԱԹՈՌՈՅՍ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄՈՏԵՆԱԴՐԱՆԸ ԾՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՄՍՈՅԱՐ Է ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

«Ազգը չէ Մեռած, եւ Անհնար է որ Մեռնի» — Թէոդիկ, Բանտի և Աքսորի Տարիներ: Ներածական խօսքով՝ Գարեգին Բ. Կաթողիկոսի: Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1985, էջ 175:

Դաւառի Արուեստագէտը՝ Թլկատիցի (Յովհաննէս Յարութիւնեան), 1860–1915 — Պէպօ Սիմոնեան: Առանձնատիպ՝ արտատպուած «Հասկ» Հայագիտական Տարեգրքի Նոր Երջանի Բ.–Գ. Տարիներու Հատորէն (1981–82): Անթիլիաս:

Հէքիաթ Հայաստանի Մասին — Պէպօ Սիմոնեան, Պէյրութ, 1979:

Ռորհրդային Հայաստանի Գրողներու Չ. Համագումարը — Պէպօ Սիմոնեան, Պէյրութ, Տպ. Երբակ, 1971, էջ 31:

Մուլէն Մուլէն Երիզներ (Արամ Էջեր) — Պէպօ Սիմոնեան, Պէյրութ, Հրատ. Կ. Տօնիկեան և Որդիք, 1980, էջ 295:

Սայաթ-Նովա — Առաքել Պատրիկ, Թատերախաղ Չորս Գործողութեամբ, Պէյրութ, Տպ. Տօնիկեան, 1985, էջ 89:

Հայերը Լիբանանի Մէջ (Ե. Հատոր) — Սիսակ Յակոբ Վարժապետեան: Հանրաքիտարան Լիբանանահայ Գաղութի, 1920–1980 Երջան, Պէյրութ, Համազգայինի վահէ Սէթեան Տպարան, 1983, էջ 515:

Ամբողջ Տրուգայլիան (Քրոնիկներ) — Ճապիօ Թոմպարի: Արժանացած Տասներու Գրական Մրցանակին 1929 թ.: Իտալերէնէ թարգմանեց՝ Արամ Յ. Ղորղորեան: Չորրորդ Տպագրութիւն՝ 1933 թ.: Փարիզ, Տպ. Ազէտ, 1985, էջ 305:

Մաղկաւէտ Դարաստանին մէջ — Արամ Յ. Պետրոսեան: Դիմանկարներ Լոյսի Աշխարհէն: Փարիզ, Տպարան Ազէտ, 1984, էջ 576:

Լուսապսակ — Յակոբ Մոճեհան: Յաւերժական Քերթուածներ: Սաննուա, Ֆրանսա, 1985, էջ 84:

Ողբերգուլիկ Մատան Եղծ Ահաբեկոց — Խաչիկ Ի. Փիլիկեան: Եօթը Գիր Սփիւռ-
քէն: Լոնտոն, «Հարթ» Հրատարակութիւն, 1984, էջ 31:

Առիւծները — Բաֆֆի Քէլպպահեան, Նկարներ՝ Քրիսթին Սալէրի: Իսթանպուլ, էջ 57,
Խորտակուած Քառակը — Բաֆֆի Քէլպպահեան, Իսթանպուլ, 1983, էջ 150:

Իմ Տողերս — Իրմա Ահեմեան: Իսթանպուլ, Մուրատ Օֆսէթ, 1985, էջ 144:

Մի Աղջիկ ու Արեւ — Լուսիկ Մեիլքեան: Նիւ Եորք, Ոսկեառա Հրատ., 1982, էջ 329:
Սուրբեր Մանուկներու Համար — Լուիզ Գալէմբերտն և Պարպըրա Յովսէփեան,
Թարգմանեց՝ Նուպար Քիւփէլեան: Գծագրիչ՝ Սիբան Գարրիէլեան: Նիւ Եորք,
Ս. Վարդան Մատենաշար, 1983, էջ 79:

Տարեգիրք Ամերիկահայ Միջազգային Գուլէճի, Լա Վէնն, Գալիֆ., 1979-1984:

Քսանհինգ-ամեակ Կոմիտաս Երգչախումբի, 1958-1983: (Հայերէն և Անգլերէն): Նիւ
Եորք, Տպարան Մայքըլ Քէյն (Քէհեոյեան): Հատոր Ա., էջ 1-299: Հատոր Բ.,
էջ 300-581: 1984:

Ընտիր Երգեր — Սիրվարդ Գարամանուկ. Հրատ. Հ. Բ. Ը. Մ. Ալեք Մանուկեան
Մշակութային Հիմնադրամի: Նիւ Եորք, 1983, էջ 68:

Դոյապատճառը Կեանքիս (Սիրելի-Երգել-Մտայել) — Սամուէլ Պաղպալեան, Փո-
ստահա, Գալիֆոնիա, Հրատ. Հայ ԱՃաշունչի Գուլէճի, 1985, էջ 182:

Խաչակիրներու Դրսութեան Շրջանը Ուռհայի մէջ և «Ողբ Եղեւսիոյ» — Ներսէս Ծնոր-
ալի Կլայեցեայ — Ջարեհ Վ. Որբերեան: (Պատկերազարդ): Լոս Անճելըս, Գալի-
ֆոնիա, 1984, էջ 1-171 և 172-198:

Վահէ-Վահեան (Ծննդեան 75 և Գրական Գործունէութեան 50ամեայ Յօրեկեանին
Առիթով) — Անդրանիկ Փոլատեան (Կազմեց և Խմբադրեց): Կենսադրական գի-
ծեր, Քերթուածներ և արձակ էջեր, Վկայութիւններ, Նամակներ, Լուսանակար-
ներ: Նիւ Եորք, Տպ. Ռոզբլէր (Նիւ Ճըրսի), 1985, էջ 36:

Հայկական Կրիկիոյ Ազատագրական Պայքարը (Յուշեր և Նօթեր) — Վահրամ Կէօքճե-
եան: Յառաջարկ՝ Անդր. Փոլատեանի Պոսթըն, Տպ. «Պայքար», 1979, էջ 189:

Յօրեկեան Յակոբ Ասատուրեանի Գրական Գործունէութեան: Կիրակի, 3 Յունիս 1984,
Նիւ Եորք: Նիւ Ճըրսի, Հրատ. Թէքէեան Մշակութային Միութեան, 1984:

Ոսկեղար և Մատենագիրներ — Կարօ Պետրոսեան: Հրատ. Հիւսիսային Ամերիկայի
Արեւմտեան Թեմի Ազգային Առաջնորդարանի: Կլէնտէյլ, Գալիֆոնիա, Ալթօ
Փրինթինկ Բամփընի, 1984, էջ 150:

Յիւնամեայ Յօրեկեան Ռուբէն Գրիգորեանի Երաժշտական Գործունէութեան — Մ. Մի-
նասեան (պատրաստող): 1979:

Քահանայական Ձեռնադրութեան Քսանհինգամեակ (1959-1984) — Վաղգէն Եպօ. Քէ-
չիշեան: (Հայերէն և Անգլերէն): Գրքայի պատրաստութիւն՝ Եղնիկ Վրդ. Կոզմ.
Եղի Պէճմէլճեան: Ութըմունք, Գանատա, Առաջնորդութիւն Հայոց Գանա-
տայի, Տոյաշարութիւն և Տպագրութիւն՝ Տիգրան Ա. Մանուկեան, 1984:

Յիշատակի Գրքոյ (1915-1985) — Մոնթթէալ, Գանատա, Հրատ. «Հորիզոն» Երա-
թաթերթի, 1985, էջ 32:

Վահրամ Մովսեան — Գէորգ Մարաշեան: Պ. Այրէս, Հրատարակութիւն Թէքէեան
Մշակութային Միութեան, 1984, էջ 178:

Խորհրդային Հայաստանի Աշխարհագրութիւն — Կարապետ Յ. Չէրքէեան և Գրիգոր
Ե. Աւազեան: Երեւան, «Լոյս» Հրատարակչութիւն, 1984, էջ 182:

Օրգականական Քիմիա — Լ. Ա. Յովհանով: Դասագիրք Միջնակարգ Դպրոցի Համար:
Առաջին Հրատարակութիւն: Թարգմանիչներ՝ Մ. Ջրբաշեան և Ա. Էլբազեան:
Երեւան, «Լոյս» Հրատարակչութիւն, 1969, էջ 258:

Տէրունական Աղօթքը — Սեպուհ Մ. Վրդ. Սարգիսեան: Անթիլիաս, 1985, էջ 63:
 Մուսա Տաղի Բառասունի Օրերը — Ֆրանց Վերֆէլ: Թարգմանեց՝ Տքթ. Բ. Փափազ-
 եան: Հատոր Առաջին — 1984 — էջ 347, Հատոր Երկրորդ — 1984 — էջ 267: Հա-
 տոր Երրորդ — 1985 — էջ 327: Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Կիլիկիոյ,
 «Ես Սել եմ ... Բայց Գեղեցիկ» — Արամ Սեփեթճեան: Պէյրուս, 1985, էջ 157:
 Լուսացնցուղ — Եդուարդ Բազուպեան: Հոգեհոս Ալեկաներ, (Քերթուածներ), Փա-
 սասինա, Գալիֆոսիա, 1984, էջ 251:
 Հոգեկան Յոյզեր (Բ. Հատոր) — Վեր. Նշան Գ. Խաչատուրեան: Մարտէյլ, Տպագրու-
 թիւն «Բանբեր»ի, 1985, էջ 378:
 Բառուղիներ — Նազարէթ Թօփալեան: Ժամանակագրութիւն Երէկի: Փարիզ, 1981:
 Տպուած Պէյրուս, Տօնիկեան Տպարան, 1981, էջ 165:
 Կարօտի Նամակ — Նազարէթ Թօփալեան: Ժամանակագրութիւն Վաղուան: Փարիզ,
 1979: Տպուած Պէյրուս, Տօնիկեան Տպարան, էջ 82:
 Պանդոկ Հիւսիս-Արեւելք — Նազարէթ Թօփալեան, (Ժամանակագրութիւն Վաղուան):
 Փարիզ, Տպարան Մօրիս Ֆօթօ, 1983, էջ 102:
 Զգացականութեամբ Մեղանչելով ... — Նազարէթ Թօփալեան: Վաղան Թէքէեանի
 Նամականիք — Գննական Մտեցումի Փորձ ժը: Փարիզ, 1985, էջ 60:
 99 Նոր Բառեակներ — Մուրատ Մանուկեան: Երուսաղէմ, 1985, էջ 99: ✓

ՍԱՀԱԿ ԳՈՒԱՅՃԱՆ
 Գորակար Մտանկարար

(Շարունակելի)

❖ **Լ Ո Յ Ս Տ Ե Մ Ա Ն** ❖

Հ Ա Յ Բ Ե Ն Ա Կ Ա Ն Ք — **Տ Ո Հ Մ Ա Կ Ա Ն Ք**
 Ե Ղ Ի Վ Ա Ր Գ
 (Ք Ե Բ Ք Ո Ւ Վ Յ Ե Ե Բ)
 էջ՝ 168

Տ Ա Ղ Ա Ր Ա Ն
 Ե. Տպագրութիւն — էջ՝ 383

Ը Ն Թ Ա Յ Ք Ի Գ Բ Ո Յ Բ Ա Ր Բ Ա Ռ
 Ե Ղ Ի Ե Է Պ Ա Տ Բ Ի Ա Ր Ք Գ Ռ Ի Բ Ա Ն
 (Ա. ՏԱՐԻ)
 ԺԱ. Տպագրութիւն — էջ՝ 100

Ա Ր Ա Ր Ո Ղ Ո Ի Թ Ի Ի Ն Ս. Պ Ա Տ Ա Ր Ա Գ Ի
 Գ. Տպագրութիւն — էջ՝ 196

Ժ Ա Մ Ա Գ Ի Ր Ք
 (Գ Ր Պ Ա Ն Ի)
 Ը. Տպագրութիւն — էջ՝ 672

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն



ՓՈՒՅԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

— «Երուսաղեմի Տազնապր»	Ե.	226
Դասասանագիրք Շնորհ Պարհ. Գալուսեանի	Շ. Ք. Պ.	234
Վերաբացուող վերքեր	Վ.	241

ԱՍՏՈՒԱԾՈՒԱԿԱՆԱԿԱՆ

— Տեսական աստուածաբանութիւն	ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՄ	247
-----------------------------	--------------------------	-----

ԿՐՕՆԱԿԱՆ

— Տիրամայրը	ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆԻՎՎԻՋԵԱՆ	253
-------------	----------------------	-----

ՌԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

— Շարք նոր խորական գիտերներու (Բ.)	ԵՂԻՎԱՐԴ	255
— Շարք նոր խորական գիտերներու (Գ.)	»	264
Հրաշեայ Անառեանի Նամակներէց Վիեննայի Մխիթարեաններին	Հրաս. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ	272

ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

— Նոր ձեռնագրութիւններ		276
Նօքի եւ ճիւղ	ԽՄԲ.	276

Ս. ՅԱԿՈՒԹ ԼԵՐՍԷՆ

— Եկեղեցական-Բեմական		278
— Պատշտական		278

ՏԵՐՈՒՆԻ

— Կարգիս Հինդլեան	ԽՄԲ.	279
Յանկ' Կիւլպինկեան Մատենադարանի կողմէ աստուած գրքերու		281